

## Գերմանացի Լրագրողին Չեն Արտօնած Սուտք Գործել Թուրքիա

Գերմանական լրատվության «Տէր Շպիլերը» ամսագրի ֆոթոթղթակից էնտի Շպիլերային արտաքսած են Թուրքիային՝ պատճառաբանելով, թէ ան «Իսլամական պետութեան» անդամ է:

Թրքական «Ռատիքալ» թերթի փոխանցմամբ՝ գերմանացի լրագրողին ձերբակալած են Իսթանպուլի օդակայանին մէջ եւ սպա արտաքսած են:

Լրագրող Շպիլեր կը տեղեկացնէ, թէ ինքը շատ առիթներով այցելած է Թուրքիա, բայց առաջին անգամ է որ իրեն սահմանէն ետ կ'ուղարկեն: Գերմանիոյ դեսպանատուն միջամտութիւնը՝ օդանավակայանի ապահովութեան մարմիններուն հետ, մնացած են սպարդիւն:

«Ես Հայոց ցեղասպանութեան հետ կապուած նիւթ կ'ուզէի պատրաստել Թուրքիոյ մէջ: Նախապէս ալ այդ թեմայով նիւթեր պատրաստած եմ եւ հաւանաբար այդ է պատճառը, որ ինծի թոյլ չտուին մտնել Թուրքիա»-ըսած է գերմանացի ֆոտոթղթակից էնտի Շպիլերը:

Միւս կողմէ, կը հաղորդուի որ, Թուրքիոյ մաքսային եւ առեւտուրի նախարարութիւնը բոլոր



Ֆոթոթղթակից էնտի Շպիլեր

սահմանային անցակէտերուն գաղտնի հրահանգ ուղարկած է՝ Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցի հետ կապուած Ապրիլի 22-էն 26-ը սահմաններուն վրայ ուժեղացնել հսկողութիւնը:

Թրքական աղբիւրներու համաձայն, Թուրքիոյ մաքսային գլխաւոր վարչութեան տնօրէն Մեհմետ Հաթիփօղլուի ստորագրութեամբ Թուրքիոյ բոլոր անցակէտերուն ուղարկուած են գաղտնի հրահանգ-

Շարք էջ 5

## Նալբանդեանի Յետ Հանդիպումի Աւարտին Լաւրով Ըսած Է «Պատերազմի Մասին Չենք Ուզեր Նոյնիսկ Մտածել»



Սերգէյ Լաւրով եւ էդուարդ Նալբանդեան Մոսկուայի մէջ կայացած միատեղ մամուլային ընթացքին

«Ոչ ոք չուզեր, որ հակամարտութիւնը Ղարաբաղի մէջ անցնի տաք փուլի», Ապրիլ 8-ին յայտարարած է Ռուսաստանի արտաքին գործոց նախարար Սերգէյ Լաւրով, Հայաստանի իր պաշտօնակից էդուարդ Նալբանդեանի հետ բանակցութիւններուն յաջորդած մամուլային ասուլիսի ընթացքին:

«Մեր մտքով իսկ չենք անցնէր, թէ Ղարաբաղի հակամարտութիւնը կը տեղափոխուի տաք փուլ: Համոզուած եմ, որ չնայած հռետորութեան՝ շահագրգիռ կողմերէն ոչ մէկը չուզեր այդ», - ըսած է Լաւրով:

«Բոլոր գործողութիւնները ուղղուած են կարելի եղածին չափ շուտ, փոխադարձաբար ընդունելի լուծում գտնելուն», - ըսած է Լաւրով, աւելցնելով, որ Ռուսաս-

տան կը շարունակէ ջանքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան՝ Հայաստանի եւ Ատրպէյճանի համար փոխադարձաբար ընդունելի հիմքի վրայ կարգաւորման պայմաններ ստեղծելու ուղղութեամբ:

Նալբանդեան նոյնպէս շեշտած է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան կարգաւորման գծով բանակցութիւններուն այլընտրանք չկայ:

«Ատրպէյճանը մինչ օրս մերժում է Միսկի խմբի համանախագահներու առաջարկութիւնները եւ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան կարգաւորման էութեան, եւ՝ վստահութեան միջոցների ամրապնդման առնչու-

Շարք էջ 4

## Ժիրայր Սէֆիլեան Եւ Հինգ Համախոհներ Ձերբակալուած Են



Ոստիկանները կանգնած են «Հիմնադիր Խորհրդարան»-ի երեսնի կեդրոնատեղիին առջև

«100-ամեակը Աւանց Ռեժիմի» շարժման առաջնորդ ժիրայր Սէֆիլեան իր հինգ համախոհներուն հետ ձերբակալուած է, Ապրիլի 24-ին զանգուածային անկարգութիւններ կազմակերպելու մեղադրանքով:

Ապրիլ 7-ի առաւօտեան ժիրայր Սէֆիլեանի բնակարան գալով, Հայաստանի իրաւապահները, խուզարկութիւններ կատարած են, զէնք եւ զինամթերք փնտրելով:

Խուզարկութիւններ կատարուած են նաեւ «Հիմնադիր Խորհրդարան»-ի ղեկավար կազմի միւս անդամներու բնակարանները: Նոյն միջոցին տասնեակ ոստիկաններ շրջափակած են

«Հիմնադիր Խորհրդարան»-ի գլխաւոր գրասենեակը, հոն եւս խուզարկութիւններ կատարելով:

Մօտ 7 ժամ տեւած խուզարկութեան արդիւնքով, ի վերջոյ իրաւապահները «Հիմնադիր Խորհրդարան»-ի գրասենեակէն գրաւած են որոշ իրեր:

Խուզարկութիւններուն յաջորդած են ժիրայր Սէֆիլեանի, վարուժան Աւետիսեանի, Պաւել Մանուկեանի, Հայկական վերածնունդի Լիբանանեան ներկայացուցիչ Թորոս Սէֆիլեանի (ժիրայր Սէֆիլեանի եղբայր), Յովհաննէս

Շարք էջ 5

## Վարդան Կարապետեան Ընտրուեցաւ Կլենտելի Քաղաքապետական Խորհուրդի Անդամ

Ապրիլ 7-ին Կլենտելի մէջ տեղի ունեցած քաղաքային ընտրութիւններու արդիւնքներով խումբ մը հայեր ընտրուեցան տարբեր պաշտօններու:

Քաղաքապետական Խորհուրդի համար մղուող պայքարէն յաղթական դուրս եկան Փոլա Տիվայն եւ Վարդան Կարապետեան, որոնք գրաւեցին թափուր երկու տեղերը:

Տիվայն ստանալով 8246 ձայն, վերընտրուելով նոյն պաշտօնին, իսկ Կարապետեան 6507 ձայնով առաջին անգամ ըլլալով դարձաւ Քաղաքապետական Խորհուրդի անդամ եւ պիտի գաջ գրաւելու Խորհուրդի երկարամեայ անդամ Տէյվ Ուիլզլի տեղը: Ուիլզլը հազիւ կրցաւ գրաւել չորրորդ տեղը:

Թէեւ չընտրուեցաւ, սակայն բաւական մեծ թիւով ձայներ սպասովեց էրիք Եսայեան: Առաջին անգամ ըլլալով ընտրապայքարի մասնակցող Եսայեան ստացաւ 4693 ձայն:



Կլենտելի Քաղաքապետական Խորհուրդի Ընտրութիւններու Վարդան Կարապետեան

Քաղաքի Դպրոցական Խորհուրդի անդամ վերընտրուեցաւ Նայիրի Նահապետեան: Իսկ վահէ ֆիրումեան վերընտրուեցաւ Համայնքային Գոլէճի Խորհուրդի անդամ:

ՀԱՅԱՍՏԱՆԵԱՆ ՄԱՍԻՍ

Իշխանութիւնը մի կողմ է դնում ձեւականութիւնները

ԵՂԻԱԶԱՐ ԱՅՆԹԱՊՑԻ

Սփիւռքի նախարար Հրանուշ Յակոբեանը կոչ է անում սփիւռքահայութեանը՝ գումար դնել հայկական բանկերում, անձնական հաշիւները հայկական բանկերում բացել, չորս տարին մէկ հանգստանալ Հայաստանում, ներդրումներ կատարել:

Նման սրտածմլիկ կոչով Հայաստանի իշխանութիւնները կարծես թէ վերջին տարիներին չէին դիմել սփիւռքահայութեանը, այլ կերպ ասած՝ այդպէս բացայայտօրէն ցոյց չէին տուել, որ Սփիւռքը իրենց հետաքրքիր է լոկ որպէս «կթու կով»: Այսօր այդ հետաքրքրութիւնը բացայայտօրէն են դրսևւորում, ինչը նշանակում է, որ Հայաստանում սոցիալ-տնտեսական իրավիճակը, տնտեսութեան վիճակը չափազանց վատ է, եւ իշխանութիւնները Սփիւռքի հետ յարաբերութիւններում այլեւս չեն դիմում զանազան դեկլարատիւ ձեւականութիւններին ու պարզ տեքստով ուղղակի ասում են, որ իրենց ֆինանսներ են պէտք, որ Սփիւռքից իրենց հետաքրքրում են միայն ֆինանսները, ուրիշ ոչինչ: Այդ պատճառով էլ Հրանուշ Յակոբեանն էլ չի ասում «Արի տուն», ասում է՝ գումարներ բերէք, գումարներ, դա է մեզ այսօր պէտք:

Եւ իսկապէս, Հայաստանի իշխանութիւններին պէտք է Սփիւռքի մասնագիտական ներուժը, պէտք է ան մասնագէտները, որոնք մեծ փորձ ունեն աշխարհում տարբեր բնագաւառներում արձանագրած յաջողութիւններով՝ լինեն յայտնի մասնագէտներ թէ մասնագէտներ, որոնք հուշակաւոր չեն, սակայն չափազանց մեծ վաստակ ունեն իրենց ոլորտներում:

Սփիւռքի մասնագիտական, մշակութային, քաղաքակրթական ներուժը Հայաստանի իշխանութիւններին երբեք հետաքրքիր չի եղել, անհրաժեշտ չի եղել եւ երբեք չի դրուել Հայաստան-Սփիւռք յարաբերութիւնների ռազմավարական հիմքում, եթէ այդպիսի հիմք ընդհանրապէս եղել է: Որովհետեւ փող ուզելը ռազմավարութիւն չի պահանջում: Պար-

զապէս տարիներ շարունակ իշխանութիւնները ձգտել են հնարաւորինս խուսափել ուղղակի ֆինանսներ ակնկալելու մասին յայտարարութիւններից՝ այս ամէնը ձեւակերպելով միասնութեան կամ եռամիասնութեան գանազան գեղեցիկ փաթեթաւորումների ներքոյ: Սակայն այսօր տնտեսութեան վիճակն իսկապէս սարսափելի է, եւ ձեւականութիւններն արդէն աւելորդ են համարուում:

Ինչ վերաբերում է մասնագիտական, քաղաքակրթական ներուժին, որն Սփիւռքում հսկայական է եւ կարող է շատ կարեւոր նշանակութիւն ունենալ Հայաստանի համար, ապա եթէ այդ ներուժն ինքն իրեն գայ Հայաստան՝ ինքնահոսով, ապա իշխանութիւնները երեւի դէմ չեն լինի, սակայն համակարգուած պահանջարկի ձեւաւորման, ձեւակերպման, մատուցման եւ իրականացման գործում իշխանութիւնները շահագրգռուած չեն, որովհետեւ այդ դէպքում ռիսկ կայ, որ Հայաստանի ներսում մշակութային, արեհամակարգային, գիտակցական յարաբերակցութիւնը կը փոխուի, եւ քրէաօլիգարխիկ համակարգը կարող է զրկուել սոցիալական բազայի առումով, այսպէս ասած, տեսակարար կշռի ներկայիս ստատուս-քոռուցից, որը բարենպաստ է 5-10 հազար դրամներով եւ կ'ստանալ բարեգործութիւններով վերաբրտադրուելու համար:

Լաւագոյն վկայութիւնն էլ այն էր, որ Հայաստանի իշխանութիւնները, ըստ էութեան, մատուցում են չափազանց ստորակարգ ծառայութեանը Հայաստան տեղափոխուելու համար, մինչեւ դանակը չհասնի ոսկորին եւ այլեւս գոնէ մի քանի դեկլարատիւ, ձեւական քայլեր ստիպուած չէին անել՝ այլեւս չանելու անհնարինութեան պայմաններում: Ընդ որում՝ այդ պարագայում էլ Հայաստան տեղափոխուած մի քանի հազար սիրիահայերին այնպիսի անուշադրութեան պայմաններում դրեցին, որ նրանց զգալի մասը կ'ամ հեռացաւ Հայաստանից, կ'ամ մտածում է դա անել առաջին իսկ հնարաւորութեան դէպքում:

«ԺԱՄԱՆԱԿ»

Ալիեւի՝ «հարուստ» երկրի միջոցառում է

ՄԵՏԱՔՍԻԱ ՇԱԼՈՒՆՑ

Ատրպէյճանի նախագահ Իլհամ Ալիեւն անսպասելի այցով մեկնել է Սաուդեան Արաբիա: Նրանք այդ մասին տեղեկատուութիւն են տարածել միայն այն բանից յետոյ, ինչ Իլհամ Ալիեւը հանդիպել է Սաուդեան Արաբիայի թագաւոր Սալմանի հետ:

Ալիեւը հանդիպել է նաեւ Սաուդեան Արաբիայի Առեւտրային պալատների խորհրդի նախագահ Աբդուռահման Ալ-Ջամիլի ու Սաուդեան Արաբիայի նախարար Նաբեհ Նաբիի հետ: Այդ հանդիպումներում կողմերը քննարկել են միջազգային շուկաներում նախի գնների շուրջ տիրող իրավիճակը:

Ալիեւի վաղ հաղորդուել էր, որ Ատրպէյճանը նախի գների պատճառով Յունուարին կորցրել է աւելի քան կէս միլիարդ տոլար: Բացի այդ, Փետրուարի վերջին Իլհամ Ալիեւը խոստովանել էր, որ նախի գնանկումը հարուածել է Ատրպէյճանի եկամուտներին: Իսկ Նախ արտահանող երկրների կազմակերպութիւնը՝ OPEC-ը կանխատեսել է, որ 2015-ին Ատրպէյճանում նախի օրական արդիւնահանման ծաւալը կը նուազի 40.000 բարելով:

Նախի համաշխարհային գնանկման շարունակման հետ մէկտեղ կտրուկ անկում են ապրում նաեւ Ատրպէյճանի եկամուտները: Պետական մաքսային կոմիտէի տուեալների համաձայն՝ 2015-ի Յունուարին Ատրպէյճանն արտահանել է 1 միլիարդ եւ 65 միլիոն տոլարի նախի: Դա 34.2 տոկոսով կամ 552.67 միլիոն տոլարով գիշում է նախորդ տարուայ Յունուարի ցուցանիշին: 2014-ին Ատրպէյճանի ողջ արտահանման մէջ հում նախի մասնաբաժինը կազմել է 83.4 տոկոս: Ատրպէյճանի ֆինանսների նախարարութեան հաղորդմամբ՝ այս տարեկան Ատրպէյճանի արտաքին պետական պարտքը կազմել է 5 միլիարդ եւ 81.5 միլիոն մանաթ (6 միլիարդ եւ 478.2 միլիոն տոլար), ինչը կազմում է երկրի ՀՆԱ-ի 8.6 տոկոսը: Մէկ տարում պետական պարտքն աճել է աւելի քան 300 միլիոն մանաթով:

Շաբ.ը էջ 18

Տարանջատելու տեխնոլոգիան

ԱՐԱՄ ԱՔՐԱՀԱՄԵԱՆ

Վստահ եմ, որ Յեղասպանութեան խորհրդանիշ անմոռուկի հարցում շատերը թացն ու չորը խառնում են: Ինչպէս եւ մեր կեանքի շատուշատ այլ ոլորտներում, սոցիալ երեւոյթները մտովի կամ քարոզչական նպատակներով կապուած են այնպիսի բաների հետ, որոնց պէտք է նրբանկատօրէն վերաբերուել: Շատ հնարաւոր է, որ անմոռուկները երբեմն սխալ տեղեր են կայցնում, հաւանական է նաեւ, որ ինչ-որ մարդիկ դրա վրայ բրգնեն են անում: Բայց յարձակուել անմոռուկի վրայ, փորձել նուաստացնել, ծաղրել Յեղասպանութեան 100-ամեակի խորհրդանիշը, ինձ թւում է՝ սխալ է: Դա կը նշանակէր բաւականաչափ յարգանք չզրկելու մեր նահատակութեան հայրենակիցների նկատմամբ: Այդ ծաղկի միջոցով մենք գուցէ անկատար եւ մինչեւ վերջ չմշակուած ձեւով փորձում ենք

ցոյց տալ այն, ինչ մեզ միաւորում է: Թափել դրա վրայ սեփական սոցիալական կամ քաղաքական չարութիւնը, անձնական անբաւարարութիւնը, փորձել դրա միջոցով պոպուլիզմ խաղալ՝ դա, իմ կարծիքով, լաւագոյն վարքագիծը չէ: Իհարկէ, եթէ կան մարդիկ, որոնք անմոռուկից անօրինական եկամուտներ են ստանում, նրանց պէտք է բացայայտել: Եթէ այդ խորհրդանիշը ինչ-որ մէկի կողմից սխալ է օգտագործուած, ապա անհրաժեշտ է այդ դեպքերի մասին անհազանգել: Բայց անհարկի ընդհանրացումներ պէտք չի անել: Դա նոյնն է, որ Յեղասպանութեան մասին Արտաշ Ասատրեանի անդուր եւ վերին աստիճանի ռաբիա երգը լսելուց յետոյ՝ ասել, որ 100-ամեակին նուիրուած բոլոր ստեղծագործութիւնները վատն են: Ճիշտ նոյն ձեւով եւ տարանջատում եմ իմ հաւատը քրիստոնէական բարձր արժէքների հանդէպ իմ վերաբերմունքից մեր բարձրաստիճան «օլի-

գարխոստ» հոգեւորականների հանդէպ: Այն, ինչ սովորեցնում է քրիստոնէական ուսմունքը, շատ աւելի բարձր է որեւէ մեղաւոր մահկանացուի վարքից՝ անկախ նրանից, թէ ինչ եկեղեցական կամ աշխարհիկ «ուսուցիչներ» է նա կրում:

Եկէք ինքներս լինենք զուսպ, համեստ, ժուժկալ, ոչ թէ ամբողջ օրը մտածենք ճոխութեան եւ ունայնութեան մէջ թաղուած հոգեւորականների մասին:

«ԱՌԱՒՕՏ»



**ՄԱՍԻՍ ՇԱԲԱԹԱԹԵՐԹ**  
 ՊԱՇՏՕՆԱԹԵՐԹ՝  
 ՍՈՑԻԱԼ ԴԵՄՈԿՐԱՏԻ ՀՆՁՄԱԿԵԱՆ  
 ԿՈՒՍԱԿՑՈՒԹԵԱՆ  
 Արեւմտեան Ամերիկայի Շրջանի  
 ԽՄԲԱԳԻՐ՝  
 ՏՕԲԹ. ԱՐՇԱԿ ԳԱԶԱՆԵԱՆ  
 ՎԱՐՉԱՎԱՆ ԲԱԺԻՆ  
 ԼԵՆԱ ՄԱՆՈՒԿԵԱՆ  
**MASSIS Weekly**  
 Organ of the Armenian Social Democratic Hunchakian Party of Western USA  
 1060 N. Allen Ave.  
 Pasadena, CA 91104  
 Phone: (626) 797-7680  
 Fax: (626) 797-6863  
 E-Mail: massis2@earthlink.net  
 http://www.massisweekly.com  
 (USPS 667-310) (ISSN 0744-334X)  
 Published Weekly  
 Except Two Weeks in August  
 ANNUAL SUBSCRIPTION RATES:  
 USA \$50.00, \$100.00 (First Class)  
 Canada \$125.00 (Air Mail)  
 Overseas \$250.00 (Air Mail).  
 All payments must be made in US funds & Drawn on US banks.  
 Periodicals Postage Paid  
 at Pasadena CA.  
 Please Send Address Change To  
 MASSIS WEEKLY

ԱՆՅԱՍՏԱՆԵԱՆ ՆԵՐՔԻՆ ԼՈՒՐԵՐ

Վերահսկիչ Պալատի Զեկոյցը Կրկին Միլիոնավոր Դրամների Չարաշահումներ Ե Արձանագրել

Մօտ 10 օր առաջ օրինադիրին ներկայացրած տարեկան հաշուետուութեան մէջ Վերահսկիչ պալատը փաստում է՝ էկոնոմիկայի, Գիւղատնտեսութեան ու Ֆինանսների նախարարութիւններում, Հանրային ծառայութիւնները կարգաւորող յանձնաժողովում ու քաղաքաշինութեան ոլորտներում մի քանի հարիւր միլիոն դրամի հասնող խախտումներն ու թերութիւնները տարիների պատմութիւն ունեն, եւ շատ դէպքերում իրավիճակն այդպէս էլ չի շտկուում: Բիւջէի անարդիւնաւէտ օգտագործման ու պետական միջոցների իւրացման փաստերը, սակայն, իշխող Հանրապետականի խօսնակ էդուարդ Շարմազանովին այսօր չէին հետաքրքրում:

Ֆինանսների նախարարութիւնում կատարուած ուսումնասիրութիւններով պարզուել է, որ Գազիկ խաչատրեանի ղեկավարած կառույցը մրցութային կարգով բիւջէից 788 հազար դոլար է վճարել՝ Առցանց գործարքների ընթացքում պետական եւ մասնաւոր հատուածի անվտանգութիւնն ու վստահութիւնը ապահովելու համար:

Վերահսկիչ պալատը, սակայն, պնդում է, որ մրցոյթում յաղթող ճանաչուած եւ աւելի քան կէս միլիոն դոլար ստացած լեհական ընկերութեան առաջարկը հիմնուած է եղել համացանցում անվճար տարածուող նմանատիպ ծրագրերի վրայ: Տնտեսութեան ճգնաժամի, աղքատութեան ու կոռուպցիայի մասին պարբերաբար բարձրաձայնող «Բարգաւաճ Հայաստան»-ի ներկայացուցիչ Միքայէլ Մելքումեանն էլ այսօր դժուարացաւ մեկնաբանել Վերահսկիչ պալատի

բացայայտումները: Հանրային ծառայութիւնների կարգաւորման ոլորտում Վերահսկիչ պալատն արձանագրել է, որ 2014 թուականին էլեկտրաէներգիա արտադրող կազմակերպութիւնները լիցենզիայի պայմանները չկատարելու համար որպէս տոյժ պետական բիւջէ չեն փոխանցել 48 միլիոն դրամ:

ՀԱԿ խմբակցութեան ղեկավար Լեւոն Զուրաբեանը գումարել ու հաշուել է՝ Վերահսկիչ պալատի արձանագրած խախտումներով միայն ստացուած է, որ բիւջէից տարեկան թաւանուած է 700 միլիոն դոլար:

«Սա այնպիսի շարաշահումներ են, որոնց 10-րդ մասը ցանկացած նորմալ երկրում բաւարար էր, որ մի տասը կառավարութիւն փոխուէր, թոնէր, բայց մեր այս իշխանութիւնները, երեսները պնդեցրած, շարունակում են կառավարել երկրում, կարծես ոչինչ չի եղել», - ասաց Զուրաբեանը:

Ընդդիմադիր պատգամաւոր Լեւոն Զուրաբեանի խօսքով, տարիներ շարունակ Վերահսկիչ պալատի բացայայտումները աչքաթող են արւում թէ իշխանութեան, թէ իրաւապահ մարմինների կողմից, մինչդեռ, ըստ պատգամաւորի, հաշուետուութիւնում արձանագրուած իւրաքանչիւր խախտում դատախազութիւնում պէտք է դիտարկուէր որպէս յանցագործութեան մասին հաղորդում:

«Ամէն տարի սա հնչում է, կոնկրետ ֆիրմաների անուններ, կոնկրետ նախարարութիւններ եւ բոլորը մնում են իրենց տեղում ոչ մի քրէական գործ չի յարուցուում», - ընդգծեց ընդդիմադիր պատգամաւորը:

ՄԴՅԿ Ներկայացուցիչներու Հանդիպումը Հայաստանում Ռուսաստանի դեսպանի Հետ

Սոցիալ Դեմոկրատ Հնչակեան կուսակցութիւնը շարունակում է դիւանագիտական հանդիպումների շարքը: Այդ համատեքստում ՄԴՀԿ Կենտրոնական վարչութեան անդամ Գեորգ Պերկուպերկեանը, ՄԴՀԿ Հայաստանի վարչութեան ատենապետ Նարեկ Գալստեանը եւ վարչութեան անդամ Գաբրիլ Մելիքեանը հանդիպել են Հայաստանի Հանրապետութիւնում Ռուսաստանի Դաշնութեան արտակարգ եւ լիազօր դեսպան Իվան Վոլինկինի եւ դեսպանի խորհրդական Ալեքսանդր Վասիլեւի հետ:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-ռուսական յարաբերութիւնների հետ կապուած մի շարք հարցեր: ՄԴՀԿ ներկայացուցիչները դրական են գնահատել Հայաստանի անդամակցութիւնը Եւրասիական տնտեսական միութեանը եւ Ռուսաստանի Դաշնութեան հետ ռազմավարական յարաբերութիւնների խորացումը: Բացի այդ, ՄԴՀԿ ներկայացուցիչները նշել են, որ դեռ կան որոշակի երկկողմ խնդիրներ, որոնցից ամենացայտունը ռուսական գէնքի վաճառքն է Ատրպէյջանին:

«Ժառանգութիւն»-ը Դատապարտում Ե Իրաւապահների Ապօրինի Գործելաճը

«Ժառանգութիւն» կուսակցութիւնը դատապարտում է իրաւապահ մարմինների «ապօրինի գործելաճը», որոնք նախօրէին խուզարկութիւններ են իրականացրել «Հիմնադիր Խորհրդարան»-ի գրասենեակներում, բերման են թաւարկել, ապա ձերբակալել «Հիմնադիր Խորհրդարան»-ի անդամների:

«Բռնութիւնների այս շղթան խօսում է ներկայիս վարչախմբի կողմից բոլոր բնագաւառներում ձախողումների մասին, որի համար էլ վերջինս իր փրկութեան միակ ելքը տեսնում է հասարակութեանն ահաբեկելու մէջ», - ասուած է ընդդիմադիր կուսակցութեան այսօրուայ յայտարարութիւնում:

«Ժառանգութիւն»-ը պահանջում է առաջնորդուել Հայաստանի Սահմանադրութեամբ եւ օրէնքներով, չխախտել մարդու հիմնարար իրաւունքներն ու ազատութիւնները, ինչպէս նաեւ գերծ մնալ քաղա-

քական հետապնդումներից ու չխոչընդոտել խաղաղ հանրահաւաքների իրականացումը, «կոչ է անում ընդունել ժողովրդի պահանջը՝ հեռանալ բռնագաւառած իշխանութիւնից, հակառակ դէպքում երկիրը յայտնուելու է ցնցումների մէջ եւ տեղի են ունենալու աւելի անկանխատեսելի ու նոր կորուստներ, ինչի պատասխանատուութիւնը կրելու է գործող վարչախումբը»:

Կուսակցութիւնը համարում է, որ «իշխանութեան նման անօրինական ու շարունակական գործողութիւնների միակ համարժէք պատասխանը ժողովրդի եւ քաղաքական ուժերի միահամուռ ընդվզումն ու շուտափոյթ իշխանափոխութեան իրականացումն է, սահմանադրական կարգի վերականգնումը, օրինական ու ժողովրդավար իշխանութեան հաստատումը, իրաւունքի եւ օրէնքի գերակայութեան ապահովումը»:

Աժ խմբակցութիւնները ԻՊ-ի ոճրագործութիւնների վերաբերեալ յայտարարութիւն են ընդունել

Հայաստանի իշխանութիւններին, Ազգային ժողովի եւ խորհրդարանում ներկայացուած խմբակցութիւնների մշտական ուշադրութեան կենտրոնում են Սիրիայի եւ Իրաքի՝ այսպէս կոչուած «Իսլամական պետութիւն» ահաբեկչական կազմակերպութեան կողմից կրօնական եւ ազգային փոքրամասնութիւնների հանդէպ իրականացուած զանգուածային ոճրագործութիւնները: Այս մասին ասուած է խմբակցութիւնների համատեղ ընդունած յայտարարութիւնում:

«Խիստ մտահոգիչ են ծայրայեղականների կողմից Իրաքի եզդիների նկատմամբ իրականացուող յանցագործութիւններն ու բռնութիւնները, ինչի արդիւնքում եզդի ազգաբնակչութեան մի ստուար հատուած անյապաղ հումանիտար

աջակցութեան կարիք ունի: ՄԱԿ-ում, միջազգային այլ կազմակերպութիւններում Հայաստանի ներկայացուցչութիւններն ու խորհրդարանականները բազմիցս բարձրաձայնել են կատարուածի անթոյլատրելիութեան եւ մարդասիրական աջակցութեան ապահովման անհրաժեշտութեան մասին: Հայաստանի Ազգային ժողովում ներկայացուած խմբակցութիւնները կիսում են եզդի ժողովրդին պատուհասած ցաւը եւ վստահեցնում, որ միջազգային բոլոր ատեններում շարունակելու են բարձրաձայնել կատարուող բռնութիւններին վերջ դնելու անհրաժեշտութիւնը եւ այդ նպատակով օգտագործելու են բոլոր հնարաւորութիւնները», - ասուած է յայտարարութիւնում:

28 Անձի 117 Հազար Դոլարանոց Բնակարաններ Են Գուլիրուել

«Ժառանգութիւն» խմբակցութեան պատգամաւոր Զարուհի Փոստանջեանին հետաքրքրում է՝ ինչու են պետական ծառայութեան մէջ գտնուող առնուազն 28 անձի տրամադրուել 117 հազար դոլարանոց բնակարաններ:

«Ինչո՞ւ իրենց տրամադրուեցին, ինչո՞ւ հաշմանդամութիւն ունեցող ՊՆ աշխատակիցներին չտրամադրուեցին, ընդ որում նրանք ունեցել են սեփականութիւն», - Կառավարութեան հետ ԱԺ հարցուպատասխանի ժամա-

նակ նշեց ԱԺ պատգամաւորը: Ֆինանսների նախարար Գաբրիկ խաչատրեանը տեղեկացրեց, որ գնումների ընթացակարգին համապատասխան է կատարուել ամէն ինչ եւ Ֆինանսների նախարարութեան երկու անապահով անձանց են տրուել բնակարանները: Պատգամաւորը լիչեցրեց, որ համատարած աղքատութեան պայմաններում, նման անձանց թանկարժէք բնակարաններ նուիրելը անընդունելի է:

Դատախազութեան Առաջնային Խնդիրը Մնում Ե Կոռուպցիայի Դէմ Պայքարը

ՀՀ գլխաւոր դատախազ Գէորգ Կոստանեանն Ապրիլ 8-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ-ի արտակարգ եւ լիազօր դեսպան Ռիչարդ Միլսին: Դեսպան Միլսի խնդրանքով ՀՀ գլխաւոր դատախազը ներկայացրել է դատախազութեան համակարգի առջեւ դրուած գերակայ խնդիրները:

Կոստանեանը վստահեցրել է, որ համակարգի առջեւ դրուած առաջնային խնդիրները շարունակում են մնալ կոռուպցիայի եւ կաշառակերութեան դէմ արդիւնաւէտ պայքարը, անպատժելիութեան միջոցառումը, օրէնքի եւ արդարութեան գերակայութիւնը: ՀՀ գլխաւոր դատախազն անդրադարձել է նաեւ Հայաստանի Հանրապետութիւնում քրէական քաղաքականութեան իրականացման գործում դատախազութեան դերին՝ իրաւունքներին եւ

պարտականութիւններին: «Գէորգ Կոստանեանը նշել է, որ դատախազութեան աշխատանքի թափանցիկութեան ապահովման նպատակով ՀՀ գլխաւոր դատախազի կողմից ՀՀ նախագահին եւ Ազգային ժողովին ներկայացրած տարեկան հաղորդման վերաբերեալ կը լինեն խորհրդարանական լսումներ՝ առաջին անգամ, որտեղ ՀՀ գլխաւոր դատախազն անձամբ կը ներկայացնի կատարուած աշխատանքների արդիւնքները», - ասուած է գլխաւոր դատախազութեան հաղորդագրութիւնում:

Դեսպանը վերահաստատել է դատախազութեան կողմից իրականացուող բարեփոխումներին աջակցութիւնը շարունակելու պատրաստակամութիւնը՝ ընդգծելով, որ իրենք եւս կողմնակից են գործնական եւ տեսանելի արդիւնքներով գործակցութեանը:

Քոչարեանը Հերքում Ե Իր Կապը «Բարգաւաճ Հայաստանի» Հետ

Իր ոչ պաշտօնական կայքին տուած հերթական հարցազրոյցում Ռոբերտ Քոչարեանը հերքում է, թէ ստուերային պայմանաւորուածութիւններ է ունեցել «Բարգաւաճ Հայաստան»-ի հետ: Նա պնդում է, որ չէր կարող համագործակցել եռեակի հետ, ասում է՝ միանգամայն հասկանալի պատճառներով, չակերտներ, սակայն, չբացելով: Քոչարեանը յայտարարում է, թէ եռեակը չէր էլ կարող լինել, եթէ «Բարգաւաճ Հայաստան»-ը սպասարկէր իր շահերը: «Բարգաւաճ Հայաստան»-ի կազմաքանդումն, իհարկէ, թեթեւացրեց իշխանութիւնների կեանքը», - ասում է Քոչարեանը, փաստելով սակայն, որ դրանով հանդերձ՝ երկրում ուժեղացաւ քաղաքական մենաշնորհը, խնդիրները մնացին, ինչպէս որ կային, կամ էլ աւելի խորացան:

ԼՈՒՐԵՐ

Արդեօ՞ք Անկարան Ապրիլի 24-ին Կը Չարձացնի Աշխարհին

NEWS.am-ը գգալի կրճատումներով ընթերցողի ուշադրութեանն է ներկայացնում թուրքական անգլիալեզու «Today's Zaman» պարբերականում հրատարակուած վերլուծաբան Եաւուզ Բայրարի յօդուածը: «Ահա եկաւ Ապրիլը՝ «ցեղասպանութիւն» բառի ժամանակը, բայց այս անգամ՝ հօգոր կոչնակով: Ամօթի ամենամեծ գլուխներին մէկը, որն ուղիղ 100 տարի առաջ գրուել է այս տանջուած հողերի ղեկավարութեան կողմից, ամբողջութեամբ բաց է մնում՝ 100 տարի անց մեր աչքերի առջեւ բաց թողնելով հայերի սրտերի բոլոր վերքերը:

Հայկական մեծ ողբերգութեան 100-րդ տարելիցի մօտենալուն գուզընթաց, օսմանեան կայսրութեան կողմից դաժան ցեղասպանութեան ենթարկուած հայերի ժառանգներն իրենց հարց են տալիս. արդեօ՞ք Անկարան ցաւակցութիւն կամ զղջում կը յայտնի տեղի ունեցածի համար: Արդեօ՞ք թուրքական կառավարութիւնը որոշակի պատասխանատուութիւն կ'ընդունի 1915-1918 թուականներին մարդկութեան դէմ իրագործուած յանցագործութեան եւ համակարգուած, ազրեսիւ հերքման համար:

Թուրքիայում լուրջ մեծամասնութիւնը, թուում է, անտարբեր է տարելիցի հանդէպ: Սակայն Անկարայի համար Ապրիլի 24-ը շարունակում է օրակարգում մնալ մի կարեւոր հարցով. արդեօ՞ք ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման այս անգամ կ'օգտագործի «ցեղասպանութիւն» բառը: Թուում է՝ ուրիշ ոչինչ նշանակութիւն չունի: «Իրական քաղաքականութեան» այս պատկերին յաւելէք եւս երկու հակադիր գործընթացներ:

Թուրքիայի նախագահ Ռեջէփ Թայիփ Էրդողանը «Արդարութիւն եւ զարգացում կուսակցութեան հետ միասին, որի հետ նա կապում է իշխանութեանը տիրապետելու բոլոր յոյսերը, հասկացել են, որ պէտք է «օրօրել ընտրագանգուա-

ծի ազգայնական հատուածի նաւակը»: Արդէն տեւական ժամանակ է՝ էրդողանը զիտակցաբար վերադարձել է ժխտման պետական հոետորաբանութեանը, երբեմն հայերի հանդէպ թշնամանք հրահրող լեզու օգտագործելով: Ներկայում նա ժողովրդին պատրաստում է Գալիպոլիի ճակատամարտի յաղթանակի առիթով Ապրիլի 24-ին անցկացուելիք միջոցառումներին: Նախկինում սօնը նշուած էր Մարտի 18-ին:

Հակառակ գործընթաց է ԱՄՆ կոնգրեսում: Թուրք-ամերիկեան յարաբերութիւնների վատթարացման ժամանակաշրջանից յետոյ կոնգրեսի անդամներն էրդողանի կողմից կոշտ յարձակումների ենթարկուեցին, որը յայտարարեց, որ նրանց «վարձել է» «գուզահեռ կառուցը», որը, ինչպէս ինքն է կարծում, գոյութիւն ունի: Այդ առիթով բարձրացած վրդովմունքի ալիքը, ինչպէս նաեւ վաշինգտոնի հետ յարաբերութիւններում այլ ճեղքուածքները, 1915 թուականի իրագործութիւնները որպէս ցեղասպանութիւն ճանաչելու բանաձեւի ընդունման խթան հանդիսացան: Այս անգամ Սպիտակ Տանը, հաւանաբար, դժուար կը լինի դիմակայել դրան:


Ինչպէս հասարակութիւնը վերակազմաւորելու բազմաթիւ հնարաւորութիւնների պարագայում, էրդողանը կարող էր Թուրքիան սոցիալական եւ քաղաքական հաշտեցման բերել, բայց նրա մէջ արթնացաւ բազմաթիւ յաղթանակներով խրախուսուած ազգայնականը: Լաւատես հայերն ու թուրքերը սխալմամբ ոգեշնչուել էին անցեալ տարուայ Ապրիլի 23-ին էրդողանի զրասենեակի կողմից ուղարկուած զրաւոր ուղերձից, որում նա զգուշաւոր ձեւակերպումներով ցաւակցութիւն էր յայտնում ողբերգութեան գոհերի ընտանիքներին: Այդ պատճառով, հաշտեցման բարեկամներ, այս տարի նոյնպէս ձեր ակնկալիքները նուազագոյնի հասցրէք. Անկարան չի փոխուել»:

Ուրուգուայը Հայոց ցեղասպանութեան 100-րդ Տարելիցին Նուիրուած Նամականիչ է Թողարկել

Ուրուգուայի պետութիւնը Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցին նուիրուած նամականիչ է թողարկել՝ ընդառաջելով Հայաստանի պատուոյ հիւպատոս Ռուբէն Աբրահամեանի եւ Հայ Առաքելական Եկեղեցու թեմակալ առաջնորդ Յակոբ արքեպիսկոպոս Կելլենջեանի նախաձեռնութեանը:


Նամականիչի ներկայացման հանդիսութիւնը տեղի ունեցաւ Ուրուգուայի արտգործնախարարութեան Պալատի գլխաւոր սրահում: Ներկայ էին Ուրուգուայի արտաքին յարաբերութիւնների նախարար Ռոդոլֆօ Նին Նովոնան, զբօսաշրջութեան նախարար Լիլիան Քեշիշեանը, Մոնտեւիդեոյի քաղաքապետ Անա Օլիվերան, Հայաստանի դեսպան Ալեքսան Յարութիւնեանը, դիւանագէտներ, հոգեւորականներ եւ հայ համայնքի ներկայացուցիչներ:

Արարողութեան գլխաւոր բանախօս՝ Ուրուգուայի արտաքին յարաբերութիւնների նախարար Ռոդոլֆօ Նին Նովոնան յայտարարեց, որ այս պաշտօնական նամականիչը մեծ նշանակութիւն ունի, քանի որ յարգում է Հայոց ցեղասպանութեան գոհերի յիշատակը: «Ու-



րուգուայը վերահաստատում է իր դիրքորոշումը՝ դատապարտելով Հայոց ցեղասպանութիւնը, եւ իր ամբողջական զօրակցութիւնը յայտնում Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչման համար պայքարում», - ասաց նախարարը: Նովոնան տեղեկացրեց, որ ապրիլի 24-ին Երեւանում է լինելու Ուրուգուայի պետութեան բարձրաստիճան պաշտօնեաների մի պատուիրակութիւն՝ մասնակցելու պետական միջոցառումներին:

ԱՄՀ հայաստանեան առաջնութեան ղեկավարը Հայաստանի ղեկավարութեանը



ԱՄՀ հայաստանեան առաջնութեան ղեկավար Մարկ Հորթոնի հանդիպումը Սերժ Սարգսեանի հետ

Ապրիլ 8-ին Արժույթի Միջազգային Հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանեան առաքելութեան ղեկավար Մարկ Հորթոնը հանդիպել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեանին եւ վարչապետ Յովիկ Աբրահամեանին:

Նախագահի աշխատակազմի հասարակայնութեան եւ տեղեկատուութեան միջոցների հետ կապերի վարչութեան հարողմամբ, հանդիպման ժամանակ Սերժ Սարգսեանը յոյս է յայտնել, որ Հայաստանի կառավարութեան եւ Կենտրոնական բանկի ներկայացուցիչների հետ համակողմանի քննարկումներից յետոյ ԱՄՀ-ի ներկայիս առաքելութիւնն արդիւնաւէտ կը լինի:

Կառավարութեան տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութեան փոխանցմամբ՝ Յովիկ Աբրահամեանի եւ Մարկ Հորթոնի հանդիպմանը, որին ներկայ էր նաեւ Հայաստանում ԱՄՀ-ի մշտական ներկայացուցիչ Թերեզա Դաբան Սանչեսը, զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցութեան ընթացքը եւ այս համատեքստում անդրադարձել Հայաստանի տնտեսական իրավիճակին ու զարգացման միտումներին, հարկաբիւջետային եւ դրամա-

վարկային քաղաքականութեանն առնչուող հարցերի: Քննարկուել են տարբեր, այդ թուում՝ էներգետիկայի, գիւղատնտեսութեան եւ արդիւնաբերութեան ոլորտներում համատեղ ծրագրերը, ինչպէս նաեւ ԱՄՀ-ի կողմից Հայաստանին տրամադրուող «Երկարաձգուող ֆինանսաւորման» (EFF)/«Երկարաձգուող վարկաւորման» (ECF) ծրագրի շրջանակում տնտեսութեան աջակցման ծրագրերի իրականացման հնարաւորութիւնները:

Վարչապետը նշել է, որ Կառավարութիւնը շարունակելու է տնտեսական աճի ապահովմանը, գործարար միջավայրի բարելւումանը, արտահանման խթանմանը եւ ներդրումների ներգրաւմանն ուղղուած բարեփոխումները:

Իր հերթին, Մարկ Հորթոնը կարեւորել է տնտեսական կայունութեան եւ աճի ապահովման նպատակով ձեռնարկուող միջոցառումների ու քայլերի շարունակականութիւնը:

Հանդիպմանն արձարծուել են նաեւ Հայաստանի կառավարութեան գործուէնթեան առաջնահերթութիւններին, հարկային ու մաքսային վարչարարութեանը եւ երկկողմ գործակցութեանը վերաբերող այլ հարցեր:

Չենք Ուզեր Նոյնիսկ Մտածել

Շարունակուած էջ 1-էն

թեամբ, բայց բանակցութիւններին այլընտրանք չկայ», - ըսած է Հայաստանի արտաքին գործոց նախարարը:

«Հայաստանը մեր դաշնակիցն է: Մենք կը գնահատենք յարաբերութիւնները, որ դարբերու խորք կ'երթան, ամբապնդուած են մեր ժողովուրդներու պատմական, մշակութային եւ հոգեւոր մերձութեամբ: Այդ յարաբերութիւնները որակական նոր մակարդակի բարձրացած են Եւրասիական Տնտեսական Միութեան Հայաստանի անդամակցութեան հետ կապուած», - ընդգծած է Լաւրով: Նալբանդեան, իր կարգին, ըսած է որ Ռուսաստանի հետ տնտեսական կապերը բարձր մակարդակի վրայ են:

Ատուլիսի ժամանակ յայտարարուած է, որ յառաջիկային Հայաստան պիտի ժամանէ Ռուսաս-

տանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Թէեւ չստակ ժամկէտ չէ նշուած, սակայն Հայաստանի արտաքին գործոց նախարարը ըսած է, որ այցը Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցի միջոցառումներու շրջագիծին մէջ է:

Այն հարցին թէ արդեօք Ռուսաստանը պատրաստ է կատարել իր պարտաւորութիւնները, եթէ Լեւնային Ղարաբաղի շուրջ իրագործութիւնները անցնին լայնածաւալ պատերազմական գործողութիւններու, քանի որ այսօր Ատրպէյճան սպառնալիքներ է հնչեցնէ ոչ միայն Ղարաբաղի, այլեւ նոյնիսկ Հայաստանի հասցէին, Լաւրով պատասխանած է, որ բոլոր պարտաւորութիւնները արձանագրուած են Հաւաքական անվտանգութեան պայմանագրին մէջ, եւ այդ պայմանագրին մէջ նշուած են բոլոր այն կէտերը, որոնց պարագային պիտի կատարուին այդ պարտաւորութիւնները:

ՄԱՍԻՍ  
ԱՄԵՆԱԿԱՍԱՅՐԵԼԻ ԱՂԲԻՐԸ ՀԱՅՐԵՆԻ ԼՈՒՐԵՐՈՒ

# THE INDEPENDENT. ՄԵՐՁԱԴՈՐ ԱՐԵՒԵԼՔՈՒՄ ՔՐԻՍՏՈՆԵԱՆՆԵՐԻ ՈՂԲԵՐԳՈՒԹԻՒՆԸ «ԻՍԼԱՄԱԿԱՆ ՊԵՏՈՒԹԵԱՄԲ» ՉԵՐ ՍԿՍՈՒԵԼ

Բրիտանական The Independent-ը հրատարակել է Մերձավոր Արևելքում իր թղթակից, հեղինակաւոր լրագրող Ռոբերթ Ֆիլպի յօդուածը, որում հեղինակն ուսումնասիրում է Մերձավոր Արևելքում իսլամական պետութեան ստեղծած այժմեան իրավիճակի արմատներն ու զուգահեռներ տանում նրա եւ Հայոց ցեղասպանութեան միջեւ: Յօդուածը որոշ կրճատումներով ներկայացնում ենք ստորեւ.



հեղինակաւոր լրագրող Ռոբերթ Ֆիլպ

1990 թուականի ամառային մի օր ես մտալ քրիստոնէական մի մատուռ, որը Պէյրութի հիւսիսում գտնուող լեռնային շրջանում էր: Տեղի ծեր կաթոլիկ քահանան մատնանշեց սուրբ Յովհաննէսին պատկերող բիւզանդական մի խճանկարի: Քահանան ուզում էր ուշադրութիւնս հրաւիրել սրբի աչքերին: Հին խճանկարում պատկերուած սրբի աչքերը սրով հանուած էին: «Մահմեդականներն են արել», - ասել է քահանան:

Ես ամէն օր այցելում էի սիրիացիների ձեռքով սպանուած քրիստոնէաների տները: Քահանայի խօսքով՝ սիրիացիները նոյն մահմեդականներն էին, որոնք հանել էին հին նկարում պատկերուած սրբի աչքերը:

Ես չիշում եմ՝ այդ ժամանակ ինքս ինձ ասում էի, որ այդ ամէնը անհեթեթութիւն է, որ չես կարող ներկային պատուաստել անցեալի պատմութիւնը, եւ որ նման մասշտաբով քրիստոնէամահմեդական ռիսեմոթիւնը դպրոցականներին վարեցնող հեթախօս էր:

Եւ արդէն անցեալ տարի, երբ սիրիական Յաբրուէ քաղաքի երկնքում պայթում էին ուռմբերը, ես մտալ երկրի ամենահին եկեղեցին եւ գտալ սրբերի նկարները: Բոլորի աչքերը դուրս էին հանուած եւ մաս-մաս պատառոտուած: Ես այդ մասունքներից տարալ տուն՝ Պէյրութ, նոյնիսկ հիմա, երբ գրում եմ այս յօդուածը, սրբերի նկարուած աչքերի մասունքներն ինձ են նայում: Այդ ամէնը, հաւանաբար, իրաքցի մարդկանց ձեռքի գործն էր, որն արուել էր ընդամէնը ամիսներ առաջ:

Անմիջապէս նրանից յետոյ, երբ Հոլիվուտը շարունակաբար ներկայացնում էր մահմեդականներին որպէս Ամերիկան ոչնչացնել ցանկացող բարբարոս մարդասպանների, Սեպտեմբերի 11-ի իրադարձութիւնը, թուում է, բոլորիս վատագոյն մտավախութիւնների իրականացումն էր: 1990 թուականին ինձ հանդիպած քահանան չէր կարող ապրել այնքան, որպէսզի տեսնէր՝ ինչպէս են նոր բարբարոսները վարում Յաբրուէի սրբերի հետ:

Ուշադրութիւն դարձրէք, որ ես չեմ նշում ոչ իրաքում քրիստոնէայ կանանց ստրկացումները, ոչ քրիստոնէաների եւ եզդիների հանդէպ իսլամական պետութեան կողմից իրականացուող կոտորածները, ոչ Մոսուլի հնագոյն եկեղեցիների այրումը կամ 1915 թուականի հայ ժողովրդի Յեղասպանութեան զոհերի չիշատակին կառուցուած Տէյր-էլ-Չօրի հայկական եկեղեցու ոչնչացումը, ոչ նիզբերացի աշակերտուհիներին առեւանգումը, ոչ էլ նոյնիսկ Քենիայում վերջին կոտորածը, որում բազմա-

թիւ քրիստոնէաներ են սպանուել: Այդ աղանդաւորական մարդասպանների դաժանութիւններն իսկապէս համապատասխանում են հոլիվուդեան էպիկական նկարագրութիւններին: Չեմ նշում մահմեդական երկու ճիւղերի՝ սուննիները-շիաների վայրագ պատերազմները, որոնք այժմ որոշ չափով նուազեցնում են քրիստոնէաների տառապանքները:

Մերձավոր Արևելքում քրիստոնէաների ողբերգութեան շուրջ պէտք է խորհել նաեւ այն ժամանակ, երբ աշխարհի հայերը չիշատակում են Օսմանեան Թուրքիայում իրենց ժողովրդի ցեղասպանութեան 100-րդ տարելիցը: Թերեւս, այժմ ժամանակն է ընդունելու ոչ միայն այս Յեղասպանութիւնը, այլեւ յանգել նրան, որ դա Օսմանեան կայսրութիւնում ոչ թէ պարզապէս փոքրամասնութեան ոչնչացում էր, այլ մասնաւորապէս քրիստոնէայ փոքրամասնութեան:

Այդ մարդկանց ողբերգութիւնները իւրապատու գուգահեռներ ունեն այսօրուայ իսլամական պետութեան մարդասպանների ձեռքով իրականացուող դաժանութիւնների հետ: Հայ տղամարդկանց սպանում էին, կանանց՝ բռնաբարում, ստիպում կրօնափոխ լինել կամ թողնում սովամահ լինել, երեխաներին՝ կենդանի այրում: Իսլամական պետութեան վայրագութիւնները նոր չեն, եթէ պաշտամունքի տեխնոլոգիաները չաղթում են, նրանց մրցակիցները ոչինչ չեն կարող անել:

Ի՞նչ յանցագործութիւնները նոյնքան դաժան են, որքան Երկրորդ համաշխարհային ժամանակ գերմանական բանակի գործողութիւնները: Ի՞նչ եւ 1915 թուականի օսմանեան թուրքերի ընդհանրութիւնը գաղափարախօսութեան վրայ հիմնուած դաժանութիւններն են, որոնք հիմնուած են ոչ թէ ռասայական, այլ կրօնական ատելութեամբ: Եկեղեցիներն եւ սինագոգներն այրելուց յետոյ դրանց որմնաքարերը նոյն տեսքն ունեն:

Այսօր լիբանանցի մահմեդականները եւ քրիստոնէաները, թէեւ քաղաքականապէս բաժանուած են իրարից, պաշտպանում են միմիանց իրենց շուրջը տեղի ունեցող փոթորիկներից: Ինչո՞ւ: Որովհետեւ այսօր նրանք աւելի կրթուած են: Որովհետեւ նրանք արժեւորում են կրթութիւնը, գրքերն ու գիտելիքները: Իսկ կրթութիւնից զալիս է արդարութիւնը: Ահա՛ ինչու Լիբանանի հետ համեմատելիս իսլամական պետութեան ներկայացուցիչները կորած հոգիների ազգ են:

# ԻՐԱՆԻ ԵՒ «ՎԵՑԵԱԿԻ» ԵՐԿՐՆԵՐԻ ՄԻՋԵՒ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՍՏՈՐԱԳՐՈՒՄԸ ԿԱՐԵՒՐ ԷՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ



Շուեցարիայի Լոզան քաղաքում Ապրիլի 3-ին Իրանի եւ «Վեցեակի» երկրների միջեւ ձեռք բերուեց կարեւոր համաձայնագիր, ինչի արդիւնքում կողմերը համաձայնութեան եկան, որ պէտք է սահմանափակել Իրանի միջուկային ծրագիրը, իսկ այդ երկրի նկատմամբ Արեւմուտքի սահմանած պատժամիջոցները պէտք է վերացնել: Սա, անշուշտ, Իրանի համար լայն հնարաւորութիւններ եւ հեռանկարներ է բացում Արեւմուտքի հետ նոր համագործակցութեան համար, թէ անտեսական, թէ էներգետիկ, ինչպէս նաեւ անվտանգութեան ոլորտում: Այս համաձայնագրի արդիւնքում տարածաշրջանում կը մեծանայ Իրանի դերակատարութիւնը անվտանգութեան հարցում: Իրանը տարածաշրջանում էլ աւելի լուրջ հակադէմոկրատիկ թուրքիային եւ Մերձավոր Արևելքում իր կարեւոր դերակատարութիւնը կ'ունենայ: Այս նոր քաղաքական իրավիճակը անվտանգութեան եւ անտեսական ոլորտներում նոր հնարաւորութիւններ կարող է բացել Հայաստանի համար: Այդ պատժամիջոցների վերացումը լրացուցիչ խթան կարող է հանդիսանալ հայ-իրանական յարաբերութիւններում մի շարք նախագծերի իրականացման գործում: Իրանի հետ մեր յարաբերութիւնները եղել են բարիդրացիական, փոխշահաւէտ, եւ Հայաստանը պէտք է համընթաց քայլեր ձեռնարկի քաղաքական նոր իրողութիւններին համապատասխան՝ տարածաշրջանում իր շահերը պաշտպանելու եւ կայուն զար-

գացում ապրելու համար: Իրանը մեզ հարեւան մուսուլմանական երկրներից միակն է, որի հետ ունենք բաց սահման: Հայաստանի եւ Իրանի յարաբերութիւնները անկախութեան տարիներից աչքի են ընկել կառուցողական մօտեցումներով եւ այդ երկրի հետ մեր համագործակցութիւնը ունի երկկողմանի կարեւոր ռազմատրատեգիական նշանակութիւն: Հայաստանի Հանրապետութիւնը Իրանի հետ ունի ակտիւ տնտեսական կապեր եւ Հարաւային Կովկասում Իրանի համար միակ կայուն եւ վստահելի գործընկերն է:

Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ պատերազմական գործողութիւնները Հայաստանի համար յղի են լուրջ վտանգներով: Պատերազմական գործողութիւնների հետեւանքով հնարաւոր է, որ մեծամասամբ թրքախօս թիւրք-ատրպէյճանցիներով բնակեցուած Իրանի հիւսիսային նահանգները դուրս գան Իրանի վերահսկողութիւնից եւ յայտնուեն Անքարայի ազդեցութեան տակ, քանի որ Անքարան բացառապէս աջակցում է իրանցի թրքախօս ազերիների անջատողական քաղաքականութեանը: Իսկ սա Հայաստանի համար լուրջ վտանգ է ներկայացնում, քանի որ Հայաստանի ամբողջ հարաւային մասը ընկնում է թրքական շրջափակման տակ: Ուստի շատ կարեւոր է տարածաշրջանում Իրանի իսլամական Հանրապետութեան կայունութեան պահպանումը, ինչն էլ իր հերթին որոշակիօրէն կը յանգեցնի տարածաշրջանում ուժերի հավասարակշռութեան պահպանմանը:

## Գերմանացի Լրագրողին Չեն Արտօնած

Շարունակուած էջ 1-էն

ներ՝ «Armenian project 2015» անունան տակ: Գաղտնի փաստաթղթին մէջ ըսուած է, որ ըստ ստացուած տեղեկութիւններու, Ապրիլի 22-էն 26-ը Իսթանպուլի տարբեր հասարակական կազմակերպութիւններ 1915-ի կոտորածներուն հետ կապ-

ուած հայկական տեսանկիւնը պաշտպանող շարք մը միջոցառումներ պիտի իրականացնեն: Փաստաթուղթը անցակէտերու պատասխանատուներուն կոչ կ'ընէ, չիշեալ ժամանակահատուածի ընթացքին կանխարգելիչ միջոցառումներ իրականացնել սահմանակէտերու վրայ հնարաւոր բռնութիւնները կանխելու համար:

## Ժիրայր Սէֆիլեան Եւ Հինգ Համախոհներ

Շարունակուած էջ 1-էն

Ղազարեանի, Արամ Յակոբեան եւ Գէորգ Սաֆարեանի ձեռքաւարութիւնները: Աւելի ուշ, Թորոս Սէֆիլեան ազատ արձակուած է: Ապրիլ 8-ին, «Հիմնադիր խորհրդարան»-ի այլ անդամներ, ձեռքաւարուածներու ժամանակակառու պահման վայրի մօտ, ցոյցով պահանջեցին ազատ արձակել Ժիրայր Սէֆիլեանին եւ իր հինգ ընկերներուն:

Պնդելով, թէ անոնք քաղաքական բանտարկեալներ են՝ ցոյցի մասնակիցները յայտնեցին, որ Ապրիլի 24-ի ցոյցը չէ յետաձգուած եւ այդ օրը փողոց դուրս պիտի գան՝ յանուն իշխանափոխութեան: «Մենք կարողացանք յաղթահարել այս շոկային վիճակը, որովհետեւ ինչքան էլ շոկային էր, բայց մեզ համար կանխատեսելի էր», - յայտարարեց «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ Վարդան Յակոբեանը:

### ԱԶԳԻ ԶԵՐՈՍ ՔԱԶ ԱՆԴՐԱՆԻԿ (Ծննդեան 150-ամեակին առթիվ)

#### ՄԵԹՐ ՊԱՐԳԵՒԻ ԴԱԽԻԹԵԱՆ

1865 թուականի փետրուար 25-ին ծնաւ հայ ազգի անգուգական հերոս Անդրանիկ Օզանեանը, որու աստուածատուր հմայքն ու հանճարը կուռի դաշտերուն վրայ գինք դարձուցին զօրավար ու առասպել: Այս տարի, անոր ծննդեան 150-ամեակին առթիւ ամէն հայ անկասկած կը խոնարհի այդ մեծ հայուն լիշատակին առջեւ, որ Սասունցի Դաւիթին համագոր առասպել դարձաւ իր խիզախութեամբ:



Գուցէ Սասունցի Դաւիթի առասպելը հիւսքն է մեր անցեալի պատմաբաններուն, որոնք ուզեցին երեւակայական անձի մը մէջ գեղեղել մեր ժողովուրդի անպարտելի ոգին, սակայն Զօրավար Անդրանիկի առասպելը երեւակայական հիւսք չէ պատմաբաններու, այլ՝ շարքն է անգերազանցելի սիրագործութիւններու ու հերոսապատեալ աննման քաջագործութիւններու, որուն գովքը կատարեցին ու կը կատարեն մեր երախտապարտ ժողովուրդին հին ու նոր բոլոր զանգուածները: Անոր ունեցած եզակի դերը ազգային ազատագրական արիւնոտ պայքարի կուռագաշտին վրայ ոսկեառ սողերով արձանագրուած է մեր նահատակ բայց յարուցեալ ժողովուրդի լիշտութեան մէջ:

Յաճախ կ'ըսուի թէ Զօր. Անդրանիկ ծնաւ Հնչակեան, գործեց Դաշնակցական եւ մեռաւ Ռամկավար, ու այդպէս՝ կարծէք անոր կեանքը դարձաւ հանգրուանային պատկանելիութիւն՝ ամէնուն եւ ամէնքին:

Հնչակեան գործիչ եւ պատմաբան Արսէն Կիտուր իր «Յուշեր ու Փուշեր» գիրքին մէջ կը լիշէ դէպք մը Զօրավար Անդրանիկի կեանքէն, որ պատանեկան տարիքիս գայն կարդալով բռնկած էր իմ հոգին: Հոն ան կը պատմէ թէ Զօրավար Անդրանիկին որպէս թարգմանիչ իր գործած շրջանին, գերման-օսման գինակցութեան դէմ կուռող դաշնակից երկիրներու պատկանող քանի մը զօրավարներ (ռուս, անգլիացի, ֆրանսացի եւ ուրիշներ) սեղանի մը շուրջ նստած բաժակաճառեր կ'արձակէին ու բոլորը միասին կը պահանջէին Զօրավար Անդրանիկէն որ ինք ալ բաժակաճառ մը խօսէր: Երկար պնդումէ ետք, Զօրավար Անդրանիկ կը խօսի՝ ըսելով. «ԹԱՐԳՄԱՆԻՐ, եւ ասա՛ թէ Զօրավար Անդրանիկը կ'ուզէ որ այս պատերազմը էլի տասը տարի, հարիւր տարի եւս երկարի, որպէսզի իրենց ժողո-

վուրդներն ալ ճաշակեն մահն ու աւերը որ հայ ժողովուրդը ճաշակեց»: Եւ երբ այդ ծանր խօսքը թարգմանելու տատամսում եւ դժուարութեան նշաններ ցոյց կու տայ թարգմանիչ Արսէն Կիտուր, Զօրավար Անդրանիկ անոր դառնալով կը գոռայ. «Ասի ԹԱՐԳՄԱՆԻՐ, ու ձի'չդ թարգմանիր», եւ տրուած թարգմանութենէն ետք կը տիրէ քար լուծիւն եւ այդ ձեւով Զօրավար Անդրանիկ ներկաներուն կը փոխանցէ իր արդար ցասումը եւ վիշտը իր ժողովուրդի կրած ցաւին համար:

Զօրավար Անդրանիկ ստացած է Անդրանիկ Փաշա կոչումը նոյնիքն Սուլթան Համիտի կողմէ: Կ'ըսուի թէ երբ Անդրանիկ կը սպառնայ չենթարկուիլ Սուլթանին ու ասպարէզ կը կարդայ անոր դէմ եւ կը հրաւիրէ անոր ուժերը որ գան ու իր հետ չափուին կամուրջի մը եզրին, Սուլթան Համիտ կը հրամայէ համբաւոր թուրք գնդապետի մը որ երթայ եւ Անդրանիկին լաւ դաս մը տայ... Ու երբ լուրը կը հասնի Սուլթանին որ այդ գնդապետը սպաննուած էր Անդրանիկի կողմէ, Սուլթան Համիտ իր շուրջիններուն կ'ըսէ. «Անդրանիկ չաւուշ էր, հիմա դարձաւ Անդրանիկ Փաշա»:

Պատմութիւնները շատ են: Պոլսահայ բարեկամ մը կը պատմէ թէ ասկից գրեթէ կէս դար առաջ, 1960 թուականներուն, երբ որպէս օգնական կ'աշխատէր թուրք վարպետի մը քով, անոր հետ միասին Պոլսէն հեռու քրտական գիւղ մը կ'այցելեն գործի բերումով: Երբ հոն կը հասնին եւ գիւղացիին տունը կը մտնեն խանգարուած մեքենայ մը նորոգելու համար, տան խոհանոցի կողմէն կը լսեն կնկայ մը ձայնը, որ իր գաւկին վրայ պոռալով գայն կը յանդիմանէր ըսելով՝ «քեզ Անդրանիկին

Շարք էջ 18

### ԻՍԿ ԴՈՒՔ ԴԵՌ ԿՈՏՈՐԵԼՈՒ ՑԱՆԿՈՒԹԻՒՆ ՈՒՆԷՔ

#### ՍԱՄՈՒԷԼ ԿՈՍԵԱՆ

Թուրք լրագրող էլիֆ Աքգիւլը Երեւանում կայացած «Արարատի ստորոտին» մեդիա ֆորումի օրերին, անդրադառնալով Թուրքիայի՝ Հայոց ցեղասպանութեան ժխտողական քաղաքականութեանը, գրել է. «Հայոց ցեղասպանութիւն, 1915, տեղահանութիւն... Սա պարզապէս ժխտում չէ: Սա պետութեան կողմից սեփական ազգին խաբել է, սեփական ժողովրդին այդ ստով մեծացնել է: Այդ ստով մարդկանց սպանել է, այդ ստի վրայ հիմնուելով՝ մեղաւորներին արդար ներկայացնել է: Այդ պատճառով, 100-ամեակը միայն Յեղասպանութեան ենթարկուած հայերի հարցը չէ: 100 տարի առերեսուելու փոխարէն սուտ խօսողների համար առերեսուելու հնարաւորութիւն է, որքան էլ որ նրանք փորձեն նոր պատմութիւն ստեղծել»: Զուգահեռ, Բեռլինում Թուրքիայի դեսպան Հուսէյն Ալի Կարաւլօղլուն, խօսելով «1915-ի դէպքերի» մասին, ասել է. «Ոչ ոք չի կարող ասել, որ Թուրքերը պէտք է ամաչեն իրենց պատմութիւնից եւ առերեսուեն իրենց պատմութեանը: Եթէ Հայկական հարցում, հարիւրամեակի տարում մեզ սանն՝ հայերին դո՛ւք էք կոտորել, հայերին դո՛ւք էք ոչնչացրել, նրանց դէմ ցեղասպանութիւն իրականացրել, դա պէտք է ընդունէք, մենք այդ հարցում չկանք»: Կարծիքների այսօրինակ հակադրութիւնը Թուրքիայի հասարակութեան վերջին տարիների իրողութիւններից է: Առանձին մտաւորականներ Հայոց ցեղասպանութեան մասին բարձրաձայնելով՝ փորձում են պաշտօնական Անքարայի ժխտողականութեան ապառաժը տեղաշարժել, ազգայնականներն ու իշխանութիւնները՝ հակառակը, հնարաւոր բոլոր միջոցներով շարունակում են իրենց մարդասպան նախնիների երգը երգել, որն արդէն հիստերիայի է վերածուել, ինչի ապացոյցը նախագահ էրդողանի օսմանեան արխիւի շէնքում կազմակերպուած «Համաշխարհային պատերազմի փաստաթղթերը՝ 100 տարում» սիմպոզիումի եւ ցուցահանդէսի բացմանը հնչած ելոյթն է: Դիմելով հայկական սփիւռքին՝ էրդողանը համարեա՛ խուճապահար դուրս է տուել. «Սփիւռք, Հայաստանի՛ դեկավարութիւն, մեր փաստերն այստեղ են: Դու էլ, ինչ փաստեր ունես, հանի՛ր դրանք: Երկրներով շրջելով ու որոշ տեղերում փող կերցնելով արշաւներ կազմակերպելով

արդիւնքի չէք հասնելու»:

Իսկը հիստերիկին բնորոշ վարք, երբ այլեւս անհնար է թուում թուրքական գիպս գիւնապատութեան մեծացող ճաքերը թաքցնել: Եթէ ցեղասպանութիւն չի եղել, ապա ցեղասպանութիւնը դատապարտող երկրներն ի՞նչն են ճանաչում ու դատապարտում, ինչո՞ւ Թուրքիան, որ զարմանալի զգայուն է իր հասցէին հնչող քննադատութիւնների նկատմամբ, ամէն անգամ բաւարարում է ընդամէնը անամէջ սպառնալիքներով: Եթէ ցեղասպանութիւն չի եղել, Եւրախորհրդարանը ի՞նչ պատճառաբանութեամբ է ԵՄ անդամներին կոչ արել ճանաչել Հայոց ցեղասպանութիւնը: Եթէ աշխարհի վերաբերմունքը այդ խնդրին զրպարտանք է, Թուրքիան ինչո՞ւ չի խզում իր յարաբերութիւնները Եւրախորհրդարանի եւ բոլոր նրանց հետ, ովքեր ճանաչել կամ ճանաչելու են 20-րդ դարակցի մարդկութեան ամենաողբերական ոճրագործութիւնը:

Թուրքիայի ԱԳՆ խօսնակ Թանթու Բիլգիչը, անդրադառնալով Եւրախորհրդարանի կոչին, ընդամէնը կարծիք է յայտնել, որ նման քայլերը «լուրջ վնաս են հասցնում Թուրքիա-ԵՄ յարաբերութիւններին, ինչպէս նաեւ բարդացնում են ապագայում հայերի եւ Թուրքերի՝ սեփական ապագան միասին կառուցելու հնարաւորութիւնը»: Մնում է գուշակել՝ միասնական ինչ ապագայի մասին է խօսքը, երբ Թուրքական շողոքորթութեան եօթը շերտի տակից էլ թափանցում է հայերի նկատմամբ ատելութիւնն ու անհանդուրժողականութիւնը:

Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չալուշօղլին շարունակում է մեղադրել Հայաստանին, իբր, «մենք բարեկամութիւն հաստատելու համար ձեռք ենք մեկնում, սակայն Հայաստանը տգեղ ձեւով մերժում է այն: Հարաւային Կովկասում բոլոր խնդիրների կենտրոնում Հայաստանն է: Բոլոր հարեւանները հետ ինդիրներ ունեցող երկիրը պէտք է կանգ առնի եւ յետ նայի»: Թուրքական տրամաբանութեան եւս մի նմուշ, երբ մարդասպանի համար հայերի ընդառաջ քայլը Յեղասպանութիւնը մոռանալը պիտի լինի, եթէ հնարաւոր է ողջ ժողովրդի հոգին կիսած սպին չտեսնել ու մոռանալ: Քանի դեռ արդարութիւնը չի յաղթանակել, հայերը չեն կարող յետ չնայել, թէկուզ 500 տարի

Շարք էջ 18

**Bedros S. Maronian**  
818/500-9585

**Siamanto B. Maronian**  
818/269-0909

SERVING THE COMMUNITY SINCE 1975  
More locations and more ways to service your insurance and financial needs

<p>6300 Wilshire Blvd. Suite 1900 Los Angeles, CA 90048</p> <ul style="list-style-type: none"> <li>• Life Insurance</li> <li>• Health Insurance</li> <li>• Group &amp; Individual</li> <li>• Long Term Care</li> <li>• Disability</li> </ul>	<p>805 East Broadway Glendale, CA 91205</p> <ul style="list-style-type: none"> <li>• Estate Planning</li> <li>• Will &amp; Living Trust</li> <li>• Full Annual Review</li> <li>• Mortgage Protection</li> <li>• College Planning</li> </ul>	<p>300 N. Lake Ave. Suite 500 Pasadena, CA 91101</p> <ul style="list-style-type: none"> <li>• Workman's Compensation</li> <li>• Employee Benefits</li> <li>• Annuity</li> <li>• IRA</li> <li>• 401K &amp; 403B</li> </ul>
--------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------	-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------	-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

**Seniors 65 & Up** Medicare Supplements • Insurance • Prescriptions Drugs RX • Benefits

**A.B.A. INSURANCE SERVICES**

**Insurance coverage can help you financially!**  
Ապահովագրութիւնը Աճիրաճեղս է

Coverage & Protection should be on the top of your priority list.

# Ո՞Ր ԵՍ ՀԱՅՐԻԿ

(ՄԿՐՏԻՉ ԽՐԻՍՏԵԱՆ ՀԱՅՐԻԿԻ ԾՆՆԴԵԱՆ 195-ՐԴ ԱՄԵԱԿԻՆ ԱՌԻԹՈՎ)

## ԱԻՅՏԻՍՈՒԱԶՄԻԿ

Աւելի սրտաշարժ, աւելի յարգալիր, աւելի պատուաբեր ու պարտաւորեցնող տիրոջ ստիճակով կարելի չէր օժտել զինք. պարզապէս՝ ՀԱՅՐԻԿ:

4 Ապրիլ 1820-ին Վանի մէջ ծնած Մկրտիչ Խրիմեան իրաւամբ կը համարուէր հայ ազգային ազատագրական պայքարին գաղափարախօսը, ազատատենչ ու թեան շրջուն սերմնացանը եւ հայ յեղափոխական շարժման հոգեւոր պետը:

Պատմութիւնը կը յուշէ, որ ի տարբերութիւն անհամար գործիչներու եւ դէմքերու, չորս անուններ կ'առանձնանան իրենց առաւել ժողովրդականութեամբ եւ համահայկական հեղինակութեամբ. - Հայրիկ, զօրավար Անդրանիկ, Կոմիտաս եւ Յովհաննէս Թումանեան:

Ո՞րն է պատճառը այս քառեակին հանդէպ հայութեան տածած անմոռացորդ սիրոյն ու պաշտամունքին: Ո՞ւր փնտռել հմայքը անոնց:

Պատասխանը միանշանակ է ու համոզիչ. - անոնց սէրը դէպի խոնարհ, թշուառ, ճնշեալ ու հալածեալ զանգուածները: Անոնք ամէն գրկանք յանձն առնելով՝ թափանցեցին ամենայն տեղի վայրերն ու չքաւոր խաւերը ազգին. պեղեցին ժողովուրդին մօտ գտնուող բարոյական ու հոգեկան թաքուն գանձերը. ոգեպնդեցին եւ սատարեցին ազգին արհամարհուած շերտերը. լքեալ ու անտեսուած հատուածներուն մօտ տեսան մեր ժողովուրդին առաքինութիւններն ու ապրելու կամքը. մերժեցին ամէն անջրպետ ու պաշտօնականութիւն ժողովուրդին ու դեկլարութեան միջեւ. անոնք ծնան ժողովուրդին ծոցէն, ապրեցան ժողովուրդին հետ ու ժողովուրդին համար:

Խրիմեան Հայրիկի փոթորկալոյց կեանքը գուգակցուած է հայ ժողովուրդի պատմութեան բուռն վերիվայրումներուն հետ: Ան կը գտնուէր ալեկոծ տատանումներու, յուզմունքներու եւ խռովքներու կիզակէտին՝ արի նաւապետի մը նման: Առաջնորդական պաշտօններէ մինչեւ մամուլի ծառայութիւն, գրականութեան ժողովրդականացումէ մինչեւ կրթական ոլորտ, պատրիարքութենէն մինչեւ կաթողիկոսական գահ, միջազգային դիւանագիտութենէն յուսախաբութեան ապրումներէ մինչեւ զինեալ պայքարի կոչ ու հրաւեր. ապա՝ քրտական սանձարձակութեան դէմ խիզախ մարտնչողի հանգամանքէն մինչեւ թրքական լուծին եւ սուլթանական քմայքին դէմ ճակատումներ, ցարական իշխանութեանց դէմ ծառայումէն մինչեւ ժողովուրդի լուսաւորութեան եւ ազատասիրութեան ներշնչում. իր ժամանակի կարկառուն գրագէտներու հետ սերտ շփումներէ մինչեւ գրական նոր ուժերու խրախուսում. ինչպէս նաեւ՝ իւրաքանչեւ կողմէ հալածանքէ մինչեւ սուլթանական ուժերէ շղթայազերծուած հետապնդում, աքտրականի դաժան կեանք եւ հուսկ իր ելոյթին մէջ՝ Վասպուրականի արծիւի նման թեւաթափում՝ ազգային ազատութեան երազը աչքերուն եւ թողուցած անմահ կտակը՝ հայութեան շառաւիղներուն:

Ինչպէս ըսինք, ժողովրդասիրութիւնը եղաւ Խրիմեանի գլխա-



ւոր առաքինութիւնը. այնքան ուսանելի եւ կարեւոր այս օրերուն: Երբ պատրիարք էր կը դեգերէր Պոլիս հաստատուած պանդուխտներու աղկաղկ կացարանները, կը զօրակցէր հայրենակարօտ չքորտի անտուններու, կ'օժանդակէր անոնց իր բոլոր հնարաւոր միջոցներով, ինչ որ գայրոյթ կը յառաջացնէր ոչ միայն սուլթանական իշխանաւորներուն մօտ, այլ աթոռատենչիկ ամիրաներու, մեծատուններու եւ փառամոլիկ ջոջերու մօտ: Գրող Ալեքսանդր Շիրվանզադէ այսպէս կը բնութագրէ Խրիմեանի բարեմասնութիւնը. «Խրիմեանի համար չկայ ո՛չ իշխան, ո՛չ

ծառայ, ո՛չ հարուստ, ո՛չ էլ աղքատ, ամէնքը միեւնոյն արժէքն ունեն նրա աչքում: Միայն մի բանի առաջ էր խոնարհւում նրա անկախ ու հպարտ հոգին-ժողովրդի»: Իսկ ինք 1885 թուականի Մարտ 17-ին Վանի մէջ հրաժեշտի ճառ արտասանելով կը խոստանայ շարունակել պայքարը՝ հաստատելով՝ «Կրօնքիս լանջուակրի վրայ գրուած է՝ ժողովուրդ»:

Խրիմեան Հայրիկ ազգային գինեալ ինքնապաշտպանութեան առաջին ջատագովը հանդիսացաւ: Տակաւին 1878-ի Պերլինի վեհաժողովին չզացած եւ միջազգային դիւանագիտութեան աղուէներէն դառն դաս չստացած՝ կը յորդորէր գէնքի ու վառօդի կարեւորութեան շուրջ: Ան ակնատեսն ըլլալով հայութեան անպատիժ հարստահարութեանց, ապրելով իրաւագուրկի հոգեվիճակն ու անվերջ կտտանքները, համոզուելով որ առանց գինեալ ինքնապաշտպանութեան եւ ցաւցնող հակադարձութեան՝ քիւրտ ու թուրք վաշխառուներ անդադրում կերպով պիտի լլկեն հայն ու անոր ինչքը, թալանեն կայուածն ու հարստութիւնը, չվարանցեալ գէնքի հրաւիրելու հայ երիտասարդութիւնը: 1854-ին Գում Գաբուի մայր եկեղեցու մէջ քարոզած պահուն, նկատելով որ արքունի վառօդապետ Յովհաննէս ամիրա Տատեան նստած է եկեղեցու առաջին շարքին, ան խօսքը անոր ուղղելով յայտարարեց.

«Ո՞վ արքունի վառօդապետ,

քո ամբարած վառօդէն քիչ մըն ալ հայաստանցի հայուն տուր, որ գործածենք մեր թշնամիներուն դէմ»: Վառօդապետը սարսափահար խոյս կու տայ եկեղեցիէն, մինչ պանդուխտներ ձեռքի վրայ կը բարձրացնեն յանդուգն վարդապետը:

Պերլինի վեհաժողովին ժխտական արդիւնքը անկիւնադարձ հանդիսացաւ հայութեան համար ընդհանրապէս, Հայրիկին համար՝ մասնաւորաբար, որուն ծանր տպաւորութեան տակ ան արտասանեց իր նշանաւոր «Երկաթէ Շերեփ»-ին քարոզը: Հարիսային այլաբանական պատմութիւնը եւ երկաթէ շերեփ ունենալու հրամայականը սկիզբն էր հայ ազգային ազատագրական պայքարի գաղափարախօսութեան: Կարելի է ըսել՝ մեր հաւատոյ հանգանակը գինեալ պայքարին՝ մինչեւ օրս: Այդ գաղափարախօսութեան էութիւնը երդումն է իւրաքանչիւր հայու: Ժողովրդանուէր եւ յեղափոխութեան տեսաբան սքեմաւորին կը միանայ բանաստեղծի, գրագէտի եւ միաքի լուսաւորիչի բարենիշը եւս: Ան գաւառի գրականութեան սեռին ռահվիրան է անկասկած: Ան նոր ուղի ակօսեց մեր գրական անդաստանին մէջ: Իր գրական-գեղարուեստական ժառանգութիւնը կ'ապացուցէ, թէ ան գրիչի մարդ էր ու հոգեկան անհուն ներաշխարհի մը կրողը:

Իսկ ամենախաղաղ ու այժմէական պատգամը Հայրիկին, ի հար-

Շարք էջ 18

Մ.Դ.Ն.Կ.-ի Տեղեկատուութեան Դիւանի Նախաձեռնութեամբ՝

# ՇՆՈՐՀԱՀԱՆԴԵՍ

ԴՈԿՏ. ԱԲԷԼ ԲՆՆՅ. ՄԱՆՈՒԿԵԱՆԻ

## «Հայրենիքի Ազատագրութեան Բանակի Համոզուած Զինուորները»

Գրքի հրատարակութեան Առթիւ

Խօսք կ'առնէ  
ԴՈԿՏ. ԿԱՐՕ ՄՈՍԾԵԱՆ

Հատորը կը ներկայացնէ  
ՈՍԿԱՆ ՄԽԻԹԱՐԵԱՆ

Ելոյթ կ'ունենայ  
ԴՈԿՏ. ԱԲԷԼ ԲՆՆՅ. ՄԱՆՈՒԿԵԱՆ

Տեղի կ'ունենայ  
Կիրակի, Ապրիլ 12, 2015  
Կ.Ե. Ժամը 5:00-ին

ՀԿԲՄ-ի Կարօ Սողանալեան սրահ  
1060 N. Allen Ave., Pasadena

### Հ.Բ.Ը.Մ. ՎԱԶԷ ԵՒ ԹԱՄԱՐ ՄԱՆՈՒԿԵԱՆ ԵՐԿՐՈՐԴԱԿԱՆ ՎԱՐԺԱՐԱՆ ««ԾԵՐՈՒՆԻՆ ԵՒ ԼԵՌՆ»» ԹԱՏԵՐԱԽԱԳՐՎՈՒ ԱՇՎԿԵՐՏԱԿԱՆ ՆՈՐ ՅԱԶՈՂՈՒԹԻՒՆ ՍՐ



«Հայ Թատրոն 15» դասարանը, պատասխանատու ուսուցչուհի՝ Օրդ. Լորա Գուլյուսեանի, Հ.Բ.Ը.Մ. Շրջանակային Յանձնաժողովի ատենապետ Տիկ. Թալին Եագուպեանի, վարժարանի բարերարներ Տէր եւ Տիկ. Վաչէ եւ Թամար Մանուկեանի եւ հոգաբարձուքեան ատենապետ՝ Պրն. Սիման Սիմանեանի հետ

#### ՀՐԱՉ ՍԵՓԵԹՅԱՆ

Լիբանանահայ տաղանդաւոր դերասան-բեմադրիչ Վաչէ Ատրուսի «Մերունին եւ Լեռ» թատերախաղը անձանթ կտոր մըն էր հանդիսատեսներէն շատերուն համար, երբ Հինգշաբթի եւ Ուրբաթ՝ 19 եւ 20 Մարտ 2015-ին, մէկ աշակերտական եւ երկու երեկոյեան ելոյթներով ներկայացուեցաւ Փասատինայի Վաչէ եւ Թամար Մանուկեան վարժարանի սրահին մէջ, դպրոցին «Հայ Թատրոն 15» ընտրովի դասարանին կողմէ, հաշտէնի բազմամեայ ուսուցչուհի Օրդ. Լորա Գուլյուսեանի ղեկավարութեան տակ:

Թատերախաղին մատչելի լեզուն եւ նիւթը մեծապէս օգնած էին, որպէսզի ամերիկահայ մեր տղաքն ու աղջիկները մտնէին իրենց հարազատ այդ կերպարներուն մէջ եւ ապրէին քեսայցի մեծ հօր, ֆրանսահայ երիտասարդուհիին, Հայաստանէն արտագաղթող զոյգին, Ամերիկա երագող հայուն, մարդուն... մայր հողին վերադարձող թոռնիկին զգացումները, ներկաներուն պարզեւելով թէ՛ ժպիտ եւ թէ՛ յուզումներ: Այս առումով, շնորհաւորելի են բոլոր դերակատարները անխտիր, որոնց մէկ մասը վստահաբար պիտի շարունակեն հայ բեմին ծառայել մօտիկ թէ՛ հեռաւոր ապագային: Բացառիկ գնահատանքի արժանի են ծերունին՝ Սամսոն Քէշիշեան, անոր աղջիկը՝ Լուի Սէլուսեան, փեսան՝ Նարեկ Մանուկեան, պատանի թոռնիկը՝ Վահէ Եագուպեան եւ ֆրանսահայ օրիորդը՝ Լորենի Եթէրեան: Յիշատակութեան արժանի են նաեւ դերասաններ Դիմիտրի Քէշիշեան, Ռիթա Մէլվալեան, Դալար Մաթոսեան, Էմիլի Մելիք Ասլանեան, Նարին Նազարեթեան եւ Սոֆիա Սագայեան, երաժշտական կենդանի հնչիւններով Լորի Հորհոր՝ դաշնամուր, Քրիսթին Ակոբեան՝ ջութակ եւ Մարալ Քիւրտեան՝ սրինգ. աղջիկներու դիմադարձար, վարսադարձար՝ Գայիանէ Մովսիսեան, յուշարար՝ Թալին Նազարեան, ինչպէս նաեւ բեմադարձար, լոյսերու պատասխանատու եւ տղոց դիմադարձար, ամենահաս Պրն. Մանուկ Սաթմեան:

Մէկ արարի ընթացքին, շուրջ

մէկ ժամ տեւողութեամբ, տեղի կ'ունենան ազգային գետնի վրայ կրկնուող մեր ամենօրեայ ապրումները, սերունդներու ապրած զգացողութիւնը, ծննդավայրին սրբութիւնը, հայրենիքին կարեւորութիւնը, օտար ամայի ճամբաներու վրայ նոր օրուն, նոր յոյսի մը փնտռուքը, ժողովուրդի մը տառապանքը՝ ներգաղթով ու արտագաղթով... եւ այս բոլորը հետեւանք 1915-ի հայոց ցեղասպանութեան: Ներկայացման վայրը Փարիզի Օրլի օդակայանն է: Առաջին պատկերը՝ 2004, իսկ մնացեալը՝ 1988 թուական: Այլ խօսքով՝ ազգային գիտակցութեան զարթոյն, Սովետական Միութեան փլուզման սկիզբ, անկախութեան շարժում, Արցախեան զոյգապայքար, ահաւոր երկրաշարժ եւ... արտագաղթ: Միաժամանակ, մեր այսօրն է, որ կը շարունակուի քիչ մը ամէն տեղ՝ Սփիւռքի թէ՛ Հայրենիքի մէջ:

Երեւանէն դէպի Լոս Անճելըս ճանապարհի կիսուն, մեծ հայրիկը՝ կարօտը սրտին, իր տիկնոջ աճիւնները ձեռքին պիտի վերադառնայ ծննդավայր Քեսապ, անոր աղջիկն ու փեսան՝ վճռած են նոր կեանք մը սկսիլ Ամերիկայի մէջ, իսկ իրենց որդին՝ անակնկալօրէն օդանաւի նոր տոմս մը գնելով կը վերադառնայ Հայաստան... եւ այս բոլորը համեմուտք բարի կատակներով, իրական հնչող տողերով, մէկ-մէկ միամտութեամբ, սակայն միշտ հայու հոգիով: Երեք սերունդի ներկայացուցիչներն ալ բարին կը ցանկան իրենց մտածելակերպով, իրենց միջոցներով: Չէ՞ որ բոլորիս նպատակը մէկն է՝ հայ ապրիլ, հայավարի ապրիլ... ներգաղթով թէ՛ արտագաղթով... տարօրինակ եւ հարազատ մէկ պատկերը մեր իրականութեան:

Շնորհաւորելի են վարժարանին տնօրէնութիւնն ու յայտագրի ընդհանուր պատասխանատու ուսուցչուհին՝ Օրդ. Լորա Գուլյուսեանը, որ ազգային գիտակցութեան հունտերն է որ կը ցանեն տղոց ու աղջիկներուն հոգիներուն մէջ: Այդ հունտերը պիտի ծլին ու ծաղկին վաղը, եւ այս հաւատքն է որ կը մղէ, որ հայ դպրոցը առիթը տայ, որ հայ աշակերտութիւնը, գիտա-

Շար.ը էջ 18

### ԼԱՐՔ ԵՐԱԺՇՏԱՆՈՑԻ ՀԱՄԱՐԱՅԿԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ ԿՈՄԻՏԱՍԻ ՆԵՐԴՐՈՒՄԻՆ ՄԱՍԻՆ

Հայոց Մեծ Եղեռնի 100րդ տարելիցին առթիւ Լոս Անճելըսի Լարք Երաժշտական ընկերակցութիւնը այս տարի ծրագրած է 100 միջոցառումներով նշել Հայոց ցեղասպանութեան մէկ ու կէս միլիոն նահատակներու յիշատակը: Այլազան երաժշտական ճոխ ծրագրին մաս կը կազմէր Կոմիտաս վարդապետի կեանքին ու գործունէութեան նուիրուած համահայկական գիտաժողովը, որ սկսաւ Մարտի 29ին, 2015 եւ տեւեց մինչեւ Ապրիլ 5, 2015:

Գիտաժողովի կազմակերպիչները սոյն միջոցառումը հանրամատչելի դարձնելու համար զայն վերածած էին «Բաց Լսարաններ»-ու ձեւին:

Այս առթիւ յատկապէս Հայաստանէն ժամանած էին հայրենի անուանի երաժշտագէտներ Աննա Արեւշատեանը, Մհեր Նաուրեանը, Արթուր Շահնազարեանը եւ Հայկ Աւագեանը:

Համահայկական երաժշտական Գիտաժողովի մասնակից հիւր երաժշտագէտներուն ի պատիւ Ուրբաթ, Մարտի 27ին, տեղի ունեցաւ ծանօթացման եւ բարի գալուստի ճաշկերոյթ մը Փասատինայի «Սանթօրինի» ճաշարանին մէջ, որուն ներկայ էին Լարք Երաժշտանոցի դասախօսները, բարերարներն ու երաժշտասէր ընտրանի հասարակութիւն մը:

Յաջորդող եօթ օրերու ընթացքին, Կլենտէյլի Լարք Երաժշտանոց Կոմիտաս սրահին մէջ տեղի ունեցաւ ժողովրդային բաց լսարան: Շարունակաբար ելոյթ ունեցան հետեւեալները:

Կիրակի, Մարտ 29, Աննա Արեւշատեան - «Անիի Երաժշտական Մշակոյթը»: Մհեր Նաուրեան «Հայ Հոգեւոր Երաժշտութեան ծագման վերջին տեսակէտներից մէկը»:

Երկուշաբթի, 30 Մարտ, Արթուր Շահնազարեան «Բժշկութիւն Երաժշտութեամբ» (միջնադարեան եւ նախաքրիստոնէական համակարգը):

Երեքշաբթի, Մարտ 31, Մհեր Նաուրեան - «Հայ Միամեղեղիական (monodie) երաժշտական մշակոյթի հիմնական բնութագիրը»:

Չորեքշաբթի, Ապրիլ 1, Աննա Արեւշատեան «Ազգային Երաժշտութեան Ակունքներում» (Գրիգոր Գապասաբալեան):

Հինգշաբթի, Ապրիլ 2, Մհեր Նաուրեան «Վաղ Միջնադարեան Երաժշտական Գրուածքներից Մէկի Հեղինակի Հարցը» (Մովսէս Քերթոզահացի, թէ՛ Մովսէս Քերթոզ):

Ուրբաթ, 3 Ապրիլ - Երաժշտական առասպելաբանութիւնը կամ «Կրօնը»:

Շաբաթ, 4 Ապրիլ - «Զայնեղանակների Ուսմունքը Միջնադարեան Հայաստանում եւ Նրա Ուսումնասիրութեան Հարցերը»: Արթուր Շահնազարեան - Նոր հրատարակուած «Կոմիտաս» գրքի ներկայացումը եւ վերլուծութիւնը հեղինակի կողմից:

Անցնող մէկ շաբթուան ընթացքին գիտաժողովի բոլոր մասնակիցները մեծ բաւարարութեամբ հետեւեցան վերոյիշեալ անուանի երաժշտագէտներուն շահեկան ելոյթներուն:

Այս առթիւ նշենք նաեւ որ գաղութիս ծանօթ քանդակագործ արուեստագէտ Բիւզանդ Մէլմարեան իր կողմէ պատրաստուած Կոմիտաս վարդապետի կիսանդրին նուիրեց Լարք Երաժշտանոցի «Կոմիտաս» սրահին:

Արդարեւ, սփիւռքահայ իրականութեան մէջ իր տեսակին մէջ եզակի գիտաժողով մըն էր,

Շար.ը էջ 18

ՍՈՒՐԵ ԳԻՐԳՈՐ ԼՈՒՍԱՆՈՐԻՉ ՀԱՅ ԿԱԹՈՂԻԿԷ ԱԹՈՒԱՆԻՍՍ ԵԿԵՂԵՏԻ  
ST. GREGORY THE ILLUMINATOR ARMENIAN CATHOLIC CATHEDRAL  
Կազմակերպութեամբ՝  
Կլենտէյլի Ս. Գրիգոր Լուսանորիչ Հայ Կաթողիկէ Աթոռանիստ Եկեղեցւոյ մշակութային յանձնախումբին  
ՀԱՅԿԱԿԱՆ ՏԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ  
100-ԱՄԵԱԿԻ ՈԳԵԿՈՉՈՒՄ  
Հովանաւորութեամբ՝  
Արհի. ՄԻՔԱՅԷԼ Եպս. ՄՈՒՐԱՏԵԱՆԻ  
(Առաջնորդ Հիւսիսային Ամերիկայի Կաթողիկէ Հայոց)  
ԳԱՍԱԽՕՍԱԿԱՆ ԵՐԵԿՈՅ  
Բանախօս՝ ՍԱՐԳԻՍ ՎԱՀԱԳՆ  
Նիւթ՝ «ՆԱՀԱՏԱԿ ԳՐՈՂՆԵՐ»  
Հանդիսավարուի՝ «Բարեւ» հեռատեսիլի կայանի տնօրէնուհի  
ՆՈՒՆԷ ԱԻԵՏԻՍԵԱՆ  
Գեղարուեստական ճոխ յայտագիր  
Որբաթ, 17 Ապրիլ 2015, երեկոյեան ժամը 7:30ին,  
Եկեղեցւոյ «Թէյնոն եւ Անի Գուլյուսեան» սրահին մէջ  
1510 East Mountain Street, Glendale, CA 91207  
Հիւրասիրտութիւն

# Massis Weekly

Volume 35, No. 13

Saturday, April 11, 2015

## Turkey Deports German Photojournalist Who was to Cover Armenian Genocide Article

ISTANBUL — Germany's Der Spiegel magazine's photojournalist Andy Spyra was barred from entering into Turkey and deported on the alleged suspicion of being jihadist last week although German officials informed Turkish authorities about the situation of the journalist, according to Diken.com news portal.

Spyra reportedly boarded a Turkish Airlines flight from Germany's Dusseldorf en route to Istanbul on March 28 to cover an article about the 100th anniversary of the Armenian genocide. When he landed in Istanbul's Atatürk Airport, four civilians took him to a special security area and told him to open his luggage, Sunday's Zaman reports. Spyra reportedly tried to tell the officials he is a journalist and showed them his hotel reservation; however, the officials would not listen to him, he said. The journalist said he was told he would be sent to Dusseldorf the next morning and he was taken to the airport's detention center.

"Turkish authorities told their German colleagues that I was believed to be a jihadist due to my khaki-colored clothes and 'military equipment.' ...



Germany photojournalist Andy Spyra

However, we later learned that the night that I was in the airport the German Consulate General informed Turkish authorities that I am a journalist and made a formal protest."

Last year, Der Spiegel magazine withdrew its Turkey reporter Hasnain Kazim after the journalist received death threats over reports covering a deadly disaster at the Soma coal mine that killed 301 miners. Kazim reportedly received over 10,000 threats via e-mail, Facebook and Twitter, one of which included a threat to "cut his throat if seen on the street."

## "Founding Parliament" Opposition Group Leaders Arrested Ahead Of Anti-Government Protests

YEREVAN — Armenian law-enforcement authorities arrested on Tuesday five leaders of "Founding Parliament" opposition group seeking to launch antigovernment protests on April 24 demanding regime change.

The law-enforcement bodies reported that they have conducted "operative-investigative" measures, including "searches at certain places", in connection with threats to public order at upcoming Genocide Centennial commemoration events in Yerevan. In a statement the National Security Service and the Investigative Committee of Armenia said that "organization of mass disturbances at public places on April 24, 2015 has been thwarted as a result of their joint action.

The Founding Parliament insisted late last week, however, that its street protests will not interfere with the genocide remembrance ceremonies in any way. The group also accepted municipal authorities' proposal to rally supporters on April 24 and April 25 in Yerevan's southern Erebuni suburb, rather than the city center. Accordingly, the authorities sanctioned the Erebuni rallies.

The opposition movement's top leader, Zhirayr Sefilian, and three of his close associates had their homes searched at around the same time. They were taken into custody afterwards. An RFE/RL correspondent saw

Sefilian's brother Toros also being taken away by NSS officers from the outspoken oppositionist's Yerevan apartment.

Sefilian's wife Nanore told RFE/RL's Armenian service (Azatutyun.am) that about two dozen law-enforcement officials spent three hours looking for weapons in the apartment. She said they did not find any firearms and only confiscated a knife along with her and her husband's and children's computers.

Several other activists, among them the heads of Founding Parliament chapters in Gyumri, Vanadzor and Kapan, were also rounded up and questioned by the NSS.

The Founding Parliament said on Wednesday that its nonstop anti-government protests in Yerevan will start as planned on April 24 despite the arrests of six leading members of the movement.

Founding Parliament activists made this clear as they rallied outside a detention center in the Armenian capital to demand the release of the group's top leader, Zhirayr Sefilian, and his five close associates.

"We have already managed to overcome a state of shock. This situation was predictable to us," one of them, Vartan Hakobian, told RFE/RL's Armenian service (Azatutyun.am).

## Lavrov: Russia Strongly Opposes Military Solution for Karabakh Conflict



MOSCOW — Russia is strongly opposed to any attempts to resolve the Nagorno-Karabakh conflict by military means, Russian Foreign Minister Sergei Lavrov said on Wednesday after talks with his visiting Armenian counterpart Edward Nalbandian.

"I am sure that despite the rhetoric, none of the interested parties wants such escalation. All actions are directed at finding a mutually accepted solution as soon as possible," the top Russian diplomat said, adding that Moscow will continue efforts to see conditions created for the settlement of Karabakh conflict on the basis that would be acceptable both for Armenia and Azerbaijan.

Foreign Minister Nalbandian, for his part, stressed that there is no alternative to negotiations in the Nagorno-Karabakh settlement. But, as quoted by

Russia's TASS news agency, he said: "Till today Azerbaijan has rejected proposals of the Minsk Group co-chairs both on the essence of the settlement of the conflict in Nagorno-Karabakh and on confidence-building measures."

Lavrov also described Armenia as his country's "reliable partner and ally." "We value our centuries-old relations which have been cemented by the historical, cultural and spiritual proximity between the peoples of the two states," he told a joint news conference in Moscow. "These relations have been developing steadily and have taken on a new quality in the context of Armenia's accession to the Eurasian Economic Union."

The meeting with Nalbandian "reaffirmed the strategic and allied character of Russian-Armenian relations, added Lavrov.

## Vartan Gharpetian Elected to the Glendale City Council

GLENDALE (GNP) -- With all precincts reporting, Paula Devine and Vartan Gharpetian have been elected to the Glendale City Council, while Dave Weaver failed in his bid for a sixth term.

Unofficial final results released by the City Clerk's office at about 1 a.m. Wednesday indicated Devine, seeking her first four-year term, was the top vote getter with 8,246. Significantly behind, but still enough to win the second available seat, was Gharpetian with 6,507. Newcomer Armen Erik Yesayan came in third with 4,693 votes.

Gharpetian now joins his wife, Dr. Armina Gharpetian, a member of the Glendale Unified board of education, as an elected official.

Incumbents for the Glendale Unified School District school board and Glendale Community College board of trustees were reelected to their posts in the election Tuesday.

Nayiri Nahabedian, winning her third term on the Glendale Unified



board, received 9,195 votes, while current GCC trustees Tony Tartaglia and Vahe Perroomian, got 9,059 and 8,199 votes, respectively, according to unofficial final results from the City Clerk's office.

Joining the Glendale Unified school board will be Jennifer Freeman, who garnered 8,945 votes.

## 49 US Lawmakers Urge President Obama to Recognize the Armenian Genocide



WASHINGTON, DC — Chairman of the U.S. House Foreign Affairs Committee Rep. Ed Royce (R-CA) has joined forty eight house members co-signing a letter to President Obama urging him to acknowledge the Armenian genocide on its 100th anniversary. The letter is being spearheaded by Rep. Robert Dold (R-IL) and Rep. Frank Pallone (D-NJ), the co-chairs of the Congressional Caucus on Armenian Issues.

In the letter the congressmen write: “Please join with us this April in properly commemorating the Armenian Genocide by citing it as a clear instance of genocide. A forthright recognition of this genocide will honor the Armenian, Greek, Assyrian, and other Christian victims of this atrocity, pay well-deserved tribute to American humanitarian relief efforts, pave the way toward improved Armenian-Turkish relations, and meaningfully reinforce our own resolve, as Americans, to prevent future genocides.”

The text of the letter follows:  
The Honorable Barack Obama  
President of the United States  
The White House  
1600 Pennsylvania Avenue  
Washington, DC 20500  
Dear Mr. President:

We are writing to underscore the importance of a full and just acknowledgment of the Armenian Genocide in your annual April 24th statement.

A clear recognition of the Armenian Genocide, particularly in this Centennial year, would affirm that the Armenian Genocide is not an allegation, a personal opinion, or a point of view, but rather a widely documented fact supported by an overwhelming body of historical evidence.

A principled Presidential statement clearly citing the Armenian Genocide would help strengthen condemnations of the past, and recognize the important relationship the United States shares with Armenia today.

Please join with us this April in properly commemorating the Armenian Genocide by citing it as a clear instance of genocide. A forthright recognition of this genocide will honor the Armenian, Greek, Assyrian, and other Christian victims of this atrocity, pay well-deserved tribute to American humanitarian relief efforts, pave the way toward improved Armenian-Turkish relations, and meaningfully reinforce our own resolve, as Americans, to prevent future genocides.

Thank you for your consideration of our request.

## Pope Francis to Celebrate Mass on Sunday to Mark Armenian Genocide 100th Anniversary



VATICAN CITY — On April 12th, Pope Francis will celebrate a Mass in St. Peter’s Basilica to mark 100 years since the Armenian genocide, according to Rome Reports.

Mikayel Minasyan, Armenian Ambassador to the Holy See hopes the Mass isn’t seen as something political—but that’s easier said than done. The mere fact that the Pope has agreed to

celebrate it, speaks volumes.

“For Armenians, this centennial won’t feel much different a year, two, five, six, seven or even 200 years from now. Armenians have been fighting their own inner war against injustice and ignorance for 100 years. This anniversary is important for the world,

Continued on page 4

## Armenian Troops Participate in US-Lead Exercises



U.S. Ambassador Richard Mills shakes hands of Armenian soldiers boarding a U.S. military transport plane in Yerevan

YEREVAN (RFE/RL) — Under-scoring increased U.S.-Armenian military cooperation, an Armenian army platoon has joined thousands of soldiers from NATO member states, including Turkey, in conducting fresh U.S.-led exercises in Europe.

The 36 soldiers of a special Armenian peacekeeping brigade flew to Germany for that purpose late last week following a send-off ceremony attended by Richard Mills, the U.S. ambassador to Armenia. Mills shook the soldiers’ hands as they boarded a U.S. military transport plane at Yerevan’s Zvartnots airport.

The Saber Junction 15 exercises organized by the U.S. Army in Europe have brought together more than 5,000 soldiers from 15 NATO members as well as Sweden, Armenia, Moldova, and Bosnia and Herzegovina. They will take place in Germany, Lithuania and Romania until April 30.

“Saber Junction 15 prepares NATO and partner-nation armies for offensive, defensive and stability operations and promotes interoperability among participants,” the U.S. Embassy in Yerevan explained in a statement released on Monday. The drills are specifically designed to “train a brigade-level unit to operate with allied and partner nations as part of a com-

bined force,” it said.

“The joint Armenian-U.S. exercise is underwritten by a Memorandum of Understanding between the Armenian Ministry of Defense and the U.S. Army in Europe,” added the statement.

Armenian soldiers reportedly took part in five U.S.-led military exercises last year. One of the drills took place in March 2014 at the U.S. Army’s Camp Bondsteel in Kosovo where some 35 Armenian troops have been serving under U.S. command as part of KFOR, a NATO-led multinational force.

The Armenian military has increasingly participated in such exercises over the past decade in line with Yerevan’s Individual Partnership Action Plan with NATO. The cooperation framework commits Armenia to contributing troops to NATO-led missions and implementing defense reforms meant to bring its armed forces into greater conformity with NATO standards.

As part of those reforms, U.S. military instructors have been helping the Armenian army increase the number of its non-commissioned officers serving on a contractual basis. About 50 Armenian sergeants underwent a weeklong U.S. training course near Yerevan in February 2014.

## President Sarkisian: Turks Never Marked Gallipoli Anniversary on April 24

YEREVAN — On April 24, the day of commemoration of the 100th anniversary of the Armenian Genocide, Armenians will be joined at Tsitsernakaberd by representatives of the international community, including heads of countries Armenian President Serzh Sarkisian said in an interview with Russia 24 Channel.

Speaking about the Armenian-Turkish relations, Sarkisian said: “We have never posed any preconditions for normalization of relations with Turkey, not even the recognition of the Armenian Genocide. A few years ago I tried to reach a normalization, but the Turkish party refused from its commitments because of some reason, and failed to ratify the two protocols signed in Zurich.”

The President said he sent a letter to his Turkish counterpart, inviting him to Armenia on April 24 for 100th commemoration of the Armenian Genocide. “The Turkish authorities not only



refused to attend the events, but also extended an invitation to participate in the events dedicated to the 100th anniversary of the Gallipoli Battle”

“It’s known to everyone that the battle in Gallipoli did not start or end on April 24, and Turkey never marked the anniversary on April 24,” President Sarkisian said.

The President added he can’t say how many people in Turkey are willing

Continued on page 4

## April Issue of Turkish Magazine Dedicated to Armenian Genocide

ISTANBUL — The April issue of the Turkish newspaper Evrensel Kültür is entirely dedicated to the Armenian Genocide centennial. The edition will examine the century-old pain and shame through the scope of culture, history and arts, ermenihaber.am reports citing Turkish website Evrensel.

The magazine will feature articles by prominent journalists and writers that present the emptiness caused by Armenians' absence, as well as articles about Armenians' input in different fields. Philologist Necmiye Alpay, in particular, will present the role of Armenian scholars in the field of linguistics.

Other articles will be dedicated to Armenian masters in Turkish cinematography, theatre, the Armenian music, the image of Armenians in Turkish fiction and the perceptions on the Armenian Genocide.

A special feature will present the story of "The 20 Gallows" memories



by Armenian clergyman Galust Boghosian who witnessed the execution of 20 members of Hunchakian party. The book was first printed in Armenian in 1921, and Evrensel publishing house plans to issue the book in Turkish.

## Concert Dedicated to the 100th Anniversary of the Armenian Genocide Held in Mexico



MEXICO CITY — On March 31, the North American premier of prominent Armenian composer Tigran Mansurian's Requiem, dedicated to the memory of the victims of the Armenian Genocide, took place at the Bellas Artes – the Mexican capital's top concert venue, on the initiative of the Embassy of Armenia to Mexico and the Annual Festival of Centro Historico.


Maestro Tigran Mansurian, Ambassador of Armenia to Mexico Grigor Hovhannissyan, guest Ambassadors, politicians and public figures, diplomats and journalists attended the con-

cert.

The epic piece of the world renowned composer was performed as part of the Annual Festival of Centro Historico by the country's leading Orquesta Sinfonica de Mineria and the Vocalis choir under the baton of guest conductor from Armenia – Robert Mlkeyan.

In the first part of the event, Grammy-award winning violist Kim Kashkashian performed pieces by Benjamin Britten and Komitas. This sold out event was enthusiastically received by the Mexican public and was widely covered by the local media.

## Professor Richard Hovannisian with Shoah Foundation Delegation to Yerevan



Professor Richard Hovannisian and Dr. Stephen Smith

LOS ANGELES — The Shoah Foundation, headed by executive director Stephen Smith, will be present in Yerevan for ceremonies marking the centenary of the Armenian Genocide. The delegation, composed of Dr. Smith, Karen Jungblut, Director of Documentation and Research; Professor Wolf Gruner, Director of the Center for Advanced Genocide Studies; and Professor Richard Hovannisian of UCLA and USC, will attend the two-day Global Forum, where Smith and Hovannisian will give brief addresses and on April 24 lay a wreath from the Shoah Foundation at the Genocide Memorial. From Yerevan, the delegation will travel to Istanbul to participate in the outdoor program to take place in Taksim Square on the evening of April 24. The Shoah Foundation is placing 30 Armenian survivor interviews on its web site during the month of April. Richard Hovannisian has been filmed to introduce the first five in the series, which may be accessed on the USC Shoah Foundation web site <https://sfi.usc.edu/search/node/hovannisian>

While in Yerevan, Professor Hovannisian will also be honored on April 21 on the occasion of the publi-

cation of the Armenian translation of Volume II of his Republic of Armenia. The event is sponsored by the Institute of History of the Academy of Sciences and the International Center for National and International Studies. Volumes three and four in the series are currently being translated as well.

Prior to departing for Yerevan with the Shoah Foundation Delegation, Richard Hovannisian's April lectures include Kean University in New Jersey on April 7, sponsored by Holocaust and Genocide Studies; the UCLA conference "Genocide and Global History," organized by Professor Sebouh Aslanian and the Chair in Modern Armenian History on April 10; "We Not Only Survived, but Thrived" conference, sponsored by the Saints Sahag and Mesrop Church of Philadelphia and organized by Dr. Alfred Mueller II on April 11, and the World Without Genocide organization of William Mitchell College of Law in St. Paul on April 14. Following his return from Yerevan and Istanbul, Richard Hovannisian will give the Armenian Genocide centenary lecture at Chapman University in Orange, California on April 28 and at Portland State University on May 6.

## AUA's Summer Program 2015



The American University of Armenia (AUA) is pleased to share news about its Summer Program 2015. The program combines strong academics with the benefits of a safe, welcoming, and exciting environment. If you are looking to take the educational adventure of a lifetime, then apply now at <http://im.aua.am> by the April 15 deadline date.

The Summer Program is a perfect opportunity if you would like to visit Armenia during the summer while earning university credits. You may choose from a range of courses to match your home university academic plans, and because AUA is a U.S.-accredited and University of California affiliated institution, you can easily transfer summer credits earned at AUA and apply them toward a degree at your home institution. Three courses will be offered jointly by AUA and UCLA.

In addition to the great opportunities on campus, Summer Program participants will combine their academics with the Discover Armenia Educational Tour – five day-long excursions that provide students a genuine glimpse of Armenia's sights, sounds, and flavors.

Still uncertain of your summer plans? Then consider the fact that AUA has partnered with Birthright Armenia, opening up additional opportunities for applicants of Armenian heritage. If you are accepted to AUA's Summer Program and extend your stay in Armenia as a volunteer, you may be eligible to receive travel and homestay living assistance. Please visit the web site of Birthright Armenia for details on eligibility criteria.

Students can also stay in the AGBU Vahe Karapetian Center, a multi-purpose educational, cultural and social center for Armenian youth from the Diaspora and Armenia. The off-campus dormitories offer fully furnished, newly renovated single, double, and triple rooms.

Interested in learning more about the Summer Program, available courses, its fees, available scholarships, and more? Visit <http://admissions.aua.am/study-abroad-summer-programs/>. For more information on housing or for general questions about the Summer Program, please contact the Office of Admissions at [SummerPrograms@aua.am](mailto:SummerPrograms@aua.am). Alternatively, feel free to contact me should you have any questions.



## Glendale City Council Honors Armenian American Orphan Christmas Fund Members



GLENDALE -- The Armenian-American Orphan's Christmas Fund, Inc. honored its most prominent and distinguished sponsors at the annual Appreciation Dinner on March 20, 2015 at Raffi's Place restaurant in Glendale, California.

More than 150 guests were present at the event, which included recognized individuals, businesses, organizations, and local government officials including Glendale City Council members Laura Friedman, Paula Devine, Ara Najarian, and Dave Weaver, former Councilman Frank Quintero, along with former Los Angeles Sheriff Leroy D. Baca that have sponsored and supported the Armenian-American Orphan's Christmas Fund Inc. since it was first established 15 years ago.

Featured speakers were the founder of the organization and the editor-in-chief of Kach Nazar paper, Mr. Ovanes Balayan, Sarkis Topalian, Hovik Gabikian, Nune Avetissyan, Tomik Alexanian, Alfred Nazarian, and Stephan Hovakimian.

During the event, Glendale Council Member Dave Weaver appointed a few guests as the honorary members of the organization. They include Dr. Vahan and Dr. Melineh Aladadians, Mr. Tomik Alexanian, Mrs. Nuneh Avetisyan, Mr. and Mrs. Raffi and Gohar Bakijian, Mr. and Mrs. Harout and Ozhen Broutian, Mr. Hovik Gabikian, Mr. Onnik Mehrabian, Mr. and Mrs. Stephan Hovakimian, Dr.

and Mrs. Aram and Silva Karakashian, Mr. Balayan himself, Mr. and Mrs. Apo Nazarian, and Mr. and Mrs. Sarkis and Lucine Topalian.

For the past fifteen years, the organization has been able to raise money in order to organize Christmas celebration and provide holiday gifts for many orphans and disabled children who live in the most impoverished regions of Armenia. Together with this year's donations, the organization has been able to provide gifts for over 200,000 orphans and disabled children throughout Armenia. Furthermore, the organization has contributed to the restoration and renovations of many schools in many Armenian villages. The money raised was also put in towards building many sports facilities and dormitories for the children in need.

The Armenian-American Orphans Christmas Fund would like to thank everyone who participated in the event. In particular, the organization is grateful to Mr. and Mrs. Raffi and Gohar Bakijian, owners of Raffi's Place for organizing and fully sponsoring the Appreciation Dinner on March 20<sup>th</sup>.

The event was also to introduce our sponsors about our upcoming project of restoring a school in the village of Gyumri. The project, which will start taking effect in mid-2015, will be named Seven Angels School and Dormitory in memory of Avetissyan family members, who were brutally massacred in January, 2015.

## Pope Francis to Celebrate Mass

Continued from page 2

for Armenians, at this point, it doesn't really change much, but it's a way for the world to hear the truth."

Two years ago, even the Pope himself described it as the first genocide of the modern era, during an audience with the Patriarch of Cilicia, Nerses Bedros XIX.

Armenia's ambassador says history is now repeating itself. "Chris-

tians from Iraq and Syria are using the same escape routes that Armenians used 100 years ago. FLASH Why? Because governments deny history, they avoid speaking about the truth. They use cynicism to address political and historical facts."

During Sunday's Mass, which will follow the Armenian rite, the Pope will officially declare Armenian Saint, Gregory of Narek, as a Doctor of the Church.

## Turks Never Marked Gallipoli Anniversary

Continued from page 2

and ready to recognize the Armenian Genocide and get rid of that heavy burden. "But we see a positive move, and I'm grateful to those Turkish citizens, who have started the movement," Sarkisian stated.

Armenian officials once again spoke about Baku's deconstructive moves and their consequences in Armenian-Azerbaijani relations, and added that they share co-chairs opinion – we must prepare the people not to war, rather to peace.

During the interview on Monday,

## CSUN Prof. Gagik Melikyan Recipient of Kennedy Center/Stephen Sondheim Inspirational Teacher Award

NORTHRIDGE — California State University, Northridge chemistry professor Gagik Melikyan is the Kennedy Center/Stephen Sondheim inspirational Teacher Award recipient. The annual Kennedy Center/Stephen Sondheim Inspirational Teacher Awards publicly recognize specific educators by spotlighting their impact on the lives of students. The awards celebrate the teaching profession, the important role of teachers in society and seeks to inspire others to pursue this profession. "To be a teacher is the most exciting, most demanding and most rewarding profession," said Melikyan. "I enjoy challenging my students, making them believe in themselves, creating life-changing opportunities and putting them on the path to a prosperous future. Every new day is as exciting as the first day on the job as an educator." "I have known Gagik for close to 10 years as dean of the college," said Dean of Science and Math, Jerry Stinner. "I have tremendous respect for Gagik and consider him to be one of the finest scholars and mentors in the college. He is a first-rate scientist, with a remarkable publication record, and is incredibly dedicated to training students in his laboratory."

Nominated by students they once taught, the award recipients reflect the power one teacher has to inspire others and transform lives, according to Kennedy Center officials.

Melikyan was nominated by Christopher Wild, a student who earned his B.S. and M.S. degrees from CSUN, and is currently a Ph.D. student at the University of Texas Galveston. "He is one of those students who will make CSUN proud as their alma mater," said Melikyan of Wild. "Dr. Melikyan is my professional role model and was the catalyzing figure of my academic and professional development while at CSUN," Wild said. "He continues to play a prominent role to this day." Wild noted that Melikyan's "high level of knowledge is apparent just after one lecture. He demands excellence while being very fair. In his research lab, Dr. Melikyan trained me himself. As an incoming Ph.D. student in medicinal chemistry, I was able to hit the ground running. I was so well trained that I was immediately able to conduct research independently." Another one of Melikyan's colleagues, Steve Oppenheimer, a biology professor at CSUN, noted Melikyan's talents when he said, "Gagik is a fantastic teacher, research scientist and author. His enthusiasm and clarity in the classroom are distinguished. His award-winning

Armenian President Sarkisian reiterated his government's position that the only viable solution to the ongoing conflict with Azerbaijan is through negotiations based on the seven-year old agreements outlined in an OSCE Minsk Group document.

The president told Rosia 24 channel's "Opinion" program that the Armenian position is routinely challenged by aggression instigated by Azerbaijan in border fighting that has



book on exposing problems with hundreds of thousands of chemicals (Guilty Until Proven Innocent), is a truly important contribution to public health and welfare. It is a classic and should be read by everyone." Melikyan is quick to point out that CSUN has been one of the main reasons for his success.

"Over the last two decades, CSUN has provided such a large amount of support, encouragement, understanding and appreciation that I could hardly receive in any other setting," said Melikyan. "And the current accomplishments, both in the classroom and research laboratory, could not be possible without continuous assistance and help provided by the university, college and departmental levels."

On the award, Melikyan said "of course, it is a great honor coming from such a reputable institution. I consider it to be an appreciation of my decades-long commitment to provide quality professional training to my students, both in the classroom and most importantly in the research laboratory."

The Kennedy Center/Stephen Sondheim Inspirational Teacher Awards were created in 2010 in honor of Stephen Sondheim's 80th birthday and were initiated and funded through the generous support of Freddie and Myrna Gershon.

On March 22, Stephen Sondheim's birthday, a select number of these teachers received The Kennedy Center/Stephen Sondheim Inspirational Teacher Award, and a money grant in appreciation for their contributions to the field of teaching. Awardees will also be showcased, along with the people they inspired, on The Kennedy Center/Stephen Sondheim Inspirational Teacher Awards website.

"The award will support my quest to educate the general public on health-related issues, as well as ongoing professional activities as an educator, writer and public advocate," said Melikyan.

intensified over the past several months.

"Unfortunately, the Azerbaijani government does the exact opposite (than negotiate). We all witnessed the tense situation which started last summer," the president said underlining that outside monitors blame Azerbaijan.

At the same time, Sarkisian addressed the probability of restarting war in Karabakh, saying that he "is personally afraid of war, but not afraid of fighting".

«ՈՒՆԵՑԱԾԴ ԱՍՈՒՐ ԲՈՒՆԷ»

ԴՈՒՍ. ՀՐԱՅՐ ՃԷՊԷՃԵԱՆ

Հայ Աւետարանական եկեղեցւոյ հովանաւորած Ջանից երիտասարդաց ընկերակցութիւնը եղած է բազմաթիւ երիտասարդներու հոգեւոր եւ ազգային ինքնութիւններու կազմաւորման կուռն:

Շաբաթական դրութեամբ կազմակերպուող յայտագիրներուն առընթեր՝ առիթ կ'ունենային քամբան շրջանին մասնակցելու համագումարներու, որոնք տակաւին կը շարունակուին Պէյրութի եւ Քեսապի ՔՉԱԿ կեդրոններուն մէջ: Կար ժամանակ, երբ համագումարները կ'ըլլային միացեալ. Սուրիայէն, Լիբանանէն եւ տարածաշրջանային այլ երկիրներէ երիտասարդներ քով-քովի գալով՝ մէկ շաբթուան ընթացքին կը լիցքաւորուէին ք հոգեւոր, ազգային ու ընկերային դասաւանդութիւններով: Այդ երիտասարդական «աղմուկին» ու տակաւին «անհանդարտ» տրամադրութիւններուն մէջ իրարու կը ծանօթանային ք աւելի եւս: Հայեր էին ք՝ տարբեր երկիրներէ եկած. այդ համագումարները կը նպաստէին, որ արժէքներ սերմանուին մեր հոգիներուն եւ միտքերուն մէջ:

Տարի մըն ալ իբրեւ համագումարի բնաբան ընտրուած էր «Ունեցածդ ամուր բռնէ»: Պիտի փորձէին ք սորվիլ, բայց նաեւ տեսնել, թէ մարդկային կեանքը ֆիզիքականէն եւ շօշափելիէն շատ աւելի անդին կ'անցնի, որովհետեւ կան հոգեւոր, մտաւոր եւ ազգային արժէքներ, որոնք մարդուն կու տան ապրելու ինքնութիւն, եւ որոնք պէտք է իւրացուին եւ կիրարկուին մեր կեանքերուն մէջ: Բայց նաեւ անհրաժեշտ էր այդ ինքնութիւնները՝ իբրեւ մեր «ունեցածները», ամուր բռնել՝ որպէս յենարան, որ իւրաքանչիւրիս պիտի տար ապրելու ուղղութիւն եւ կեանքի ոճ:

Երիտասարդական տարիներուս այս բոլորը «հունտեր» էին, որոնք կը սերմանուէին մեր մէջ, բայց՝ ոչ անպայմանօրէն այդ ժամանակ անդրադառնալու անոնց արժէքին եւ ծիլեր արձակելու տրամադրութեամբ:

Կեանքի փորձառութիւնը, ապրուած փոխարաբերութիւնները եւ անոնց բովանդակութիւնները տարիներու ընթացքին մէկիկ-մէկիկ պիտի բացայայտէին այդ բոլոր «հունտերը»՝ որպէս իրական եւ ապրող վկայութիւն: Վկայութիւն մը, որ պիտի դառնար մեր անհատական, բայց նաեւ հաւաքական կեանքերու նկարագիրը՝ իմա՝ մեր «ունեցածը», որ մեզի համար ինքնութիւն էր եւ արժէք:

Իմ փորձառութիւններուս մէջ կայ իմ ասպարէզային կեանքիս ճամբորդական օրերու ժամանակահատուածը՝ իր տարբեր դրուագներով:

Յունուար 2015: Քուէյթին կ'անցնիմ Տուպայ: Նկատի ունենալով, որ Քուէյթ կեցութեան կարգավիճակ ունիմ, մտահոգուած չեմ Տուպայի մուտքի արտօնագիրով: Կրնամ ստանալ տեղուց վրայ՝ օդակայանէն, բայց այս անգամ կացութիւնը քիչ մը տարբեր էր: Պաշտօնեան գանձեց արտօնագիրին արժէքը եւ անցազիրը առնելով, տարաւ գայն օդակայանի ապահովական գրասենեակ՝ յաւելեալ ստուգումի համար: Քիչ անց ցոյց տալով քովընտր սենեակը՝ ինդրեց ինձմէ սպասել այնտեղ:

Միթիթարական էր այն, որ միեւնոյն սենեակին մէջ կային

նաեւ մեծ թիւով այլ անձեր, իսկ արաբերէնով եղած խօսակցութիւններէն դժուար չեղաւ կուահել, թէ բոլորս լիբանանցիներ եւ սուրիացիներ էին ք:

Նստած էի սենեակին մէջ, բայց մտքով ու հոգիով հոն չէի, գացած էի բաւական հեռուները՝ մտածելով, թէ ասպարէզիս բերումով աւելի քան 25 տարիներու ընթացքին կատարած բազմաթիւ ճամբորդութիւններուս ընթացքին ասիկա քանիեքորդ անգամ էր, որ անցազիրս կ'առնուէր ինձմէ՝ յաւելեալ ստուգումի համար: Պէյրութ ծնած եմ եւ սիրած եմ գայն ու տակաւին մինչեւ այսօր եւ այդ ալ՝ շատ: Լիբանան ինձի տուաւ բազմաթիւ արժէքներ, որոնք իմս են, նաեւ հաւաքականօրէն՝ մեր մայրենիներու այս երկրին: Բայց ինչո՞ւ մեր երկիրը պիտի դառնար տարածաշրջանի ընկերային-քաղաքական «քաշքշուքներու» խաղաքար: Անիկա այնքան «քաշքշուքներ» ու՝ տակաւին, որ թուլցաւ եւ կորսուեցաւ իր/մեր «ունեցածը» այն աստիճան, որ իր (Լիբանանի) ինքնութիւնը ու մեր (իմ) անցազիրները պիտի ուղարկուէին ապահովական գրասենեակ՝ մեր «(չ)ունեցածը» ստուգելու համար...:

Մտային «ուղեւորութենէս» իրականութեան վերադառնալով՝ սկսած էի մտիկ ընել սենեակին մէջի խօսակցութիւնները: Երեւի բոլորին համար նոր փորձառութիւն էր կատարուածը: «Բայց չէ՞ որ բոլորս ալ արաբներ ենք, ինչո՞ւ այս միջոցառումները»: Չափահաս մըն էր խօսողը: «Շատ վարկաբեկիչ է», ուրիշ երիտասարդ մըն է արտայայտուողը:

Բայց ինձի համար այս բոլորը «հին» փորձառութիւններ էին, զորս շատ անգամ ապրած էի: Բայց նախապէս աւելի դիւրին կ'ընկալէի այս բոլորը, հիմա արդէն կը դժուարանամ: Հաւանաբար տարի՞քն է ու անոր հետ ձեռք բերուած փորձառութիւնները:

Մէջս կայ ոտնակոխուած արժանապատուութիւն, բայց նաեւ՝ զարուած բարկութիւն, որ ծնունդ կու տայ հարցադրումի մը: «Որպէս լիբանանցի՝ ինչո՞ւ մեր արժէքը, մեր ունեցածը ամուր չկրցանք բռնել»: Եւ երեւի մինչեւ այսօր շարունակուող իրականութիւն է ասիկա:

Մէկ ժամ ետք ապահովական գրասենեակի պաշտօնեան՝ ձեռքին մեծաթիւ անցազիրներ, դուրս եկաւ եւ սկսաւ անունները կանչել: Անցազիրին տեսակէն կրցայ տեսնել, թէ իմինիս կը նայէր եւ հայկական անուն ըլլալով՝ կը փորձէր անունս գէթ հնչել: Կանիւտի գինք եւ վերցնելով անցազիրս մօտեցայ միւս պաշտօնեային, որպէսզի կնքէր մուտքի արտօնագիրը: Պաշտօնեան նայեցաւ անցազիրի տարբեր էջերուն, թէ քանի՞ անգամ Տուպայ մտած եմ եւ զարմանքով հարց տուաւ. «Ինչո՞ւ անցազիրդ ներս տարին, երբ այսքան յաճախ եկած ես մեր երկիրը»:

Բաւականացայ միայն երիտասարդ տղուն աչքերուն նայելով, տրամադրութիւն չունէի խօսակցութեան սկսելու: «Չեմ գիտեր», եղաւ արագ ու կարճ պատասխանս: Բայց իրականութեան մէջ գիտէի: Մեր ունեցածն է, որ ամուր չենք կրցած բռնել:

Յունուար 29, Երեւան, Ծիծեռնակաբերդ: Նախազանք Սերժ Սարգիսեանի կողմէ կարգադրուած Յեղափոխութեան հռչակագիրը իր պետական եւ քաղաքական ռազմավարութեամբ ու համահայկական

ԿՈՉ ԱՇԽԱՐՀԻ ԳՐՈՂՆԵՐԻՆ ԵՒ ՄՏԱԻՈՐԱԿԱՆՆԵՐԻՆ

Այս տարուայ Ապրիլի 24-ին լրանում է Բանբերդ դարի առաջին ահաւոր ռեպրոպրոպեան՝ Օսմանեան Թուրքիայի կողմից պետականօրէն ծրագրուած եւ իրագործուած, ապա նրա իրաւայաջորդ Թուրքիայի Հանրապետութեան շարունակած Հայոց ցեղասպանութեան՝ իր պատմական հայրենիքում մի ամբողջ հին ու քաղաքակիրթ ժողովրդի գանգուածային ջարդերի, տեղահանութեան եւ հայրենագրկման 100 տարին:

Այն, ինչ կատարուեց 1894-1923 թուականներին՝ անախադէպ յանցագործութիւն է ոչ միայն հայ ժողովրդի, այլեւ ողջ մարդկութեան դէմ, որին գոհ գնաց աւելի քան 1.5 մլն հայ, բռնագաւաթուեց մեր պատմական բնօրրանը, աւերուեցին եկեղեցիները, մշակութային կոթողները:

Եղեռնի գոհ դարձաւ նաեւ նշանաւոր մտաւորականների մի պայծառ աստղաբոյլ, այդ բուն թուրքական պաշտամբնտի անդամ, յայտնի իրաւաբան եւ գրող Գրիգոր Չոքրապը, ակնաւոր բանաստեղծներ Դանիէլ Վարուժանը, Սիմեոն Բեւալար, Բազմաբիւ այլ գրողներ, հրապարակագիրներ, բառարանագիրներ...

Ցեղասպանութեան տարիներին կոտորածների ու աւերների դէմ իրենց ձայնը բարձրացրին աշխարհի շատ ու շատ նշանաւոր հասարակական գործիչներ, իրաւաբաններ, գրողներ ու մտաւորականներ՝ Ռոմէն Ռոլանը, Անատոլ Ֆրանսը, Ֆրիտօֆ Նանսէնը, Լեփսիուսը եւ այլ, որոնց անունները հայ ժողովրդի յիշողութեան մէջ մնում են որպէս նշմարտութեան, արդարութեան խորհրդանիշ: Առանձնակի ջերմութեամբ է պահպանում Ֆրանց Վերֆելի անունը, ում «Մուսա լեռան քառասուն օրը» վէպը Հայոց եղեռնի ամենաազդեցիկ ու հաւաստի գեղարուեստական վկայագրերից է:

Հայոց ցեղասպանութեան՝ միջազգային առումով անպատժելիութիւնը նոր ռեկորդներ թատերաբեմ դարձրեց 20-րդ՝ քաղաքակրթութեամբ եւ նուանումների վերելով պարծեցող դարը: «Ո՞վ է հիմա յիշում հայերի ցեղասպանութիւնը», - համախոհներին հանգստացնում էր Հիտլերը՝ սառնասրտօրէն աւելացնելով մահուան ցամաքները: Անպատժելիութիւնը դուր քացեց նաեւ անցեալ դարավերջին Սուււալիթում, Բաբուսը եւ այլ տեղերում հայ բնակչութեան նոր ջարդերի, բնիկ հայ ժողովրդի դէմ Ատրպէյճանի իշխանութիւնների սանձազերծած Ղարաբաղեան պատերազմի համար:

Ներկայիս Թուրքիայի կառավարութիւնը՝ չնայած համայն հայութեան, միջազգային հանրութեան յամառ ու հետեւողական պահանջներին, աշխարհի երկու տասնակից աւելի պետութիւնների կողմից պաշտօնապէս նախաձեռնելու, ժամանակակից բազմաբիւ, այդ բուն թուրքական մտաւորականների կոչներին, ժխտում է ցեղասպանութեան իրողութիւնը՝ փորձելով խորամանկօրէն խուսանաւել, այսպէս կոչուած, նոր մօտեցումների թիկունքում, ամէն կերպ ջանում է խուսափել պատմական պատասխանատուութիւնից:

Հայոց ցեղասպանութեան 100-ամեակը նոր փուլ է նշանաւորում այդ ռեկորդի միջազգային նախաձեռնում, դատապարտման եւ հայոց պահանջատիրութեան գործընթացում: Տարեկիցի կապակցութեամբ հրապարակուած Համահայկական հռչակագիրը յստակօրէն նշում է հայ ժողովրդի հաւաքական կամքն ու վնասակարութիւնը՝ յենուելով միջազգային հեղինակաւոր կառոյցների, արդարամիտ պետութիւնների, քաղաքակիրթ հանրութեան աջակցութեան վրայ, հասնելու ցեղասպանութեան իրաւական նախաձեռնում եւ դատապարտման, տէր կանգնելու բռնութեամբ ռոտահարուած իր պատմական իրաւունքներին, քանզի ցեղասպանութեան նման յանցագործութիւնները վաղեմութիւն չունեն:

Մտաւորականութիւնը մարդկութեան խիղճն է, բարութեան ու արդարութեան մունետիկը: Ահա թէ ինչու դիմում ենք Ձեզ, ակնկալելով, որ կը միանաք հայ գրողների եւ մտաւորականների տասնամեակների պայքարին, ու մեզ միացեալ ուժերով կը հասնենք նշմարտութեան քացայայտմանը՝ այն բանին, որ ժամանակակից Թուրքիան առեքնութիւն իր պատմութեանը, դատապարտի նախնիների գործած ռեկորդը, եւ այլեւս երբեք նոյնաման որբերգութիւն չպատուհասի աշխարհը:

Մեր միակ նպատակն այն է, որ ներկայ ու յետագայ բոլոր սերունդներն ապրեն խաղաղ, անարիւն աշխարհում:  
**ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹԵԱՆ ՎԱՐՉՈՒԹԻՆ**

միացեալ դիրքորոշումով եկաւ ողբերկելու գիս յունուարէն առաջ ունեցած Տուպայի փորձառութենէս ետք: Այս հռչակագիրի մէջ եւ անոր ընդմէջէն վերապրեցայ իմ «ունեցածս», բայց մանաւանդ ապրեցայ դարձեալ «ունեցածս ամուր բռնելու» գիտակցութիւնը: Մէկ կողմէ հայրենի պետականութիւնը եւ անոր հետ սփիւռքեան ու համահայկական մէկ ու միացեալ դիրքորոշումը, ուր հայը ներկայացաւ որպէս ապրող ինքնութիւն եւ նկարագիր, միւս կողմէ՝ այն իրականութիւնը, թէ հայը ինչպէ՞ս բացայայտ դարձուց իր արժէքը համահայկական ամբողջական գիտակցութեամբ՝ հաստատելով, որ «պիտի լինէք», բայց նաեւ՝ «պահանջէք»: Ա՛յս է հայուն արժէքը, որ

պէտք է ամուր բռնենք:  
Յունուար 2015՝ Տուպայէն մինչեւ Երեւան: Երկու տարբեր փորձառութիւններ, բայց մէկ հասարակ յայտարար եւ մարտահրաւէր՝ «Ունեցածդ ամուր բռնէ»:  
Ծիծեռնակաբերդէն հնչած հռչակագիրը փաստեց, որ հայը «ունեցածը ամուր բռնած է» եւ պիտի շարունակէ այդպէս, որովհետեւ մեր ունեցածը ամուր բռնելով՝ պիտի հպարտանանք եւ զօրանանք:  
Իսկ հայուն հպարտութիւնը եւ զօրութիւնը ազգային ուժ է, որ մեր ունեցածն է, եւ մեր ունեցածը ամուր բռնելով է, որ պիտի շարունակենք ապրիլ:  
Ապրիլը՝ «լիչելով», «պահանջելով», բայց նաեւ... «ապրեցնելով»:

### ԹԱԼԵԱԹ ՓԱՇԱՅԻ «ՍԵԻ» ՆՈԹԱՏԵՏՐՈԸ (1)

«Լե նուվել դ'Արմենի» պարբերաթերթի հրատարակչու լուծարման անձինքն ԱՐԱ ԹՈՐԱՆԵԱՆԻ հարցազրույցը Թուրքիայի ժամանակակից պատմության հետազոտող ԴՈՒՅՐՈՒ ԹԱՇԱԼՓԻ հետ

(Շարունակում ենք խոսքից)

Ա. Թ. - Դուք ասացիք, որ նոթատետրը հրատարակած Մուրադ Բարդակչին հայկական ցեղասպանությանը ժխտողներին է: Հարցազրույցը ներկայացրած ի՞նչ փաստարկներ են նրան կարծել տուել, որ պիտի հաստատուի իր համոզմունքը: Եթե նա սխալուել է, ո՞ր դեպքում:

Դ. Թ. - Գրքի հրատարակման մասին ամիսներ առաջ յայտարարել են մեծապաշարակալ լրագրերը՝ իբր «հայկական տեսակետը ժխտող» ու հակամարտության ընթացքը շարունակելով թաքցնել: Մինչդեռ գիրքն ու հրատարակումը վաղապես ընթացիկում ղեկավարվել են հասկանալի, թե՛ Մուրադ Բարդակչին ինչպես կարող էր ենթադրել, որ ներկայացրած փաստաթղթերը կը հիմնարկվեն ցեղասպանության ժխտման վարկածը: Կարծում եմ՝ նա ոչ թե այդպիսի, անհամեմատ հեռահար նպատակ է հետամտել: Ուզել է ցույց տալ, որ ոչինչ, նոյնիսկ թալեթի ձևով գրված վաղապես փաստաթղթերը չեն կարող հաւաստել տեղի ունեցածի ցեղասպանությունը լինելը: Այն պահից, երբ մարդիկ վճռում են, որ այլևս ոչինչ չի կարող ցեղասպանության ասպարեզ հանել, Բարդակչին հրատարակում է «գոհ» փաստաթղթերը, որպես երկար ժամանակ ու զուր թաքցում մասունքներ: Ընդ որում, առանց ամաչելու, նոյնիսկ որոշակի հպարտության, որովհետև վերջին վերջում ներկայացրած են այն իրողությունները, որոնք թուրքերի հնարավորություններն են տուել գոյատևել ներկայ սահմաններում: Բարդակչին, ահա, թալեթին ներկայացրած է որպես այդ «մեծագործության» ճարտարապետը:

Ա. Թ. - Նոթատետրը հայերի ցեղասպանության ընդունման նոր տուելալներ պարունակո՞ւմ է:

Դ. Թ. - Նոթատետրի կարեւորությունը նախ անհատական բնույթն է: Ինչպես թուրքերի բոլոր մասնաճյուղերը թղթածրարները, այն հանդիսանում է փրկված վաղապես, որը ազատուել է նախ հենց ունիոնիստների, յետոյ էլ քեմալական իշխանությունների հետեւողական ոչնչացումից: Այնուհետև նրա կարեւորությունը չափվում է այն պատասխանատու թիւններով, որոնք ունեցել է նոթատետրի տեքստը՝ ներքին գործերի նախարար, ապա եւ մեծ վեցիթ թալեթի փաշան՝ իր անսահմանափակ իշխանությունը, «Միութիւն եւ առաջադիմութիւն» կոմիտէի առաջնորդի իր դիրքով: Ըստ հուլիանոսի նոթատետրը նոր տուելաներ չի պարունակում: Աւելի ճշգրիտ՝ չի հաղորդում այնպիսի փաստ, որ մենք չիմանալինք: Այնուամենայնիւ, նոթատետրում պահպանուած տեղահանության թուերն անհամեմատ մեծ են, քան թուրքիայում մինչեւ հիմա պնդող պաշտօնական թուերը՝ այն դէպքում, երբ դրանք շարունակության մէջ է դրել հենց ինքը՝ թալեթը, որ նոյնն է՝ պետությունը: Նոթատետրը բացառապէս վարչարարական վերահսկողությունն էր բնույթով, որ օսմանն էր իշխանութիւնները, որ օսմանն էր իշխանութիւնները գործադրում էին հայերի, ստացուած տեղեկատուության վրայ:

Այլ կերպ ասած՝ մենք գտնուում ենք ցեղասպանության համապատկերին դէմ յանդիման, բայց դիտուած պետություն տեսողապէս: Հենց սա է ըստ հուլիանոսի ու կարեւորը, քանի որ պետական վերահսկողությունն ինքնին վերածուել է ցեղասպանության վկայության բաղադրատարրի: Փաստն ակնյայտ է՝ կառավարությունն ամէն ինչին ամէն մանրամասնորով իրագրել է եղել:

Ա. Թ. - Կարո՞ղ էք հայերին առնչուող մի քանի էական թուեր յիշատակել: Որո՞նք են Ձեր կարծիքով ամենակարեւոր վկայութիւնները:

Դ. Թ. - Հրատարակուած վկայութիւններից առաւել ուշադրութիւն կարող է գրաւել «Տարագրութեան հայերի թուաքանակը» ցուցակը: Ըստ այս վաղապէսի՝ այդ թիւը հասել է 924158-ի: Սակայն, ինչպէս նկատուել են թաներ Աքչամն ու Արա Սարաֆեանը, տուելալ փաստաթղթում տեղ են գտել միայն տասնութ հազարների ու գաւառների տուելաներ: Տասներեք հազարներն ու ենթաշրջաններ (Սամբուր, Էրզրոն, Այդընը, Կաստամունու, Սիրիան (մասամբ), Անթալիան, Բիզան, Էսկիշէհիրը, Իշէլին, Քիոթահիան, Մենտեան, Քաթալքան ու Ուրֆան), որոնց հայ ազգաբնակչութիւնը յայտնի է, որ նոյնպէս տեղահանուել է, ցուցակում տեղ չեն գտել: Յաւելելով այս՝ ցուցակում պակասող բնակավայրերից տեղահանուած հայերին, Աքչամը կարողացել է պնդել, որ մէկ միլիոնից աւելի հայեր են բռնագաղթել: Թալեթի փաշայի ցուցակի բնագիրը օրինակի տողատակում նոյնիսկ նշուած է, որ վերջական թիւն ապահովելու համար նախնական քանակին պէտք է 30% յաւելել: Այս յանձնարարականը նկատուելու եննալու դէպքում մենք Առնոլդ Թոնզերի առաջադրածից անհամեմատ մեծ թիւ ենք ստանում: Մի այլ փաստաթուղթ, որ ինձ կարեւոր է թուում, «Հայերի դատարկ թողած տների» ցուցակն է: Այս վկայագրում տեղ են գտել որոշ վիլայեթներ, որոնք վերը յիշատակուած փաստաթղթում պակասում էին՝ Էրզրոն, Ուրֆան ու Էսկիշէհիրը: Ուստի պէտք է հետեւեցնել, որ թուարկուած բնակավայրերից նոյնպէս հայերի են տարագրել, քանի որ «լքուած» տներ են ի յայտ եկել: Բացի դրանից՝ համարելով բռնագաղթած հայերի ու դատարկ տների քանակը, ստանում ենք տարագրուածների խիստ անհաւասար ու հիմնականում շատ մեծ թիւ, յատկապէս եթէ, ինչպէս Արա Սարաֆեանը, նկատուելու եննալու, որ թալեթի փաշայի վաղապէսի վերածուած ներառնուած չեն կաթողիկ ու աւետարանական բռնագաղթողները: Բացատրութիւնը պարզ է ու հակա՛ն՝ այս թուերը, ինչպէս հաւաստում է ցուցակի խորագիրը, վերաբերում են միմիայն դատարկ տներին: Որը եւ առիթ է տալիս ենթադրելու, որ երբ հաշուարկը կատարուել է, հայերի «լքած» տների մի մասը նոր, անկոչ բնակիչներ են գաղթեցրել: «Հայ որբերը» խորագրուած փաստաթուղթը ներառնում է 16 հազար ու գաւառ, իւրաքանչիւրի որբերը բաժանուած են երկու մասի՝ տեղի մահամեղաքներին «տրուածներին» ու «անծնող մահացածներին», այսինքն՝ մանկատներ:

ընդ պատասխարուածների: Նահանգների ցուցակը չափազանց թերի է: Նախ չկայ ընդհանուր հանրագումար, որ առկայ է թալեթի միւս ցուցակներին մեծ մասում: Կա՞մ տեղեկատուութեան պակասի պատճառով հաշուարկը չի ամբողջացել, կա՞մ էլ Բարդակչին շարունակութիւնը չի հրատարակել: Այնուամենայնիւ, ակնյայտ է, որ Հալեպում ու Զորում, որտեղ հասկանալի պատճառով ամենաշատ հայ որբերն էին կուտակուել, ունիոնիստական պաշտօնեաները նախընտրել են նրանց ոչ թէ ընտանիքների վատահել, այլ՝ կա՞մ տեղաւորել որբանոցներում, կա՞մ էլ յետ՝ Անատոլիա քշել: Նպատակը հասկանալի է՝ ամէն ինչ արել են, որ հայերը համախումբ չապրեն: Ներքին Անատոլիան նրանց տարտղելու համար չափազանց յարմար է եղել: Այսպիսով, յիշատակող փաստաթուղթը, հաշուարկային անկատարութեամբ հանդերձ, վկայում է հայ որբերին ցրելու ու ձուլելու միտումը: Վերջապէս անդրադառնամ «Հայ ազգաբնակչութեան ընդհանուր հաշուարկը տեղահանութիւնից յետոյ» ցուցակին: Ըստ այդ փաստաթղթի՝ բռնագաղթից առաջ Օսմանեան կայսրութիւնում ապրել է 1617200 հայ, բռնագաղթից յետոյ՝ 370000: Այս տուելաների վրայ հիմնուած հաշուարկը բացառապէս է, որ տեղահանութեան ընթացքում մօտ 1,247,200 հայ կամ Օսմանեան կայսրութեան 1914 թ.-ի հայ ազգաբնակչութեան 77%-ը բնաջնջուել է: Նահանգների մեծ մասում հայ ազգաբնակչութեան բացարձակ մեծամասնութիւնը վերացել է՝ Կարեսի՝ 77%, Նիզդէ՝ 79%, Կայսերի՝ 86%, Իգմիթ՝ 93%, Սվազ՝ 94%, Նիւդապենդիշար՝ 95%:

Ա. Թ. - Ի՞նչ հակազդեցութիւն ունեցաւ նոթատետրը Թուրքիայում:

Դ. Թ. - Նախ, Մուրադ Բարդակչիի յանդիմութիւնը տագնապի ու խուճապի մատնեց ցեղասպանութիւնը ժխտող պատմաբաններին: Ահաբեկուելով տեղահանուած հայերի թուի մեծացումից ու յատկապէս նոր փաստաթղթերի յայտնութիւնից, քանի որ «պաշտօնական» պատմաբանները մօտ հարիւր տարի յնուել էին փաստագրական գրեթէ անփոփոխ, նոյն նիւթի վրայ, նրանք փորձեցին հասարակութեան ուշադրութիւնը շեղել գրքից ու վարկաբեկել Բարդակչիին: Գրաքննչութիւնն էլ իր գործն արեց: Դեռեւս 2005 թ.-ին փաստաթղթերի հրատարակումը «Հուրիթիւն» ընդհատուեց, քանի որ Բարդակչին երկօրեայ «մտմտումներից» յետոյ յայտնեց, որ կը հրատարակի «հայկական շինութիւնների ցուցակները»: Նոյնը 2008 թ.-ի Դեկտեմբերին, երբ գիրքը լոյս տեսաւ, հեռակապային պատուէրները գրոյացուեցին, գիրքը վաճառքից հանուեց, վերատպուեց, շուկայում յայտնուեց մէկ ամիս անց՝ 2009 թ.-ի Յունուարին: Բարդակչին ինքն է խոստովանում, որ գրքի վերջում տեղ գտած՝ թալեթի փաշայի այլու հարցազրույցից «որոշ պարբերութիւններ

օրէնքից բխող պատճառներով հանուել են»: Գրքի ներագրեցութիւնը բացառապէս համար, իմ գիտական ուսումնասիրութեան շրջանակներում, ես սկսեցի հետեւել մասնաւոր հրատարակումներին ու ապշեցի արձագանքների շփոթից ու հակասականութիւնից, որոնք ինչ-որ տեղ, ի հարկէ, հենց գրքից էին բխում: Մե՛րթ ծափահարուելով, մե՛րթ փնտրուելով՝ յամենայն դէպս գիրքը շարժեց հասարակական կարծիքը: Ու չնայեա՞ծ թուրք լրագրողները երկար վիճարկում էին փաստաթղթերի բովանդակութիւնը՝ յատկապէս բռնագաղթած հայերի թուաքանակի աճը, բացի Ֆուաթ Դիւնդարից, Այշէ Հուրից ու Թաներ Աքչամից, շատ քիչ պատմաբաններ հետաքրքրուեցին նոր վաւերագրերով: Նկատուելու է նախ զուր ցուցակների կարեւորութիւնը՝ կարելի է ցաւել, որ դրանք լրագրական իրարանցում յարուցեցին, ոչ պատմագիտական: Հասարակական մակարդակով էլ ես չեմ կարծում, որ գիրքն առանձնակի ազդեցութիւն ունեցաւ: Հրատարակուած փաստաթղթերից երկու տարի անց թուրքիայում տեղաշարժ է սկսուել: Այդ ողբերգական իրադարձութիւնն ինքնին վկայեց այն փոփոխութիւնն ու միաժամանակ բռնութիւնը, որով թուրք հասարակութիւնը սկսում է անդրադառնալ երկար ժամանակ անտեսած իր անցեալին: Բարդակչիի գիրքը պէտք է դիտարկել յիշողութեան վերականգնման, տաբուի խզման այս ենթատեքստում: Սակայն, ինդրին հակառակ կողմից մօտենալով, չպէտք է մոռանալ, որ Բարդակչին թալեթին միաժամանակ ներկայացրած է որպէս պետութեան հիմնարար հայր, կոչ է անում որպէս այդպիսին մեծարել, միաժամանակ համարել հայի գնդակին գոհ դարձած նահատակ: Հենց այն պահին, երբ մօտ 30000 հոգի թուրքիայում ներում են խնդրում հայերից, Բարդակչին, ընդհակառակը, պահանջում է ներողութիւն հայցել թալեթի փաշայի սպանութեան համար:

Ա. Թ. - Ի՞նչ կարող էք ասել թուրք պատմագիտութեան հայերի ցեղասպանութեան նկատմամբ դիրքորոշման փոփոխութեան մասին:

Դ. Թ. - Ինձ թուում է՝ թուրքական ցեղասպանագիտութիւնը, օգտագործող աղբիւրներին ու մեթոդներին զուգընթաց, վերափոխուում է: Համապատասխան թղթածրարներն անմատչելի լինելու պատճառով հետազոտողները աւելի ու աւելի են սահմանափակում հասարակութեան ստորին շերտերով, տեղական մակարդակով դերակատարում ունեցածներին պատմութիւններով, վկայութիւններով, բանաւոր յիշողութեամբ: Նորութիւնը նաեւ այն է, որ այլևս ոչ ոք վկայութիւն չի փնտրում: Յեղասպանութիւնն այժմ արդէն ապացուցման կարիք չունի: Այժմ կարեւորը հասկանալն ու բացատրելն է, ինչը, թերեւս, անհամեմատ դժուար է:

Թարգմանութիւնը՝ ԳՐԻԳՈՐ ԶԱՆԻԿԵԱՆԻ



### ԳԱԼ ՏԱՐԻ՝ ՎԱՆ (3) ՊԱՏԱՌԻԿՆԵՐ՝ ԵՐԱԶԱՅԻՆ ԱՐԵՒՄՏԱԳԱՅԱՍՏԱՆԵՆ

#### ՎԱՐԴԳԵՍԳՈՒՐՈՒՆԵԱՆ

19-րդ դարուն, Եւրոպայի մէջ ընդհանրացած էր հետեւեալ խօսքը.- «Գլխարկը աւելի ապահով է Լոնտոնի մէջ քան գլուխդ՝ Իստանպուլի :»

Լաւ ճանչնալու համար ներկայ թուրքիան, կ'արժէ համառօտ ակնարկ մը նետել Օսմանեան Կայսրութեան պատմութեան վրայ, եւ ընդհանուր գաղափար մը կազմել Օսմանցիներուն մասին: Հայոց Յեղասպանութեան 100-ամեակի այս օրերուն, կը կարծեմ որ անհրաժեշտ է քիչ մը ետ երթալ եւ տեսնել թէ իրապէս ովքեր էին այդ գազանաբարոյ մարդիկը: Գիտեմ, բաներ մը լսած ենք Օսմանցիներուն մասին, բայց միայն ժխտական եղած են անոնք: Ծանօթանալու անոնց գոնէ վերջին 1000 տարիներու պատմութեան գլխաւոր երեւոյթներուն, կարգ մը կարեւոր սուլթաններուն, դերակատարներուն եւ քանի մը կարեւոր դէպքերուն:

-----

11-րդ դարուն, Ասիոյ տափաստաններէն Սելճուզ թուրքերը սկսան արշաւել դէպի Փոքր Ասիա կամ Անատոլիա: 1071 թուականին, Բիւզանդացի Մանազկերտի ճակատամարտը կորսնցնելով, լայն բացին Փոքր Ասիոյ դռները Սելճուզներու առջեւ, եւ անկէ ետք կարելի չեղաւ թուրքերու յառաջխաղացքը կասեցնել: Եթէ Բիւզանդիոնի կայսրերը քիչ մը աւելի հեռատես ըլլային եւ օգնէին, գորացնէին հայոց Բագրատունեաց թագաւորութիւնը, այսօր ոչ միայն հայ ժողովուրդին պատմութիւնը տարբեր կ'ըլլար, այլ եւ ամբողջ Եւրոպայի պատմութիւնը:

12-րդ դարուն, թիւրքմէներու ուրիշ հորդաններ, Մոնղոլներու սարսափելի արշաւանքներէն եւ լուծէն փախչելով, Կեդրոնական Ասիոյ տափաստաններէն ալիք առ ալիք դէպի արեւմուտք կու գային եւ կը հաստատուէին Փոքր Ասիոյ գանազան կողմերը: Այս ցեղախումբերէն մէկուն առաջնորդն էր էրթուկուղ անունով ցեղապետը, որ 411 ընտանիքներով մտաւ Փոքր Ասիա: Իւրաքանչիւր ընտանիք պարտաւոր էր մէկ կուռող կամ ձիաւոր զինուոր (Կազի) յատկացնել ցեղախումբին պաշտպանութեան համար: Իրենց ճանապարհին, երբ բլուրի մը գագաթը կը հասնին, կը տեսնեն որ վարը, դաշտին մէջ պատերազմ կամ կռիւ տեղի կ'ունենայ: Կուռող կողմերն էին Ռումի Սելճուզները եւ Բիւզանդացիք: Կեսրէն ետք, Ռումի թուրքերը կը սկսին նահանջել: Այդ պահուն, էրթուկուղ իր 411 վայրագ կուռողներով կը մտնէ պատերազմի դաշտ եւ Ռումի թուրքերուն հետ պարտութեան կը մատնեն Բուզանդացիները: Ճակատամարտէն ետք, որպէս վարձատրութիւն էրթուկուղի օգնութեան, Ռումի թուրքերուն ցեղապետը կամ էմիրը ընդարձակ հողեր կը նուիրէ նորեկներուն որպէսզի հոն բնակութիւն հաստատեն: Ըսեմ որ տեղացի թուրքերն ու նորեկները զիրար չէին ճանչնար: Էրթուկուղ պարտուողին կողմը բռնած էր, որպէսզի դիմացիները երախտապարտ ըլլային իրեն եւ մեծ նուէրներ տային: Հոս մասամբ յայտնի կ'ըլլայ արդէն այս թուրքերուն քաղաքական-զինուորական տրամաբանութիւնը:

Էրթուկուղի կը յաջորդէ իր որդին Օսմանը ( 1258-1326) որ հիմնադիրը կ'ըլլայ Օսմանեան Կայսրութեան: Իր որդին, Օրհան, 1324-

ին կը գրաւէ Պուրսան, իսկ 1387-ին՝ Օսմանցիները կը գրաւեն Թէսալոնիքին: Օսմանցիները արդէն անցէր էին Եւրոպա եւ սկսած էին գրաւել բազմաթիւ իշխանութիւններ եւ հողատարածքներ Պալքանեան երկիրներուն մէջ:

Օսմանցի թուրքերուն եւ Սելճուզներուն Փոքր Ասիա հաստատուելուն մէջ շատ մեծ պատասխանատուութիւն ունին ատենի յոյն իշխանները: Յոյն իշխանները իրարու դէմ կռիւներու ժամանակ թուրք վարձկան զինուորներով զիրար կը տկարացնէին: Թուրքերուն վարձատրութիւնն էր պարտուող կողմի հողերու եւ հարստութեան մէկ մասը (անշուշտ կիները չմոռնանք): Նոյնիսկ Բիւզանդիոնի կայսրերը յաճախ օսմանցիները կը վարձէին իրենց դէմ ապստամբող Յոյն իշխաններուն պարտութեան մատնելու եւ առատորին կը վարձատրէին գանոնք Յոյն իշխաններու կալուածներուն մէկ մասը անոնց նուիրելով: Այսպէսով, յոյներու օգնութեամբ, Օսմանցիները աւելի զօրացան եւ օր մըն ալ...գիտէք ինչ պատահեցաւ: Սելճուզ թուրքերու իշխանութիւններու տկարացումն ու բաժանումն ըլլալն ալ մեծ դեր ունեցաւ Օսմանցիներուն հզօրացման մէջ:

Օսմանցիները Եւրոպական ցամաքամաս անցնելով արագօրէն կը տարածուէին դէպի արեւմուտք: Ոչ մէկ իշխան կամ թագաւոր չէր կրնար կասեցնել զիրենք: Պալքանեան երկիրները գրաւուած էին: Օսմանցիները կը մօտենային Հունգարիոյ: Եւրոպացիները, սարսափած Օսմանցի թուրքերու այս անպարտելի յառաջխաղացքէն, 1395-ին, Պապին առաջարկով, եւ Եւրոպական թագաւորներու եւ իշխաններու գործակցութեամբ, նոր խաչակրութիւն մը կը սկսին եւ 75,000-նոց միացեալ բանակով քրիստոնեաները կը շարժին Օսմանցիներուն դէմ (ըստ տարբեր պատմագէտներու, այս թիւը կը տարուբերուի 75,000 - 130,000-ի միջեւ): Հազարաւոր ասպետներ, իշխաններ, իշխանագուններ եւ կանոնաւոր բանակներ մաս կը կազմէին այդ «խաչակրութեան»: Օսմանցիները ունէին 60,000 զինուոր, հաւանաբար 20,000 ալ «պաշարագողք»ներ: Օսմանեան եւ Եւրոպական բանակները իրարու կը հանդիպին Նիքոբոլիսի ամրոց-քաղաքին մօտ: Եւրոպացիները այնքան վստահ էին իրենց ուժին վրայ որ «եթէ երկիրքը փուլ գայ, մեր նիզակներուն վրայ պիտի կեցնենք զայն» կ'ըսէին...Եւրոպացի իշխաններն ու հրամանատարները իրարմէ կը նախանձէին - կ'ուզէին յաղթանակի փառապալկները իրենք ապահովել: Անոնք այնքան վստահ էին իրենց ուժին վրայ որ բանակատեղիին շուրջ կանոնաւոր պահակներ անգամ չէին դրած: Մինչեւ ճակատամարտ, ասպետներն ու իշխանները իրենց ժամանակը կ'անցնէին խաղերով, մրցումներով եւ կեր ու խուճով: 1396 Սեպտեմբեր 25-ին, Օսմանցիները զիշեր ատեն, գաղտնորէն, պայտացեւ կը տեղադրեն իրենց բանակը: Յաջորդ առտու, արեւը չձագած, թուրք «պաշարագողք»ները, քանի մը հարիւր ենիչե-րիներու առաջնորդութեամբ, անակրկալօրէն կը յարձակին եւ քանի մը հազար մարդ կը ջարդեն: Եւրոպացի զինուորները կ'արթնան եւ, սուրն ու նիզակը քաշող կ'անցնին հակա-յարձակումի: Պաշարագողքները կը «նահանջեն»: Քանի որ Օսմանցիներ-

ըր ռազմադաշտին արեւելեան կողմն էին, երբ կը սկսին «նահանջել», արեւը նոր ծագած ըլլալուն, կը խոցէ Եւրոպացիներուն աչքերը: Բաւական մը հետապեղելէն ետք, Եւրոպացիք կ'անդրադառնան որ ծուրակը ինչպէս են... Հազարաւորներ կը ջարդուին, եւ մօտ 20,000 Եւրոպացի կը յանձնուին եւ գերի կ'իջնան: Սուլթան Պալպիտ կը հրամայէ ֆրանսացի ասպետի մը (որուն կը ճանչնար) որ վերադարձնուին եւ գերեզմաններուն մէջէն մատնանչէ ազնուականները որպէսզի կարենան մեծ փրկագիններ ապահովել: Գերեզմաններուն մէջէն 20 տարեկանէն վար երոզ զինուորները մէկ կողմ կը դրուին որպէս գերի եւ մնացեալները երեք-երեք եւ չորս-չորս ձեռքերը ետեւ կապած կը բերեն Սուլթան Պալպիտին առջեւ եւ կը սկսին զլխատել կամ ոտքերը կտրելով սպաննել: Ազնուական գերիները պարտադրաբար պէտք էր դիտէին զլխատումները սասափ պատճառելով իրենց, որպէսզի ուրիշ անգամ չհամարձակէին Օսմանցիներուն դէմ պատերազմելու:

21 տարեկան իշխանագուն մըն երբ կը հասնի Սուլթանին առջեւ զլխատուելու, Սուլթանին թիկնապահ խորհրդականներէն մին, որ կը կարծուի որ ծագումով հայ «ենիչէրի» էր, կը խնդրէ Սուլթանէն որ խնայէ արդերիստարդին կեանքը, քանի որ ինք կը ճանչնար անոր եւ ան իր հօր մէկ հատիկ գաւակն էր եւ գահաժառանգքը: Սուլթանը կ'ըզառաջէ խորհրդականին ինդրանքին բայց կ'ըսէ.- «Եթէ որիշի մը կեանքն ալ ուզես փրկել, քու գլուխդ պիտի կտրեմ»: Այդ օր մօտ 3500 Եւրոպացիներ կը զլխատուին: Սուլթանը կը ձանձրանայ, խորհրդականներն ալ կ'ըսեն որ այդքանը բաւարար է եւ թէ պէտք չէ Եւրոպացիներուն շատ բարկացնել ասպապին անոնց վրէժխորական յարձակումներէն խուսափելու համար: Անկէ ետք, Եւրոպական ոչ մէկ բանակ կը յաջողի կասեցնել Օսմանցիներու արշաւանքները: Ահաւոր սարսափը պատած էր Եւրոպացիներուն սրտերը:

1402-ին, Մոնղոլներու թիմուր իւանը (Լենկ-թիմուր), Անգարայի ճակատամարտին պարտութեան կը մատնէ Սուլթան Պալպիտ Ա.-ի բանակները եւ կը գերեզմարէ Սուլթանը: Եւրոպացիները պահ մը շունչ կը քաշեն... 1413-ին սակայն Սուլթան Մէհմէդ Ա. կը վերականգնէ Օսմանեան Կայսրութիւնը:

Կ. Պոլսոյ շրջակայքի գրեթէ բոլոր հողերը (Ասիական եւ Եւրոպական կողմերէն) գրաւուած էին Օսմանցիներուն կողմէ: 1453 Մայիս 29 ին, Սուլթան Մէհմէտ Բ. կը գրաւէ Պոլիսը: (Թրքական գրասանաւերը ցամաքի վրային շրջանցիցին Բիւզանդացիներուն ծովային պաշտպանողական գիծը): Պաշարագողքները եւ բանակը երեք օր անկաշկանդ կը կողոպտեն Կ.Պոլիսը: Սուլթանը կրօնքի ազատութիւն կու տայ քրիստոնեաներուն, եւ որպէսզի Յունաց Պատրիարքութեան հեղինակութիւնը նսեմացնէ, կը հիմնէ հայոց Պատրիարքութիւնը, հոն հրաւիրելով իրեն բարեկամ՝ Պուրսայի Առաջնորդ Յովակիմ Արքեպիսկոպոսը:

Սելիմ Ա. ( 1512-1520), Արեւելքի մէջ պարտութեան կը մատնէ Պարսկաստանի Սալթիս Շահ Իսմայիլը եւ կ'ընդարձակէ իր հողերը: 1517-ին, յաղթելով Սելճուզներուն, կը գրաւէ Եգիպտոսը: Յաղթական Սուլթանը մինչ իր գօրքերով կը վերադառնար Պոլիս, կամ Իսթանպուլ, իր Մեծ Վէզիրը, Սինայի անապատի տաքին եւ անծայրաժիր աւագներուն ակնարկելով հարց կու տայ Սուլթանին որ «կ'արժէ՞ր այս աւագ-

ներուն համար մինջեւ հոս գալ»: Սուլթանը առանց բառ մը ըսելու սուրը կը քաշէ եւ տակաւին ուղտին վրայ երերացող իր Մեծ Վէզիրին զրուխը մարմինէն պարզապէս կ'անջատէ...ինչպէ՞ս կը համարձակիս հարցականի տակ առնել Սուլթանին կամքը: Սելիմ Ա. սարսափելի կասկածոտ սուլթան մըն էր: Իր Մեծ Վէզիրներէն ոչ մէկը վեց ամիսէն աւելի դիմացած է: Պարզապէս զլխատել տուած է գանոնք որպէսզի շատ...«չշփանան»:

Սուլթան Սիլիմ Բ. 1520-ին Հայաստանին մեծ մասը կը գրաւէ: Օսմանցիներու եւ Պարսիկներու միջեւ բազմաթիւ պատերազմներէ ետք, 1555-ին, Հայաստանը կը բաժնուի Օսմանցիներու եւ Պարսիկներու միջեւ: Հայաստանը դարձեալ կուռախնձոր էր: Տասնեակ հազարաւոր հայեր կը ջարդուին այս շրջանին:

Օսմանեան Կայսրութեան մեծագոյն սուլթանը եղած է Սուլթան-մանը: Ան կոչուած է «Մեծասքանչ» (Magnificent), «Օրէնսդիր» (Law Giver, Kanuni): Իր օրով, Ռոտոսը, Հունգարիան, Հիւսիսային Ափրիկէն մինջեւ Ալձէրիա, Արաբական թերակղզիին մեծ մասը եւ դէպի Պարսկաստան ընդարձակ տարածութիւններ գրաւուեցան Օսմանցիներուն կողմէ: Իր ահաւոր նաւատորմը կ'իշխէր Միջերկրական եւ Սեւ Մովերուն, Պարսից կամ Արաբական Մոցին եւ մինջեւ Հնդկաց Ովկիանոս: Օսմանցիներուն նաւատորմը աւելի մեծ եւ զօրաւոր էր քան Միջերկրականի միւս բոլոր պետութիւններուն նաւատորմները միացած:

Սուլթան Մեծասքանչը երկու անգամ, 1529-ին եւ 1532-ին յարձակեցաւ Վիեննայի վրայ սակայն երկու անգամներուն ալ չկրցաւ գրաւել քաղաքը: Կ'ըսուի թէ օդին շատ աննպաստ ըլլալը, անժամանակ անձրեւները պատճառ եղան իր պարտութեան:

1535-ին Պարսիկներէն կը գրաւէ Պաղտատը եւ իրաւական յաջորդը կը դառնայ Ապպասեան իսլիմականներուն:

Սուլթան Օրէնսդիրին օրով Օսմանեան Կայսրութիւնը ապրեցաւ իր ոսկեդարը: Ան մեծ ջատագով էր արուեստներու, գրականութեան, ճարտարապետութեան եւ այլ մարզերու: Իր օրով Միմար Սինան հայագի ֆաշան կառուցեց աւելի քան 300 պալատներ, մզկիթներ, պետական շէնքեր, կամուրջներ եւ այլն:

Սուլթան էր նաեւ ոսկեգործ եւ բանաստեղծ: Ան սիրահարուած էր իր հարէմի քրիստոնեայ հարձերէն մէկուն, Ռոքսէլանային: Ջինք իսլամացնելէն ետք, հակառակ ընդունուած աւանդութիւններուն, կ'ամուսնանայ հետը, որուն գաւազը, Սելիմ Բ. կը յաջորդէ իրեն: Սուլթան սիրային բանաստեղծութիւններ գրած է Ռօտսէլանային վրայ:

Սուլթան, իր «քրիստոնեայ» կնկան խարդաւանքներուն եւ ամբաստանութիւններուն հաւատարմով սպաննել կու տայ իր անդրանիկ գահաժառանգ գաւակը՝ Սուլտաֆան: Քանի մը տարի ետք սպաննել կու տայ նաեւ իր երկրորդ գաւակը: Սակայն ան շատ ծանր խոճի խայթ կ'ունենայ: Եւ որպէսզի հանդարտեցնէ խիղճը, իր քով կը կանչէ «Շէյխ Ուլ Իսլամ» Ապուսուտը, եւ կը հարցնէ թէ ի՞նչ կրնայ ընել որ Աստուած ներէ իրեն եւ իր խիղճը հանդարտի: Շէյխ Ուլ Իսլամը կ'ըսէ

**ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑԵԱԼ ՆԱՐԱՆԳՆԵՐԻ  
ԴԵՍՊԱՆ ՀԵՆՐԻ ՄՈՐԳԸՆԹԱՈՒ ՅՈՒՇԵՐԸ  
(ԹՈՒՐԲԻԱ-ԿՈՆՍՏԱՆՏԻՆՈՊՈԼՍՈՅ ՄԵՋ ՊԱՇՏՕՆԱՎԱՐԱԾ ԱՏԵՆ  
1913-1916 ԹՈՒՎԱԿԱՆՆԵՐԻՆ)**

**ՊՕՂՈՍ ԱՐՄԵՆԱԿԼԱԳԻՄԵԱՆ**

Հայկ Նահապետ, կուռուժ սպան-  
նեց իր երկիր նուաճելու եկած  
թշնամու առաջնորդին, յաղթա-  
կան կռուով իր աղիւիւն ազատու-  
թիւն շնորհեց: Նայիրի՝ կրակի  
երկիր, արի մարդիկ աստուածաց-  
րին նրան, համբարձեց երկինք,  
աստղեր հաւաքեցին նրա շուրջ՝  
«Հայկ Համաստեղութիւն» եղաւ:  
Հազար-հազար տարիներ, ոգի-ծին  
դարձած, մարմնացաւ իր աղիւի  
յետնորդների սրտերում, ոչ ոք  
կարողացաւ սպաննել այն, մինչեւ  
որ դարացի երկու կայսրութիւններ  
իրենց զարմից Արմինա աշխարհին  
թագաւոր բերին: Փլուեցին Արմի-  
նա աշխարհի տամնեակ հազար  
դարերի Արմա-Արմին արարչա-  
կան ցեղի թագաւորական տոհմերի  
զահակալութիւնները: Սպաննեցին  
իրենց հաւատքի իմաստութիւնը,  
սպաննեցին իրենց աստուածնե-  
րին: Անյիշելի ժամանակներից  
նրանք ցեղի առաջնորդներ էին  
եղել, որոնց անչափ սիրելուց աստ-  
ուածացրել էին:

Անապատների, տափաստան-  
ների դաժանութիւնը իրենց  
հոգիներում, մի անօրէն թուրք  
ցեղի մարդիկ, իրենց դրօշին գայլ,  
արշաւել էին անուշ երկրներ, յափշ-  
տակել ուրիշի արարում, տիրել  
նրանց շէնքերին: Հասել էին արմին-  
ների «Եդեմ» բարգաւաճ երկիր,  
տիրել նրան: Այդ ինչպէս էր, որ  
արմինների նոր հաւատքի աստ-  
ուածը թողել, որ նրանք տիրէին  
իր արարած դրախտավայր երկ-  
րին: Տիրեցին անողոք դաժանու-  
թեամբ, յափշտակեցին նրանց արա-  
րումը, պղծեցին նրանց կանանց  
պատիւը, ստորացրին նրանց ար-  
ժանապատուութիւնը, սպաննեցին  
նրանց ազատ կամքը:

Օտար ցեղի մարդու թագաւոր-  
ած Արմինա երկիր, իրենց նոր  
հաւատքի «Տէր»-ը ու նրա «Որ-  
դին» հրամայել էին Արմին աղիւի  
հնազանդիլ տիրոջը: Ո՞վ էր այդ  
«Տէր»ը, նոր «Աստուած» ու նրա  
«Որդի»-ն էին իրենց երկիր բե-  
րել, փլել արմինների բնիկ աստ-  
ուածների մեհնանները, նրանց որ-  
մերի վէճերից տաճարներ պատել,  
աւանդում են, որ միայն իրենց  
մայր ոստանում հազար ու մէկ  
եկեղեցիներ էին: Հազար տարիներ  
հնազանդեցին, ինչքան հնազանդե-  
ցին, դուշմանը այնքան աւելի անո-  
ղոք իշխեց: Նոյնիսկ Հայու պաշ-  
տամունքի Աստուածը այդքան էջը  
հնազանդի, սակայն «Սոտոմ Գո-  
մոր»-ի նման կրակ չտեղաց նրանց  
գլխին, հոգը չեղաւ նոյնիսկ նրանց  
մանուկների ցաւին:

Իրենց փառաւոր անցեալի ոս-  
տան՝ Տուշպա-Վանում հազար-հա-  
զար Արմին-հայեր, Թահսին Փա-  
շային պաշտօնավարութեան ատեն,  
հանգիստ ու խաղաղ գոյակցում էին  
թուրք բնակչութեան հետ: Թուրքի  
նոր կառավարողներ, երկրում ազա-  
տութեան կեղծ հովեր ծածանած,  
գերմանների հետ կուռի էին ելել  
աշխարհի շատ պետութիւնների  
«Համաձայնողական» դաշինքի դէմ:  
Յարմար առիթ էին համարել սպան-  
նելու Արմին-Հայ ցեղին: Նրանց  
դաշնակից գերմանների կայսրը  
հրամայել էր՝ միայն մէկ Արմին-  
Հայ թողնել, այն էլ որպէս  
թանգարանային նմուշ: Այդ «նմու-

շը» հիմա տասը միլիոն է, աշխար-  
հին իրենց իմաստութեան լույս են  
նորէն ճառագում: Ազատութիւն  
քարոզած նոր իշխողները հաւաքել  
էին հայոց գէնքերը, ազգի ազա-  
տութեան կուռիւն ելած «Ֆիտա-  
յի»-ներ իջել էին լեռներից: Զէնք-  
գէնքերը յանձնել թուրքին, Հայը  
հաւատաց թուրքին, այդ ինչ աղետ...  
թէեւ անցել է հարիւր տարի, դեռ  
հիմա էլ արժի լացել...: Արմին-  
հայերի քաջերի-քաջ, իր կեանքի  
հաւատամքը թուրքի դէմ իր ազգի  
կուռը դաւանած՝ Անդրանիկ Փա-  
շային Բուլղարիայից իրենց ժողո-  
վին բերած Հայ մեծերը առաջար-  
կել էին զալ թուրքիւն, իրեն խոս-  
տացուած է «Չօրավար-Հազարա-  
պետի»-ի աստիճան շնորհել: Անդ-  
րանիկ, պատասխանել, «Թուրքը  
կոտորելու է Հայ ցեղի մարդկանց  
եւ նաեւ բոլորիդ»:

Հայերի համբերութեան ու  
հնազանդութեան բաժակը բոցա-  
վառում էր վրէժի լեցուն կրակով,  
կարմիր հուրի լոյս հոսում իրենց  
սրտերին: Տուշպա Վանեցի Արմին-  
Հայը գէնք վերցրեց, Այգեստանը  
խրամատեց, գէնք ճօճեց թուրքին,  
կրակ տեղաց յարձակուող թուրք  
զինուորի ու ասպատակ թուրք  
խուժանի վրայ: Վերջապէս, ելան  
կուռով մահ սփռելու դուշմանին,  
դրժեցին իրենց «Տիրոջ» հնազան-  
դութեան պատուիրանը: Կովկաս-  
եան ճակատում Ռուսի դէմ կուռող  
էնվերի բանակը ջախջախուեց, մնա-  
ցորդացը փախչում էր դէպի  
արեւմտեան կողմն իրենց աշխար-  
հի: Թուրքը իրենց պարտութեան  
պատճառը համարել էր Արմին-  
հայերին, եւ նրանց տաճած հա-  
մակրանքը ունենրի հանդէպ: Իրենց  
նահանջի ճանապարհին թուրքը,  
իրեն միացած թալանչի-ընչաքաղց  
քիւրտը ու մահմետական խուժա-  
նը՝ կողոպտում, հրդեհում էին  
արեւմտեան կողմն հայոց աշխար-  
հի շէնքերը, սպաննում Արմին-Հայ  
անգէն մարդկանց:

Վանի վիլայեթ, լեցուն Ար-  
մին-հայերի շէնքերով: Շատախ, Հա-  
յոց Ձոր, Ալջախագ, Արճեշ, Թի-  
մար, Գյաւաշ, Կարճկան ինչպէս  
նաեւ առանձին գիւղերում՝ Բեյլու,  
Աթանան, Ուււմ, Առէն, Ալյուր, Կեմ  
դիմել էին ինքնապաշտպանութեան,  
յամառ գոյամարտեր էին մղել,  
վերջապէս իմացել էին, որ գէնքն է  
փրկութիւն: Մասնաւորպէս Տուշ-  
պա-Վանում էր կուռը, այն անընդ-  
հատ շարունակուել էր մէկ ամիս:  
Մինչ պատերազմը, Տուշպա-Վա-  
նում քսան երեք հազար հայեր էին,  
չըջակայ բնակավայրերից քաղաք  
ասպատանածների հետ միասին եօ-  
թանասուն հազար, բանա՞կ, թէ  
մարտի ելած մարդիկ, որոնց գէնք  
տայիր, կը տիրէին ամբողջ արեւմտ-  
եան կողմն իրենց աշխարհի «Ինչէր  
ասես չէին անի» Արմին-Հայ մար-  
դիկ: Վանի ու նրա գաւառի Արմին-  
հայերին սպաննելու համար, ապաշ-  
նորհ շնագայլ զինուորականի քե-  
ռայր ձեւտէթ հրահանգ ունէր իր  
քրոջ ամուսնուց ու նրա շների  
վոհմակից բնաջնջելու Վանի ու նրա  
չըջակայ հազար-հազար տարիների  
արարչական ժամանակների շէնքերի  
Արմին-Հայ բնակիչներին:

ձեւտէթ, իր ծրագիրը իրա-  
կանացնելու համար դիմեց արե-  
ւելքցիների խաբէբայ, ստոր քայ-  
լի՝ խորհրդակցութեան համար հրա-

ւիրեց քաղաքի ակնառու Արմին-  
Հայ դեկավարներին՝ թուրքի  
խորհրդարանի պատգամաւոր՝  
Վոսմեանին (Օնիկ Դերձակեան),  
Իշխանին (Նիկողայոս Միքայել-  
եան), որոնք տուն չվերադար-  
ձան...: Արմին-հայեր, դուք չէ՞իք  
ընթերցել ձեր ցեղի պատումը, որ  
ձեր մեծերին սպաննելու համար  
պարտուողները նրանց կանչում էին  
զալ խաղաղութիւն կայացնել: Այդ-  
պէս էր, որ Հոռոմի Անտոնիոս  
գորավարը, արեւելքի արքաների-  
արքայ Մեծն Տիգրանի որդի Ար-  
տաւազդին շղթայեց ու իր տար-  
փածոյ կլէպատրային որպէս յաղ-  
թանակի նուէր մատուցեց: Այդպէս  
էր, որ Բիւզանդիոնի կայսրը՝ Անի  
ոստանի թագաւոր պատանի Գագիկ  
թագաւորին Բիւզանդիոն կանչեց,  
չթողեց վերադառնար իր գահին:  
Այպէս էր, որ երեսուն տարիների  
մղուած կուռում պարտուած նենգ  
պարսիկ Շապուհ թագաւորը, կեդ-  
րոնամէտ իշխանութեան ազնուա-  
զարմ թագաւոր Արշակին տարաւ  
Անյուշ Բերդ, որտեղից ոչ ոք չէր  
վերադարձել:

Էրզրում քաղաքի կայագորից  
Վանայ գորքը համալրած ձեւտէ-  
թը, իր ջոկամներով ու բազում  
արիւնակից հրոսակների համագոր-  
ծակցութեամբ, պաշարել էր ոստա-  
նի Ագեստան թաղամասը, որտեղ  
կեդրոնացել էին Արմին-հայերի  
մեծ մասը. քանդուել էր կապը  
ոստանի քաղաքամիջի բնակիչնե-  
րի հետ: Զէնքով կուռի ելած Ար-  
մին-հայերի ինքնապաշտպանու-  
թիւնը դեկավարելու համար կազմ-  
ուել էր Արմինականների, Հնչակ-  
եանների ու Դաշնակցականների  
միացեալ զինուորական մարմին,  
որի զինուորական մասի դեկավարն  
էր՝ Արմենակ Եկարեանը, մարմին  
նախագահ Արամ Մանուկեանը,  
մարմին անդամները՝ Հրանդ Գա-  
լիկեանը, Գաբրիէլ Սեմերճեանը,  
Փ. Թերլէմէզեանը:

Դեկավար մարմնի կուռի նա-  
խապատրաստական խորհրդակցու-  
թիւնում, գնահատելով կուռի ծանր  
հանգամանքները, Ա. Եկարեանը  
դիմել է ոստանի ինքնապաշտպան-  
ներին՝ «Վան առաջին անգամը չէ,  
որ ցոյց պիտի տայ իր համերաշխ  
ոգին..... Այդ ոգին իր փառաւոր  
անցեալն ունի: Այս անգամ ալ  
պիտի տանինք այս կուռը..... Ան  
մեզի պարտադրուեցաւ: Երկու ճամ-  
բայ ունինք, կա՞մ գլուխ ծուել  
բռնաւորին առջեւ բնաջնջուիլ  
անպատիւ մահով, կա՞մ անվեհեր ու  
բաց ճակատ դուրս զալ անոր առջեւ,  
նախընտրել մեր նախնիքներուն  
պատուաւոր ճամբան»: Տուշպա-Վա-  
նի մարդիկ ընտրեցին թուրքի դէմ  
կուռի պատուաւոր նուիրումը:

Թուրքի կանոնաւոր զօրքը  
կազմում էր՝ 10-12 հազար զի-  
նուոր, 12 թնդանօթ, Վանայ-  
Բզնունեանց ծովի նաւերը եւ բազ-  
մաքանակ հրոսակախումբը: Ոս-  
տանում կուռի ելած Արմին-հայե-  
րը 1500 հոգի էին, զինամթերքը  
այնքան քիչ, որ պատուիրուած էր  
կրակել միայն այն դէպքում՝ երբ  
վտան էր լինէին արձակուած փամ-  
փուշտը անպայման կը խոցէր թուր-  
քի սիրտը կամ ճակատը: Այգես-  
տանի հինգ պաշտպանական շրջան-  
ների 73 դիրքերում կուռի էին ելել  
1053 մարտիկներ, որոնք ունէին  
505 հրացան ու 74 հազար փամ-  
փուշտ, 749 մատուցէր ու 39 հազար  
փամփուշտ: Կտրուած էր դրսի հետ  
հաղորդակցութեան կապը, կրսի  
օգնութիւնից էլ զրկուած դուռի  
ելած Արմին-հայերը ցոյց տուցին  
բարձր կազմակերպութիւն, հնա-  
րամտութիւն: Ֆրանսա ուսանած

քիմիագէտ Միքայէլ Մինասեան,  
ուրիշ գինագործներ պատրաստել  
էին գէնք, վառօդ, փամփուշտ,  
նոնակ, Բուլղարացի Գրիգորը  
թնդանօթ էր ձուլել:

Կուռը սկսել էր, 1915 թուա-  
կանի Ապրիլի 7-ին, երբ Վարագ  
տանող ճամբան հսկող զինուորնե-  
րը, ձեւտէթի հրահանգով գնդակո-  
ծել էին Շուշանեց գիւղից Այգես-  
տան գնացող կանանց, առեւանգել,  
սպանել նրանց, սկսել էին ոստանի  
թաղերից ու գորանոցներից թուր-  
քերի յարձակումը: Այգեստանը են-  
թարկուել էր հռետակոծութեան,  
զգալի չափով աւերուածութիւն էր  
պատճառուել: Արմին-հայերը,  
իրենց նախնիների նման ամուր  
կանգել էին պաշտպանական դիր-  
քերում: Կուռի առաջին օրը գրա-  
ւել էին թուրք հեռագրատունը,  
պաշարել հայկական թաղերի կեդ-  
րոնում գտնուող Համուղ աղայի  
գորանոցը: Բուլղարացի Գրիգորը  
ստորգետնեայ ուղիով կատարել  
այդ գորանոցի պայթեցումը: «Ան-  
վեհեր հրաձիգ» կոչումին արժա-  
նացած՝ Տիգրան Այինճեանը (Վար-  
ժապետ) պայթեցրել դուշմանի ոս-  
տիկանատունը: Կուռում խիզախ  
մարտիկները, պարգեւատրուել էին  
«Պատուոյ Խաչ» շքանշանով ( ար-  
ժաթեայ խաչ՝ «Հայ ցեղ» գրու-  
թիւնով):

Կուռը լաւ էր կազմակերպուել  
նաեւ քաղաքամիջում, որի քիչ  
թուով Արմին-հայերը ունեցել էին  
միայն 100 հրացան՝ 210 մատուցէր,  
30 հազար փամփուշտ: Քաղաքա-  
միջում նաեւ կազմակերպուել էր  
զինուորական մարմին, որտեղ  
ընդգրկուել էին՝ Հայկազ Կոստեա-  
նը (դեկավար) եւ այլ հայորդիներ,  
կեդրոնը՝ հայոց առաջնորդարա-  
նը, ստեղծուել էին մատակարար  
մարմին եւ կարմիր Խաչի յանձնա-  
ժողով: Քաղաքամիջի մարմինը  
եթակայ էր Այգեստանի մարմինն,  
սակայն գործել էր ինքնուրոյն:  
Կուռի սկզբում, պաշտպանուել էին  
քաջին վայել սխրանքով, ոչնչաց-  
րել դուշմանի տարբեր ամբու-  
թիւններ: ձեւտէթ պիտի խոստո-  
վանէր՝ «Կառավարութեան նամու-  
սը քաղաքամիջում բաթմիշ ելաւ»,  
այսինքն խորտակուեց:

Կուռի առաջին տամնօրեակի  
պատահարները հայերի օգտին էին:  
Զինուորական մարմինը Ապրիլի  
16-ի կոչում ընդգծել էր կուռի  
ազատագրական բնույթը եւ՝ «Պայ-  
քարը, զոր տաս օրէ ի վեր կը մղենք  
մեր անարգ թշնամու դէմ, մեր  
ազգային ազատագրութեան ամե-  
նէն հոյակապ, ամենէն նուիրական,  
ամենէն աւելի ժողովրդական պայ-  
քարն է... Մեր կուռը 600 տարինե-  
րի բարբարոս ու ջարդարար կա-  
ռավարութեան դէմ է...»: Այն սպա-  
տամբութիւն չէր, հայերի կոտո-  
րածները արդէն սկսած էին:

Կուռի երկրորդ տամնօրեակի-  
նում նոյնպէս ասեղ մարտեր էին:  
Դուշմանը համալրում էր զօրքը ու  
սպառազինութիւնը, ում բակոծում  
հայոց պաշտպանական դիրքերը:  
ձեւտէթի զօրաբանակը նոր յար-  
ձակում էր ձեռնարկել, յաջողու-  
թեան չհասնելով ու խոշոր կո-  
րուստներ տալով նահանջել էլման  
դիրքեր: Արմին-հայերը ոգեշնչ-  
ուած էին յաղթական կուռով, իրենց  
հերոսական դիմադրութիւնը ոգեւո-  
րել էր բոլորին, նոյնիսկ մանչերը  
ոչ միայն սուրհանդակներ էին  
դարձել այլ նաեւ պարէն ու փամ-  
փուշտ էին տանում պաշտպանա-  
կան դիրքեր: Բանագնացների մի-  
ջոցով կապ էին հաստատուել դէպի

### ԸՆԿԵՐԱՅԻՆ ՅԱՐԱԲԵՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ ՊԱՅՊԱՆԵԼՈՒ ՅԻՆԳ ՄԻՋՈՑՆԵՐ

Ընկերային յարաբերությունները օգտակար են թէ՛ ֆիզիքական եւ թէ՛ հոգեբանական առողջութեան համար: Աւստրալիացի գիտնականներու կողմէ կատարուած հետազոտութեան մը համաձայն՝ ընկերային ամուր ցանցերը առնչուած են երկարակեցութեան հետ տարեց կիներու եւ տղամարդոց մօտ: Ըստ այս հետազոտութեան, երկարակեցութեան վրայ մտերիմ ընկերներու ազդեցութիւնը աւելի մեծ է քան հարազատներու եւ ընտանիքի անդամներու:

Ըստ նշանաւոր ասացուածքին՝ «Ընկերները մեր ընտրովի ընտանիքի անդամներ են»: Հետեւաբար, ընկերութիւնները կրնան նոյնքան արժէքաւոր եւ անհրաժեշտ ըլլալ, որքան ընտանեկան յարաբերութիւնները: Այս տրամաբանութեամբ, կարեւոր է պահպանել ընկերային յարաբերութիւնները: Որեւէ յարաբերութեան նման, ընկերային յարաբերութիւնները եւս կ'ունենան վերիվայրուածներ, կրնան հասնիլ քայքայման սահմաններուն, սակայն կարելի է գանձել վերակերտել եւ վերամշակել:

Որքան մտերմանաք մեր ընկերներուն հետ այնքան կը բազմանան նեղանալու, վիրաւորուելու եւ անհանգստանալու առիթները: Կարեւոր է իմանալ, որ այս դէպքերը չեն, որ կը բնութագրեն մեր յարաբերութիւնը ընկերներու հետ: Այս բոլորին կողքին, գոյութիւն ունին նաեւ հաճելի յիշատակներ, լաւ ժամանցներ եւ այլ դրական դէպքեր, որոնք կրնան պահպանել մեր յարաբերութիւնները: Սակայն, գաղտնիք մը չէ, որ որեւէ յարաբերութեան յաջողութիւնը կը կարօտի փոխ-գիշուածներու եւ ջանքերու: Հետեւեալ հինգ վարմունքները կրնան օգտակար դառնալ վերականգնելու մեր մտերմութիւնը եւ վերամշակելու մեր յարաբերութիւնները:

1. Անկեղծութիւնը: Միայն համոզուածներու եւ կեղծաւորութեան վրայ հիմնուած յարաբերութիւնը նոյնքան դիւրաբեկ են որքան անոնց հիմքերը: Մակերեսային յարաբերութիւնները, ուր բացակայ է անկեղծութիւնը, կրնայ դիւրութեամբ քայքայուիլ: Հետեւաբար, կարեւոր է, որ յարաբերութեան առաջին օրէն սկսեալ երկու կողմերը ըլլան անկեղծ իրենց զգացումներուն, մտածումներուն եւ կարծիքներուն վերաբերեալ: Անկեղծ խօսակցութիւնները, անկեղծ հարցումներ ուղղելու եւ պատասխաններ ստանալու առիթները կարեւոր գործօններ են առողջ ընկերային յարաբերութիւններու կերտման աշխատանքին մէջ: Աւելին՝ անկեղծութիւնը կը ստեղծէ եւ կը զարգացնէ երկու անձերու միջեւ զգացական մտերմութիւնն ու կապուածութիւնը:

2. Միայնները սրբազանելու պատրաստակամութիւնը: Ծանօթ անձերը նեղացնելը աւելի հաւանական եւ յաճախակի է քան անձանօթի մը պարագային: Որքան լաւ իմանանք մեր ընկերները ուրախացնելու ձեւերը, նոյն դիւրութեամբ կրնանք նաեւ անոնց (գիտակցաբար թէ՛ անգիտակցաբար) նեղութիւն պատճառել: Այս պարագային թելադրելի է հեռու մնալ դատողութիւններէ եւ ոչ-առարկայական վերլուծումներէ թէ՛ մեր ընկերոջ եւ թէ՛ տեղի ունեցած դէպքին մասին: Ամենէն կարեւորը,

երկու կողմերու պարագային սխալները ուղղելու պատրաստակամութիւնն է, որ կը կարօտի ներողամտութեան, վստահութեան եւ իմաստութեան: Վրիժառութիւնը եւ ոխ պահելու սովորութիւնը զգացական հարցերը լուծելու ամէնէն քայքայիչ եւ ոչ արդիւնաւէտ միջոցներն են:

3. Գնահատանքը: Ներկայ կեանքի տուեալներով եւ պահանջներով, բոլորս զբաղած ենք մեր անձնական, աշխատանքին եւ ուսումնական կեանքին մէջ: Սակայն, ընկերային յարաբերութիւնները կարիքը ունին յատուկ գնահատանքի: Գնահատանքի համար ժամանակ ստեղծելը եւ մեր ընկերոջ համար յատուկ ժամանակ տրամադրելը ոչ միայն կը լուծեն խնդիրներ, այլ նաեւ՝ կը կանխարգիլեն կարգ մը հարցերու զարգացումը: Մեր ընկերները ամենէն շատ գնահատուած կ'ըլլան երբ անոնց հանդիպելու ժամանակ ստեղծենք: Ընկերային ցանցերու կայքերը, հեռախօսը եւ համացանցը կրնան շատ կարեւոր ըլլալ առօրեայ կեանքին մէջ, սակայն անոնք չեն կրնար փոխարինել իսկական հանդիպումներու դրական ազդեցութիւնները:

4. Իրապաշտ ակնկալութիւններ: Երկու անձերու միջեւ յարաբերութեան մէջ ակնկալելի է խուսափիլ ակնկալութիւններէ: Մարդիկ միշտ ակնկալութիւններ ունին այլ անձերու, դէպքերու եւ ընդհանուր առմամբ յարաբերութեան վերաբերեալ: Թելադրելի է, որ այս ակնկալութիւնները ըլլան առաւել յազոյն չափով իրապաշտ, որպէսզի յարաբերութեան երկու կողմերը հեռու մնան յուսախաբուելիւններէ:

Յուսախաբուելիւնները կրնան առիթ տալ յաւելեալ անիրապաշտ ակնկալութիւններու զարգացման: Այս ծիրին մէջ, կարեւոր է նաեւ ի մտի ունենալ թէ՛ մեր ընկերը, որքան ալ մտերիմ ըլլայ մեզի հետ, տարբեր է մեզմէ: Ան ունի իր յատուկ բնաւորութիւնը, մտածելակերպը եւ վարմունքները: Այս հիման վրայ պէտք է մշակել մեր ակնկալութիւնները:

5. Օգտակար դառնալու պատրաստակամութիւն: Եթէ պահ մը մտածենք մեր առօրեայ կեանքին մասին, կ'անդրադառնանք, որ շատ մը աշխատանքներ անկարելի է ամբողջացնել առանց այլ մարդոց օգնութեան: Նոյնիսկ ամենէն մանր աշխատանքները երբեմն կը կարօտին այլ մարդոց խրատներուն, փորձառութեան, նպաստին եւ ուղղակի ներգրումին:

Ընկերներու պարագային, օգնութեան կարիքը վերապահուած չէ միայն առօրեայ կեանքին, այլ ունի մեծ ծաւալ սկսեալ առօրեայ միջին միջին անձնական կեանքի մարզը: Սակայն, կարեւոր է, որ որպէս ընկեր իմանանք մեր ընկերոջ օգտակար դառնալու ամենէն յարմար պահը նոյնիսկ առանց իր խնդրանքին: Պէտք չէ սպասել, որ մեր ընկերը անձամբ ներկայանայ օգնութիւն խնդրելու մեզմէ: Վերջերս հրատարակուած հետազոտութիւն մը յայտնաբերած է թէ՛ անհատ մը որքան հեռու եւ մեկուսացած ըլլայ իր ընկերներէն այնքան կը բարձրանան կանուխ մահանալու հաւանականութիւնները: Հետեւաբար, ընկերային ամուր ցանցերը պահպանելը անհրաժեշտ է ուրախ եւ երկար կեանք ապրելոց համար:

### ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԲԱՐՈՅԱԳԻՏՈՒԹԵԱՆ 21 ՈՍԿԵ ԿԱՆՈՆՆԵՐ

Բարոյագիտութիւնը այլոց ներկայութեամբ մարդու դրսեւորումն է, աւելի լա՛ւ դրսեւորումը՝ քան անհրաժեշտ է:

Բարոյագիտութեան՝ տարրական յարգանքի ու բարեկրթութեան կանոնները կ'աշխատին երկուստէք. դուք զանոնք կը դրսեւորէք այլ մարդու հանդէպ: Այսպիսով կը շահին բոլորը: Սակայն կան որոշ նրբութիւններ, որոնք անհրաժեշտ են ինքզինք յարգող իւրաքանչիւր մարդու:

1. Երբեք հիւր մի երթաք առանց նախապէս զանգահարելու: Եթէ ձեզ այցելած են առանց զգուշացման, կրնաք հիւրերը ընդունել տնային հագուստով:

2. Ով ալ ըլլաք՝ տնօրէն, ակադեմիկոս, տարեց կին թէ դպրոցական, որեւէ տեղ մտնելու պահուն միշտ բարեկեցէք:

3. Ձեռքսեղմում. կիներու հետ ընդունուած չէ ձեռք սեղմումով ողջոյնը, սակայն եթէ ան առաջինը իր ձեռքը կը մեկնէ տղա մարդուն, պէտք է սեղմել զայն, բայց ոչ այնքան ուժեղ, որքան՝ տղամարդունը:

4. Ճաշարանի մէջ կատարուած պատուէրին համար վճարման կանոնը եթէ դուք ըսէք՝ ես ձեզ կը հրաւիրեմ, ատիկա կը նշանակէ, որ դուք պիտի վճարէք: Եթէ կինը իր գործընկերը կը հրաւիրէ ճաշարան, ինքն ալ կը վճարէ: Այլ ձեւակերպում մը. «եկէք ճաշարան երթանք». այս պարագային իւրաքանչիւրը կը վճարէ ինքն իրեն համար, եւ միայն եթէ տղամարդը առաջարկէ վճարել կնոջ փոխարէն, ան կրնայ համաձայնիլ:

5. Հովանոցը երբեք չի չորնար բաց վիճակով՝ ո՛չ գրասենեակի մէջ, ո՛չ ալ եթէ հիւր գացած էք: Ձայն պէտք է ծալել եւ դնել յատուկ տեղ կամ կախել:

6. Պայուսակը կարելի չէ դնել ծոնկերուն կամ սեփական աթոռին: Փոքրիկ պայուսակը կարելի է դնել սեղանին, մեծը՝ կախել աթոռէն կամ դնել գետինը, եթէ յատուկ աթոռ չկայ:

7. Օծանելիքի օգտագործման ոսկէ կանոնը չափաւորութիւնն է: Եթէ երեկոյեան դուք կը զգաք սեփական օծանելիքի հոտը, ուրեմն իմացէք՝ բոլորը արդէն «խեղդուած են» անկէ:

8. Եթէ կը քայլէք մէկուն հետ, եւ ձեր ուղեկիցը կը բարեւէ ձեզի անձանօթ ունէ մէկուն, դուք նոյնպէս պէտք է բարեւէք:

9. Խանութներու յատուկ ստորակները կարելի է օգտագործել միայն հանրախանութէն կամ խանութէն վերադառնալու ժամանակ: Անոնք չեն պարագային իբրեւ պայուսակ գործածելը անբարեկրթութիւնն է:

10. Տղամարդը երբեք կնոջ պայուսակ չի կրեր: Եւ կնոջ վերաբերուած ան կը վերցնէ միայն այն բանի համար, որպէսզի տանի գայն մինչեւ հանդերձարան:

11. Տնային հագուստը յարմարաւէտ, բայց հաճելի տեսք ունեցող տաբատն ու պլուզն են: Գիշերազգեստը նախատեսուած է առաւօտեան բարձր երթալու, իսկ երեկոյեան՝ այնտեղէն վերադառնալու համար:

12. Այն պահէն, երբ երեխան կը տեղափոխուի առանձին սենեակ, անոր սենեակը մտնելու պահուն թակեցէք զայն: Այնուհետեւ ան ալ այդպէս պիտի վարուի, երբ ուզէ մտնել ձեր ննջասենեակը:

13. Կինը որեւէ տեղ կրնայ չհանել իր ձեռնոցները, բայց զլիարկ կը հանել անհրաժեշտ է:

14. Համաձայն միջազգային արձանագրութեան՝ զարդերու

ընդհանուր քանակը պէտք չէ գերազանցէ 13-ը, ի դէպ՝ անոնց մէջ կը մտնեն նաեւ ոսկերչական կոճակները: Ձեռնոցի վրայէն ամուսնական մատանի չեն դներ, սակայն սպարանջանը կը թոյլատրուի: Որքան մութ է դուրսը, այնքան արժէքաւոր են զարդերը: Աղամանդը առաջ կը համարուէր երեկոյեան զարդ՝ ամուսնացած կիներու համար, սակայն վերջին ժամանակներուն թոյլատրելի դարձած է աղամանդը նաեւ ցերեկը կրելը:

15. Տղամարդը միշտ առաջինը կը մտնէ վերելակ, սակայն առաջինը դուրս կ'ելլէ ան, որ մօտ է դրան:

16. Ինքնաշարժին մէջ «ամենահեղինակաւոր» տեղը կը համարուի վարորդին ետեւի նստատեղը: Ձայն կը զբաղցնէ կինը, տղամարդը կը նստի անոր կողքին, երբ ան դուրս կ'ելլէ ինքնաշարժէն, կը բռնէ դուռը եւ ձեռքը կը մեկնէ կնոջ: Եթէ տղամարդը նստած է դեկին, կինը այս պարագային եւս պէտք է նստի անոր ետեւի նստատեղին: Սակայն ուր ալ կինը նստի, տղամարդը պէտք է անոր համար բանալ դուռը եւ օգնէ իջնելու: Գործնական բարոյագիտութեան մէջ՝ տղամարդիկ հետզհետէ աւելի յաճախ կը խախտեն այս կանոնը՝ օգտագործելով ֆեմինիստուհիներու նշանաբանը. «գործարարութեան մէջ չկան տղամարդիկ եւ կիներ»:

17. Եթէ ներողութիւն խնդրելէ յետոյ դուք ներուած էք, չ'արժեք մէկ անգամ եւս վերադառնալ վիրաւորական հարցին եւ երկրորդ անգամ ներողութիւն խնդրել. ուղղակի նման սխալներ մի կրկնէք:

18. Ի լուր աշխարհի ըսել, որ դուք անդակաւորապէս կ'ստեղծիք, վատ վարքի նշան է: Յատկապէս այդ պատճառաբանութեամբ կարելի չէ հրաժարիլ հիւրասէր տանտիրուհիի առաջարկած ուտելիքներէն: Անպայման գովեցէք անոր խոհարարական ձիրքը, այդ աստեղ դուք կրնաք ոչինչ ուտել: Նոյն ձեւով պէտք է վարուիլ նաեւ ալքոլի պարագային: Չ'արժեք բոլորին տեղեկացնել, թէ ինչու չէք ուզեր խմել: Սպիտակ չոր գինի խնդրեցէք եւ քիչ մը խմեցէք:

19. Աշխարհիկ գրոյցի արգիլուած նիւթերն են քաղաքակաւորութիւնը, կրօնը, առողջութիւնը, դրամը: Ոչ տեղին է «օ», ինչ հրաշալի գգեստ է, որքա՞ն վճարած էք» հարցումը: Ինչպէ՞ս արձագանգել: Ձերմ ժպտացէք. «ասիկա նուէր է»:

Փոխեցէք խօսակցութեան նիւթը, եթէ խօսակցիցը կը պնդէ, ըսէք, որ չէք փափաքիր այդ մասին խօսիլ:

20. Ութ բան կ'արժէ գաղտնի պահել՝ տարիքը, հարստութիւնը, աղօթքը, դեղերու բաղադրութիւնը, սիրային կապը, նուէրը, յարգանքը եւ անպատուութիւնը:

21. 12 տարեկանը լրացած իւրաքանչիւր մարդու հետ անհրաժեշտ է «դուք»-ով խօսիլ: Զգուելի է լսել, երբ մարդիկ «դու»-ով կը դիմեն մատուցողներուն կամ վարորդներուն: Նոյնիսկ այն մարդոց հետ, որոնց դուք լաւ կը ճանչնաք, գրասենեակի մէջ աւելի լաւ է խօսիլ «դուք»-ով, քան «դու»-ով: «Դու»-ով դիմել կարելի է միայն այն ժամանակ, երբ դուք միտակ էք: Բացառութիւն կը կազմէ այն դէպքը, երբ դուք հասակակիցներ էք կամ ընկերներ:

Այս բոլոր հասարակ կանոններուն նպաստակը կեանքը աւելի լաւ դարձնելն է: Ասիկա բոլորին հասկնալի յարգանքի լեզուն է:

### Ալիեւի՝ «հարուստ» երկրի միջը փլուզում է

Շարունակում է 2-էն

նակման կէտեր, եւ մենք տեսնւք, որ սկսուել է տոլարի զանգուածայի ն գնում: Օրական շուկայ էր նետում 500 միլիոն տոլար: Եթէ դա շարունակուէր, ապա մինչեւ տարեկերջ կը սպառուէն ԿԲ-ի պաշարները: Այդպիսի իրավիճակում որոշում է ընդունուել նուազեցնել մանաթի փոխարժէքը»:

Ալիեւը թէեւ խոստացել է, որ կը շարունակուի տնտեսական յաջող քաղաքականութիւնը, սակայն ակնյայտ է, որ նա Ատրպէյճանը ֆինանս-տնտեսական բարդութիւնների առջեւ է կանգ առնում: Տարիներ շարունակ թալանելով սեփական քաղաքացիներին՝ նա ցոյց էր տալիս, թէ սպառազինութեան վրայ է գումարներ ծախսում: Այժմ, հաւանաբար, ալիեւեան ռեժիմի եկամուտներն են նաեւ նուազում նաև թի գների անկման հետեւանքով:

Ի դէպ, Նաւթ արտահանող երկրների կազմակերպութիւնը՝ OPEC-ը կանխատեսել է, որ 2015-ին յետխորհրդային երկրներում կը գրանցուի նաև թի արդիւնահանման նուազեցում՝ համեմատած նախորդ տարուակ հետ: Այս մասին նշուած է OPEC-ի մարտեան գեկոյցում: 2014թ. հետ համեմատ՝ 2015-ին Ռուսաստանում նաև թի օրական արդիւնահանման ծաւալը նուազելու է 60.000

բարելով, Ատրպէյճանում այն կազմելու է օրական 40.000 բարել, Ղազախաստանում՝ 20.000 բարել, իսկ յետխորհրդային մնացեալ երկրներում՝ գլխաւորապէս Թուրքմենստանում՝ 10.000 բարել:

Ալիեւի իշխանութիւնը երկրի ֆինանսատնտեսական անկման առջեւ է կանգ առնում, ինչը նկատում է նաեւ հասարակութիւնը:

Ատրպէյճանական ընդդիմութիւնը կիրակի օրը բողոքի ակցիա է անցկացրել Պաքուում: Ակցիայի մասնակիցները յայտարարել են, որ իշխանութիւնները շարունակում են անտեսել իրենց քաղաքացիների շահերը, տնտեսութիւնը նախկինի նման գտնուել է մոնոպոլիստների ձեռքերում, կոռուպցիան էլ կառավարութեան գլխաւոր սկզբունքն է: Ցուցարարները յայտարարել են, որ կառավարութեանը ստիպելու են՝ հրաժարուել ցուցադրական քայլերից եւ նաև թի վաճառքից ստացուած միջոցներն ու երկրի բնական հարստութիւնները վատնելուց: Նրանք ընդգծել են, որ Եւրոպական խաղերն Ատրպէյճանի համար արժենալու են 8 միլիարդ եւ ոչինչ չեն տալու երկրին, որը գտնուել է տնտեսական ճգնաժամի մէջ: Ակցիայի կազմակերպիչների խօսքերով՝ հանրահաւաքին, ընդհանուր առմամբ մասնակցել է մօտ 10.000 մարդ:

«ՀԱՅԵԼԻ»

### Ո՞Ր ԵՍ ՅԱՅՐԻԿ

Շարունակում է 7-էն

կէ, կը մնայ հողին սէրն ու անոր կառչածութիւնը: Մայր հայրենիքին ազգաբնակչութիւնը արմատներուն գողելու միտումով էր որ «Արծուի վասպուրականի» եւ «Արծուիկ Տարօնոյ» թերթերը հրատարակեց մայր հողին վրայ՝ հոն 1858-ին առաջին անգամ ըլլալով հաստատելով տպարան, դպրանոց ու մամուլ: Կոչուեցաւ վասպուրականի Արծիւ՝ իր սաւառնող ազգասիրութեան եւ յեղափոխական գաղափարներուն համար: Ի՞նչ էր «Պապիկ Եւ Թոռնիկ» գործին էութիւնը, եթէ ոչ՝ հողի պաշտամունքին արծարծումը: Ան ինչպիսիս՝ հմտութեամբ, բարեխղճութեամբ կը բացատրէ հողին մշակումը, անոր կարեւորութիւնը, հողին վրայ մնալու եւ արարելու հրամայականը: Ան ահագանգեց՝ որ հողը լքելով է որ կը սկսի մեր պարտութիւնն ու նահանջը:

Այսօր, նշելով իր ծննդեան 195-րդ ամեակը, կը լիցքաւորուինք Հայրիկով եւ իր գաղափարներով: Տեղին է վերջիւ թանաստեղծ Աւետիք Իսահակեանի խօսքը. «Հայ ժողովուրդը Հայրիկին չի մոռնայ: Քանի հնանայ, այնքան աւելի պիտի պայծառանայ նրա յիշատակը: Նա դարերի միջից պիտի նայէ հայ ժողովուրդին եւ պիտի խօսի նրա հետ հարազատ լեզուով՝ նրա նուիրական իղձերից եւ անամպ նպատակներից: Ժողովուրդը նրան չի մոռնայ երբեք,

որովհետեւ նրա սրտից էր եկել եւ դէպի նրա սիրտն էր գնում»:

Գրագէտ Անդրանիկ Փոլատեան 1957-ին կ'արձանագրէ. «Իր հարուստ կեանքին ու թելադրական վաստակին գիտակից անդրադարձում մը կրնայ բարերար ներգործում կատարել մեր ազգային-եկեղեցական տիտուր կեանքին վրայ, զգաստութեան հրաւիրելով իրենց կոչումը ուրացողներն ու յղգնածները»:

Այսօր կ'ըսենք՝ ո՞ւր ես Հայրիկ, որովհետեւ շատ մը սքեմաւորներ ուրիշներէ զատորոշուելու համար կը մրցակցին աւելի շքեղ ինքնաշարժի, շողշողուն պանակէի, աւելի պապուրն մեղեմիկով մատանիի եւ ընդարձակ թեմի առաջնորդ ըլլալու համար՝ հեռու ժողովուրդին ցաւերէն, տուայտանքներէն եւ աւօրեայ հացի գուպարէն:

Այսօր կ'ըսենք՝ ո՞ւր ես Հայրիկ, որովհետեւ երկաթէ շերտիին խրատին հետեւողութեամբ եթէ կան հերոս գիւնուորներ ու ինքնամատոց հայորդիներ, ապա՝ դասալիքներ, բանակէն խուսափողներ եւ հայ ազատամարտին պանծալի պատմութիւնը խճճողներ չեն պակսիր բնաւ, ցաւ ի սիրտ:

Այսօր կ'ըսենք՝ ո՞ւր ես Հայրիկ, որովհետեւ իր պաշտած հայրենիքին մէկ մասը թէեւ ազատ է ու անկախ, սակայն չեն նուազիր գաղթականի ճամպուղիներ պատրաստողները, հայրենիքէն սպրդող շարանները եւ Հայաստանը թողլքող կամազուրկ կարաւանները:

Ո՞ւր ես Հայրիկ:

### ԱԶԳԻ ՀԵՐՈՍ ՔԱԶ ԱՆԴՐԱՆԻԿ

Շարունակում է 6-էն

պիտի տամ»:

Երբ հարց կը տրուի տան տղամարդուն իր հայ ինքնութիւնը ծածուկ պահող բարեկամիս կողմէ թէ ո՞վ է Անդրանիկը, որուն անունը մօր կողմէ կը տրուէր վախցնելու համար այդ մանուկը, պատասխան կը տրուի թէ Անդրանիկը անցեալին ապրած ոճրագործ մըն էր, որ սարսափ սիրած էր այդ շրջաններուն մէջ: Ուրիշ պատմութիւն մըն ալ վերջերս լսեցի, թէ ինչպէս քիւրտ ընտանիքին սարսափ ազդող Անդրանիկը սասունցի հայ ընտանիքի մը կողմէ գերագաստած է տան հօրմէն աւելի: Արդարեւ, հայաստանաբնակ նախկին սասունցի Սարուխանեան կոչուող ընտանիքի մը գաւակը երբ կ'ունենայ մանչ գաւակ մը եւ գայն կ'անուանէ Անդրանիկ, հակառակ սասունցիներու նահապետական սովորութեան՝ որ կը պահանջէ մանչ գաւակը անուանել մեծ հօր անու-

նով, Սարուխանեանի մեծ հայրը փոխանակ նեղուելու՝ գաւակին ճակատը համբուրելով գինք կը շնորհաւորէ իր մանչը Անդրանիկ անուամբ կոչելուն համար:

Այս բոլորը գիտնալէն եւ իմանալէն ետք, որքան պիտի նեղուէր արդեօք «լեգենտար» (legend) կոչուող մեր Անդրանիկը, եթէ ապրէր այսօր եւ իմանար թէ Հայաստանի դեսպանատուն մը ձեւով մը խոչընդոտած էր կամ արգելք հանդիսացած վարդան Օսկանեանի մտքի մակարդակով մէկու մը Սփիւռքի հայահոծ երկրի մը այցելութեան, ուր ան հրաւիրուած էր իր հայաշունչ խօսքը փոխանցելու Հայկական Ցեղասպանութեան հարիւրամեակը նշող հանդիսութեան եւ իր փորձառու դիւանագէտի պատգամը ուղղելու օտարագրի ներկաներուն:

Անկասկած պիտի «քիւֆրէր» կամ հայհոյէր բոլոր ժամանակներու ԱԶԳԻ ՀԵՐՈՍ ՔԱԶ ԱՆԴՐԱՆԻԿԸ:

### ԻՍԿ ԴՈՒՔ ԴԵՌ ԿՈՏՈՐԵԼՈՒ ՑԱՆԿՈՒԹԻՒՆ ՈՒՆԷՔ

Շարունակում է 6-էն

յետոյ էլ շարունակելու են նայել: Յետ չնայելը, անցեալին առերեսուելու սարսափը թուրքերի ողբերգութիւնն է: Թուրքերը կ'ամբ չեն գիտակցում, կ'ամբ չեն ուզում գիտակցել, որ իրենց առջեւ՝ ինչ ուղղութեամբ էլ գնան, դէպի իրենց անցեալն է տանելու, որից փախչում ու ահաբեկում են: Յան-

ցազործը որքան էլ խուսափի, փորձի հեռու մնալ ու մոռնալ, ի վերջոյ դէպի իր յանցագործութեանն է մօտենում:

Այս իրավիճակում թուրքերն արժէ, որ լսեն իրենց երկրացուն՝ լրագրող Ֆաթիհ Թուհչիին. «Նայէք անցեալին, ովքե՞ր են մահացել, խաղաղութիւն եւ հանդարտութիւն են ուզում նրանք, իսկ դուք դեռ կոտորելու ցանկութիւն ունէք»:

### ««ԾԵՐՈՒՆԻՆ ԵՒ ԼԵՈՒ» ԹԱՏԵՐԱԽԱՂԸ

Շարունակում է 8-էն

կան ու այլ դասանիւթերու կողքին կարեւորէ հայերէնը, ազգայինը: Այո, վաղը պիտի քաղենք հայերէնի ուսուցիչներուն կատարած աշխատանքին պտուղը. վաղը, երբ աշակերտներ համապատասխան բարձրագոյն կրթութիւն ստանալէ ետք գան եւ ծառայեն հայ համայնքին:

Այսօր, Լոս Անճելըս կոչուող հսկայ «կաթային» մէջէն «հերիսա» ուտելու համար «երկաթէ շերտի» է պէտք: Եւ ո՞վ, եթէ ոչ հայ դպրոցն ու հայերէնի ուսուցիչներն են մէկական «երկաթէ շերտի», արթուն պահելու, ողջ պահելու համար հայերէն լեզուն նոր սերունդին լեզուին վրայ:

### ԼԱՐՔ ԵՐԱԺՇՏԱՆՈՅԻ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ

Շարունակում է 8-էն

որուն յաջողութիւնը կը պարտինք Լարքի կազմակերպիչ յանձնախումբին եւ անոր ժրջանատենապետուհի Թագուհի Արզումանեանին: Առանձնապէս յիշատակութեան արժանի են գիտա-

ժողովի վարիչ Ռաֆֆի Սեթեանն ու Լարք Երաժշտական ընկերակցութեան տնօրէն Վաչէ Պարսումեանը:

Կ'իմանանք թէ 100 ձեռնարկներու ծիրէն ներս Լարքը յառաջիկայ ամիսներուն պիտի ներկայացնէ «Անուշ» օփերան:

### ՆՈՒԻՐԱՏՈՒՈՒԹԻՒՆ

Մի ոմն «Մասիս» շաբաթաթերթի բովանդակութիւնը գնահատելով «Մասիս»-ի բարգաւաճման ֆոնտին \$100 կը նուիրէ:

OFFICE SPACE FOR RENT  
IN PASADENA  
ՎԱՐՁՈՒ ԳՐԱՍԵՆԵԱԿՆԵՐ  
1060 North Allen Ave  
Pasadena, CA 91104  
Գրասենեակները վերանորոգուած  
եւ յարմար վարձքերով  
Գետաքրքրուողներէն հեռաձայնել՝  
(626) 398-0506

«ՔԱԶ ՆԱԶԱՐ» ՈՒՂԻՂ ԵԹԵՐ ՇՕ  
Ամէն Կիրակի  
Երեկոյեան ժամը 10:00-ից 12:30  
Կլէնտլի 380-րդ կայանից

ԳԱԼ ՏԱՐԻ՝ ՎԱՆ

Ծարուակուած էջ 15-էն

որ եթէ դպրոցներուն (մէտրէսէ) մէջ միայն Գուրանը սորվեցնես եւ միայն իսլամի իմաստութիւնը տաս աշակերտներուն, Աստուած եւ Մուհամմադը կը ներեն քեզի: Մուլթանական հրամանով, բոլոր իսլամ դպրոցներէն կը վերցուին միւս բոլոր նիւթերը եւ միայն Գուրանը եւ յարակից նիւթերը կ'ուսուցանուին: Այս իսկ պատճառով, Կայսրութեան մէջ գտնուող քրիստոնէաներն ու հրեաները շատ յառաջ կ'երթան միւս բոլոր մարզերուն մէջ:

1570-ին, Լալա Քարա Մուստաֆա Փաշան, 52,000 զոհ տալէն ետք վենետիկցիներէն կը գրաւէ Կիպրոսը եւ իր խոստումը դրժելով ողջ-ողջ մորթագերծ ընել կու տայ Ֆամակուստայի իշխանը: Կրնաք երեւակայել Կիպրոսի ժողովորդին ճակատագիրը: 1570 - 1915 Կիպրոսը կը մնայ Օսմանցիներու տիրապետութեան տակ:

1571 Հոկտեմբեր 7-ին տեղի կ'ունենայ Լէ Փանթոյի նաւային ճակատամարտը քրիստոնէայ Եւրոպայի միացեալ նաւատորմի (Holy League) եւ Օսմանեան նաւատորմի միջեւ: Նկատի ունենալով որ այս նաւատորմիդներու ճակատամարտը անկիւնադարձային ազդեցութիւն ունեցաւ պատմութեան մէջ, կ'արժէ որոշ մանրամասնութեամբ խօսիլ այս մասին: Պատմաբաններ կը կարծեն որ Աքթիլուսի (Եգիպտոս ընդ. Հոմ, Ք.Ա. 31 թ.) ճակատամարտէն ետք, այս ամենաճակատագրական նաւային ճակատամարտն էր:

Ճակատամարտը տեղի կ'ունենայ Արեւմտեան Յունաստանի Կորնուոսի Մոցիի մէջ (Gulf of Corinth): Քրիստոնէաները ունէին 212 տարբեր մասշտապի մարտանաւեր, 1815 թիւանօթիկներով, 40,000 նաւաստի եւ 28,000 մարզուած զինուորներ: Օսմանցիները ունէին 278 մարտանաւ 750 թիւանօթիկներով, 31,000 նաւաստի, 50,000 զինուոր: ճակատամարտէն առաջ, Օսմանեան նաւատորմին հրամանատար Ալի Փաշան իր քրիստոնէայ զբրի-նաւաստիներուն եւ նաւավարներուն կ'ըսէ. «Եթէ այս ճակատամարտը յաղթեմ, կը խոստանամ ձեզի ձեր ազատութիւնը տալ: Իսկ քրիստոնէայ նաւատորմին հրամանատարը կ'ըզգուշացնէ իր բանակայինները ըսելով որ «ըրախտին մէջ վախկոտներուն տեղ չկայ»:

Հինգ (5) ժամ տեւող այս ճակատամարտին Օսմանցիք կը պարտուին: Անոնք 20,000 զոհ կու տան, 3500՝ զերի եւ 12,000 քրիստոնէայ զբրի-նաւաստիներ կ'ազատագրուին: 50 Օսմանեան նաւեր կ'ընկղմին եւ 137 ռազմանաւեր կը գրաւուին: Քրիստոնէաները 17 նաւ կը կորսնցնեն, 7500 մահ եւ 20,000 վիրաւոր կ'ունենան:

Ճակատամարտէն ետք, Օսման-

ցիներուն բանագնաց Մեծ Վէզիր Մէհմէտ Սոքուլուն վենետիկցի բանագնացին կ'ըսէ. «Դուք մեր մօրուքը ածիլեցիք Լէ Փանթոյի մէջ: Մենք ձեր թեւը կտրեցինք Կիպրոսը գրաւելով: Ածիլուած մօրուքը աւելի զօրաւոր եւ աւելի խիտ կ'աճի եւ կը մեծնայ, իսկ կոտորուած թեւը՝ չի ծլիւր»:

Հակառակ որ յաջորդ տարին իսկ (1572) Օսմանցիները 250 ռազմանաւեր շինեցին, իրենց «անպարտելի» «ուլթեան համբաւը կոտորուած էր: Ռազմանաւերը ունէին, սակայն փորձառու նաւաստիներ չունէին: Օսմանեան նաւատորմին սարսափը չգացած էր:

1683-ին Օսմանցիները Քարա Մուստաֆա Փաշային հրամանատարութեամբ կրկին անգամ կը յարձակին Վիէնայի վրայ, զայն գրաւելու եւ տարածուելու դէպի Արեւմտեան Եւրոպա: Լեհական, Աւստրիական եւ Գերմանական բանակները կը պաշտպանէին Վիէնան: 130,000-նոց թուրք բանակին եւ պաշտպօղութներուն դիմաց կային Եւրոպացիներուն 81,000-նոց բանակը: Սեպտեմբեր 12-ին ճակատամարտը կը սկսի: Եւրոպացիք մեծ կորուստները ունենալով բաւական մը տկարացած էին, բայց չէին կրնար նահանջել, քանի որ այդ կրնար Քրիստոնէութեան շատ մեծ հարուած տալ: Կէսօրէ ետք ժամը 5-ի ատենները, Լեհերու ձոն 3-րդ Սօպիէսքի թագաւորը իր 5,000 ձիաւորներու բանակով կը հասնի եւ անոր ճակատամարտէն ետք պարտութեան կը մատնեն Օսմանցիները: Կը կարծուի որ Սօպիէսքիի ձիաւորներու բանակին մէջ մեծ թիւով Լեհաստանցի հայեր կային, որոնք կատարօրէն յարձակած էին Օսմանցիներուն վրայ Հայաստանի հայերուն վրէժը լուծելու: (Չեմ կրնար պատմական տուեալներով առայժմ հաստատել հայերու մասնակցութիւնը այս ճակատամարտին, բայց լաւ պատմութիւն է:)

Օսմանցիներուն յառաջխաղացքը վերջնականօրէն կանգ առաւ Վիէնայի դռներուն առջեւ: Կամաց-կամաց Օսմանցիները սկսան նահանջել դէպի Անատոլու:

16-րդ դարուն, Արեւելքէն Ռուսերը սկսած էին հարաւ իջնել: Իրենց գլխաւոր նպատակներէն մին էր Միջերկրականի տաք ջուրերուն հասնիլ: Բնականաբար բազմաթիւ պատերազմներ տեղի ունեցան Օսմանցիներուն եւ Ռուսերուն միջեւ: Ռուսերը նաեւ կը պատրուակէին որ Օսմանցիները շատ նեղութիւն կու տային քրիստոնէաներուն: 1768-1774 Ռուս-թրքական պատերազմէն ետք կնքուեցաւ «Քիւչիլք Քայնէրճի» զաշինքը, որով թուրքերը որոշ զիջումներ ըրին ի նպաստ եւրոպայի քրիստոնէաներուն:

(Ծարուակելի)

ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՅԵԱԼ ՆԱՅԱՆԳՆԵՐ

Ծարուակուած էջ 16-էն

Վան արշաւող ռուսական բանակի հետ: Փանոս Թերլէմէզեանը գրում էր՝ «Վանցիները անհաւասար մարտում կուռում էին ատրճանակներով, որսի հրացաններով, դիմադրում էին Կրուպպի թնդանօթներին, որովհետեւ հաւատքն իրենց կուրծքերին բռնադի պատնէշներ կերտեց»:

Ապրիլի 28-ին դուշմանը նոր յարձակում էր կազմակերպել, Արմին-Հայը դիրքերում ամուր կանգնած ոչ մէկ թիզ էին նահանջել: Ճարահատ թուրքը ձեռնարկել էր հայկական թաղերի ու բնակավայրերը, 16 հազար արկ էին նետել: Չէին կարողացել ընկճել Արմին-Հայ պաշտպաններին: Թուրքը հրետանին վարող գերմանացի սպան պիտի գրէր՝ «Խնչ կենսունակ մարդիկ էին սա հայերը. մենք քանդելով, անոնք շինելով, չկրցանք իրենց հասնիլ»:

Երբ թուրքերը իմացել էին, որ ռուսական բանակը եւ Հայ կամաւորական զուգորդը մօտենում էին Վանին, վախկոտ թուրքը... իրար անցած փախնում էր քաղաքից: Մայիսի 3-ին, ազատագրուել էր Վանը, մարտիկները հրդեհել էին դուշմանի վերջին յենակէտ՝ Հաջի-Բեքիրի գօրանոցը, հազար տարիներ յետոյ, հայոց դրօշակը նորէն ծածանուած էր բերդի գագաթին: Վանայ ծովի ալեակները իրար գրկելով ուրախ աղմկում էին, աւետում էին իրենց ամբարիս Արմին-Հայերի ոգու մի նոր յաղթանակի բերկրանքը: Վանը իրենց գրկին պահող Վարագայ, Նեմրութ, Սիփան, Արտաս, Թոնտուրեկ լեռների գագաթների յանգած հրաբուխները՝ իրենց պայթիլով յորտներով, կարմիր կրակ լաւայի ժայթքով, արդեօք չէ՞ին ողջունել հերոսամարտի յաղթանակը:

Անդրանիկ Փաշայ, իր գունդով արշաւում էր հասնելու Վանի օգնութեան, Դիլմանում իր դէմ դուրս էր ելել թուրքի տասը հազարանոց բանակը: Փաշան շարքի բերել գունդը, գրոհել թուրքի դիրքերին: Ահեղ էր կռիւը, Հայը ջախջախել է Վանի մարտին օգնութեան հասնելու իրենց ճանապարհին ելած թշնամուն: Սրբնթաց արշաւով առաջինը հասել Վան եւ Մայիսի 16-ին, Արա-Արաեան գահատոհմի Արմինայի Սարդուրի

արքայի պարիսպի դարպասով մտել ոստան, նրան հետեւել էր Ռուսի բանակը: «Ամսօրեայ պայքարը, զոր տարանք փառքով ու պատուով, այսօր իր կատարելութեան մէջ կը վայելենք..... բռնութիւնը, Հայ զինուորի գնդակէն կը փախչի» գրել էր, ինքնապաշտպանութեան զինուորական մարմինը, «Հայ ժողովուրդին» դիմումի մէջ:

Ռուսը իր երկրի քաղաքակաւութեան մուլթ ծալքերով, կարճ ժամանակ յետոյ յայտարարել, որ էնվերի ջախջախուած բանակը իբր յարձակում է սկսել իրենց դէմ: Նահանջեց Ռուսի բանակը, իրենց հետ քայլեցին նաեւ թուրքի յոխորտանքը փլած Վանի ու Վասպուրականի հինգ հարիւր հազար Արմին-Հայերը, ափսոս եղաւ:

Մորզընթաուն գրել է, որ Վանում հայերը պայքարել են մեծագոյն հերոսութեամբ, հրաշալի եղանակով: Ընդունել, որ զինուորական պատմագիր չլինելով չէր կարող մանրամասն պատմել տեղի ունեցած բազմաթիւ անհատական հերոսութեան արարքները, կանանց գործակցութիւնը, մանուկների եռանդը, ամբրիկացի միսիոնարների անձնուրացութիւնը եւ ուրիշ հազարաւոր պարագաներ, որոնք Հայաստանի պատմութեան փառաւոր էջերն են: Մօտաւորապէս հինգ շաբաթ տեւող պայքարէ յետոյ հայերը յաղթանակել էին, Ռուս բանակը երեւալուց յետոյ, թուրքերը փախել էին, սպաննել շրջակայ շէնքերի մարդկանց: Ռուսերը դիակիզել էին նահանգում սպանուած 55 հազար հայերի մարմինները: «Վանի կուռի պատմականը ըրի, որովհետեւ այն եղաւ ազգ մը ամբողջ մեթոսիկ կերպով բնաջնջելու կազմակերպուած փորձի մը առաջին հանգրուանը»:

«Ես առիթը պիտի ունենամ վերստին խօսելու էնվերի, Թալթաթի եւ համախոհներուն մօտ իմ ըրած բարեխօսութիւնների մասին, ամէն անգամ որ ես թախանձէի իրենց՝ ինայել հայերուն, անոնք անփոփոխ լիօրէն իբր օրինակ կը չի շատակէին ինծի՝ Վանայ օրինակ մը հայկական «նենգամտութեան»: Այս պատմութիւնը կ'ապացուցանէ, այդ հռչակաւոր «յեղափոխութիւնը»-ը ուրիշ բան չեղաւ, բայց ընդդիմութիւնը հայերու, որոնք վճռած էին փրկել իրենց կիներուն պատիւը եւ իրենց կեանքը» գրել էր Մորզընթաուն:

**ՑԱՒԱԿՑԱԿԱՆ**  
ԱՐՇՕ ՇԷՆԵԱՆԻ մահուան տխուր առիթով Տէր եւ Տիկ. Կարապետ եւ Մարի Խաչատուրեաններ իրենց վշտակցութիւնները կը յայտնեն հանգուցեալի ամուսնոյն, զաւակներուն եւ բոլոր ըտանեկան պարագաներուն:  
Առ այդ փոխան ծաղկեպսակի \$100 կը նուիրեն «Մասիս»ին:

**Ձեր Ծանուցումները Վստահեցէք «Մասիս» Շաբաթաթերթին**  
T: (626) 797-7680 F: (626) 797-6863  
Email: massis2@earthlink.net

**ՄԱՍԻՍ ՇԱԲԱԹԱԹԵՐԹ**  
**ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹԵԱՆ ԿՏՐՕՆ**

Yes, I wish to subscribe to Massis Weekly  
Enclosed a check for (one year)  
\* \$50,00 \* \$100,00 (first class) for USA  
\$ 125,00 (Air Mail) for Canada.  
\$ 250,00 (Air Mail) Overseas.

Name: -----  
Address: -----  
City: ----- State:----- Zip Code:-----  
Country: -----  
Tel :----- Email: -----



# ARMENIAN GENOCIDE CENTENNIAL

# MARCH FOR JUSTICE

# APRIL 24, 10 AM

## MARCH FOR JUSTICE ROUTE



**START**

SUNSET BOULEVARD

**10:00AM LITTLE ARMENIA**  
SUNSET BOULEVARD & WESTERN AVENUE

LA BREA AVENUE

**TURKISH CONSULATE**  
WILSHIRE BOULEVARD

**END**

WILSHIRE BOULEVARD

## BUS PICK UP LOCATIONS

### GLENDALE

St. Mary's Armenian Church, 500 S. Central Ave.

St. Gregory the Illuminator Armenian Catholic Church,  
1510 E. Mountain Ave.

### TUJUNGA

The Great Caesar Banquet Hall, 6723 Foothill Blvd.

### BURBANK

St. Leon's Cathedral, 3325 N. Glenoaks Blvd.

### PASADENA

St. Gregory Armenian Church, 2215 E. Colorado Blvd.

### NORTH HILLS

Holy Martyrs Elementary School, 16617 Parthenia Street

### MONTEBELLO

Holy Cross Cathedral, 900 W. Lincoln Ave.

### NORTH HOLLYWOOD

North Hollywood Metro Station, 5273 Lankershim Blvd.

### VAN NUYS

St. Peter's Armenian Church, 17231 Sherman Way

### ENCINO

Holy Martyrs Armenian Church, 5300 White Oak Ave.

### CANOGA PARK

AGBU Marie Manoojian Armenian School, 6844 Oakdale Ave.

### SANTA ANA

Forty Martyrs Armenian Church, 5315 W. McFadden

## PARKING AND TRANSPORTATION

### DOLBY THEATRE

6801 Hollywood Boulevard, Hollywood, CA 90028

### LOS ANGELES CONVENTION CENTER

1201 South Figueroa Street, Los Angeles, CA 90015

Organized by AGCC, WR

For information, visit [www.March4Justice.org](http://www.March4Justice.org)

